

ՀԱՅԿԱԿԱՆ
ԲՈՐԵԳՈՐԾՎԱԿԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵՊԹԻՒՆԵ
ՔԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՄԵՋ

Պատրիարքական


ԳՐԵԳՈՐ Ա. ՍԱՐԱԶԵԱՆ

1923

ՀՐԱՄԱՆԱԳՐԻՆ. Հ. Տ. Բ. ՄԻԱՐԵԱՆ
ՎԻՃԱՊՐԵԺՈՅ ՅՐԳԱՎԱԾՎԱՆ
ՅԱՆՉԱՌԱՋՈՂՈՎ

31 Republican Bldg.,
Fresno, Calif.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵՊԹԻՒՆԵ




361
U-25

362.5

Հ 400

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՐԵԳՈՐԾՎԱԿԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՋԻԹԻԿԱՅ
ՔԱՂԵՑՈՐՆԻՈՅ ՄԵԶ



Պատրաստեց

ԳՐԻԳՈՐ Ա. ՍԱՐԱՖԵԱՆ

A $\frac{\pi}{41225}$

1923

ՀՐԱՄԱՐԱՎԱԿԹԻՒՆ | Հ . Բ . Ռ . ՄԻՋԻԹԻԿԱՆ ՔԱՂԵՑՈՐՆԻՈՅ
ԾՐՑԱՆ ՑԱՆՑԱԱԲՈՂՈՎՆԻՆ

31 Republican Building,

Fresno, Calif.





45284-64

Հ. Բ. Ը ՄԻՈՒԹԻՒՆԸ ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅ ՄԷԶ



Միուրինը Զօրուրինն է
«Եղբայր ենք Մեսք»

«Ճայկական Բարեգ. Ծնդհ. Միուրինը, իրեւ բարեզօրծական համազգային ընկերութիւն, փարիկ համբապետութիւն մըն է ...»

Պազառ Փաշան Նուռաբ

ՀԱՅԿ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ ՄԻՈՒԹԻՒՆ

Հիմնուած 1906-ին .

Կեդրովառեղի ԳԱՀՆԻՐԵ



ՊՕՂՈՍ ՓԱՇԱ ՆՈԽՊՈՅ

Հիմնադիր եւ ցկեան Աստեղային Հ. Բ. Բ. Միուրեան

Կեդր. Վարչական Ժողով, Փարիզ .

Վասիլ. ՊՕՂՈՍ ՆՈԽՊՈՅ ՓԱՇԱ, Աստեղային (ցկեան) .

Վասիլ. ԳԱՐԵՐԻԵԼ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ, Փախ-Աստեղային .

Տեարք ԵՐՈԽԱՆԻ Պէտ ԱշԱՔՈՆ, Փախ-Աստեղային .

ՏԻԳՐԱՆ ԽԱՆ ՔԵԼԵԿԵԱՆ, Փախ-Աստեղային .

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱԳԵԱՆ, Աստեղադիր

ԱՆՐՈՎԻՔ ՄՎԱՃԵԱՆ, Գանձապետ .

ՏԻՐԱՆ ՓԻԼԻՊՈՊՈՒԵԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊԱՊԱՋԱՆԵԱՆ,

ՏԻԳՐԱՆ ԿԱՐՄՈՒՐԱԿԱՆ, ԱՐԱՄ ՃԵՎԱՀԵՐՃԵԱՆ,

ԼԵՒՈՆ ԿԻՒՄՐԻՒՇԿԵՐՏԵԱՆ; և ՌՈՒԲԵԼ ՈՐԲԵՐԵԱՆ

Կորհրդականներ :

Հանգէ՝ 12 Avenue du President Wilson, Paris, France.

ԳՈՐԾԱԴԻԲ ԺՈՂՈՎ, Գահիրէ

Տեսք ԱՌԱՔԵԼ, Պէջ ՆՈԽՊԱՐ, Առենապիտ.

ՄԵՀՐԱՆ ԿԱԶԱՐՈՍԵԱՆ, փոխ-Առենապիտ.

ՎԱՀԱՆ ՄԱԼԻԶԵԱՆ, Առենադպիր.

ՄԿՐՏԻՉ ԱՆԴՐԱՆԻԿԵԱՆ, Գանձապիտ.

Տոփր. ՆԱԶԱՐԵԹ ՔԵԶԵՃԵԱՆ, փոխ-Գանձապիտ.

ԿԱՐԱԳԵՅ Պէջ ՇԵՐԻՑՃԵԱՆ, Տոփր. ՊԵՏՐՈՍ ՍԵՐՈՎԵԱՆ, Լեհուն ԱՍՏԱՏՈՒՐ, ՃԱՆԻՇ ԶԱԳՋՐ,

ՀԱՅԿ ԽԱՆՑԵՐԵԱՆ, ՍԵՆԵՔԵՐԻՄ ԵԱԳՈՒՊԵԱՆ և
Լեհուն ՄԿՐՏԻՉԵԱՆ Խորիրդականներ:

Հասցէ՛ Բ. թ. 1079, Le Caire, Egypte.

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԼԲԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ

Ամերիկայի ԿԵՆԿՐՈՎԱԿԱՆ ՅԱՆՉՆԱԺՈՒՅՈՒՆ,

և Պուրուն

Տոփր. Կ. Յ. Գ. ԳԱԼՈՒՍԵԱՆ, Առենապիտ.

Տեսք Ա. Պ. ԱԷԼԵԱՆ, փոխ-Առենապիտ.

Մ. Գ. ՊԵՐՊԵՐԵԱՆ, Առենադպիր.

ՓՈԼ. Տէ՛ր ՊԵՏՐՈՍԵԱՆ, փոխ-Առենադպիր.

Մ. ԳԱՐԱԳԻԶԵԱՆ, Գանձապիտ.

Վեբ. Գ. ՊԵՏՐՈՍԵԱՆ, Հաշուակալ.

Տոփր. Մ. Կ. ԵԱԲՏԵՐԵԱՆ, Խորիրդական.

Տիար Պ. Տէ՛ր ՊԵՏՐՈՍԵԱՆ, Ընդհ. Քարտուղար.

Հասցէ՛ 402 Old South Building, Boston, Mass.

Հասցէ Գանձապիտ:

M. Karagheusian, 354 Fourth Ave., New York, N. Y.

Քալիֆ. Շրջն. Յանձնաժողով, Յորեգօն.

Վեբ. Կ. Մ. ՄԱՆԱԳԵԱՆ, Առենապիտ.

Տոփր. ԱՐԲԱՆԱՄ ԾԱՀՊՈՂԵԱՆ, փոխ-Առենապիտ.

Տոփր. Ս. Մ. ԼՕՆԻ, Առենադպիր.

Տեսք Մ. Տէ՛ր ՅՈՒՆԱՆԵՍԵԱՆ, փոխ-Առենադպիր.

Դ. Մ. ԳԱԼԲՐԻԵԼԵԱՆ, Գանձապիտ.

ՃՈՐՃ ՕՀԱՆՅԵՍԵԱՆ, ՎԱՐԴԻԱՆ ՅՈՎԱԿԻՓԵԱՆ,

ՄԿՐՏԻՉ ԽՈԼԻԲԵԱՆ և ԿԱՐԱԳԵՅ ՍՈՊԱՃԵԱՆ

Խորիրդականներ:

Գ. Բ. Ա. ԱՍՏՐԱՖԵԱՆ, Քարտուղար-Գործիչ Քալիֆ. Շրջ.

Հասցէ՛ 31 Republican Building, Fresno, Calif.



Հ. Բ. Ռ. Ալիքարյան Քիլիկ. ԵՊՀ, ՑՈՒՑԱԿԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՀԱՅԻ
Զարգացման պատվավոր աշխատակից ՀՀ Կողմէի դուռը՝ Տ. Օհանջանյան, Վ. Լոր. Մանուկյան, Տ. Մանուկյան, Գ. Կարպելյան,
Հաննա Հաննա, Մ. Խորանյան, Տ. Խորանյան, Տ. Խորանյան, Ա. Խորանյան, Վ. Խորանյան, Տ. Խորանյան, Վ. Խորանյան, Գ. Խորանյան,

**ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԷՆԴՀ. ՄԻՋԻԹԵԱՆ
ՆՊԱՏԱԿՆ Է**

Ա.— Հայրենի հոգին հաւատարիմ մնացած հայ ժողովուրդին մասուր և բարոյական զարգացման ստատիլ:

Բ.— Անոր նիթական և անտեսական կոցութիւնը բարւոքելու աշխատիլ:

Գ.— Այս արդիւնքը յասաջ բերելու ծառայող ու եէ ձեռնարկ կամ հրատարակութիւն քաջալերել:

Մէկ խօսքով, իր միջոցներուն ներած չափով և իր բացորոշ նորատակին սահմանին մէջ, Միութիւնը կ'աշխատի հայ տարարապղ ժողովուրդին վիճակը բարւոքելու, հնարաւոր ընկելով անոր կրթական զարգացումը և անտեսական բարգաւաճումը:

ԱԵԴԱՄԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հ., **Բ.**, **Ը.** Միութեան կրնայ անդամակցիլ ամէն հայ առանց սեսի, տարիքի, եկեղեցիի և կուսակցական խորութեան, պայմանաւոր յարգէ ընկերութեան հիմնական կանոնագիրը և կանոնաորապէս հատուցանէ իր բաժնեղինը:

Միութեան ամէն անդամէ, արձանագրութեան պահուն, պարտաւոր է կանխիկ վճարել իրքեւ մուտքի տուրք \$1·00, ինչպէս նաև իրքեւ անդամագնար ամսական առ նուազն 25 սէնթ:

Երախայ անդամներ մինչեւ որ չափահաս չըլլան ընտրութիւններու մէջ ձայն չեն ունենար:



Հ . Բ . Ռ . ՄԻԱՆԱՐԵԱԿԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԳԻ

ՓԱՇՏՈՒԹ ՄԻԱՆԱՐԵԱԿԱ

Աւետիքուն Հայքեր, ու առաջը ժէկիդի,
Եսու արեւ Տաղեց Ժէր ազգին վերեւ.
Հայութիւնն ամբողջ կուտայ ձեսը ձեսքի
Հայկական Միասնական զբարձին հերքեւ:

Հայքը, Ժիանան ար ժէկ սիրու ժէկ Հայքի
Ազգաշինութեան զբարձ զործին շառը:
Մահաւուգ վերքերին եւ սիր երէկի.
Ժամ է որ ըլլաներ զազուան աշաւուը:

Հարուստ ու ազգաւա, անուս թէ զիանան,
Երթաներ կանգնելու օհախը կործուն,
Երթաներ հիմնելու զորոց զործանան,
Երթաներ Ժըշտին ուսի ցաներ ու լուծիուն:

Եթէ Հիշու է որ Ժիանթիւնն է Ժիայն
Ժէկին զարութիւնն ազգին բարուրանզ,
Մէկ սիրու ժէկ Հայքի զարութիւնը Միասնական
Սուրբ զործին բերել Ժէր ուսան ու եռանզ:

Եւ զան ու Ժի լուր, թըշտան Հայքենիք,
Քանզի Հըաշըալ Հայք Ժիայն.
Քանզի զազի ամէներս զան եւ երջանինի
Միասնական զամարը ոյիս երգենիք կարպու:

ՎԱԼԱՆ ՄԻԱՆԱՐԵԱԿԱ



Ե Ր Կ Ո Ւ Խ Օ Ս Ք

Վերջին տասներեք տարուան ընթացքին Քալիֆորնիոյ շրջանակին մէջ Հ. Բ. Ը. Միուրեան զօրծունէուրիւնը ծանօթացնող այն գրքոյնը կը պարունակէ նաև Քալիֆորնիոյ Հայ զազուրին շուրջ այլ եւ այլ տեղեկուրիւններ, որոնք կը յուսանի հանելի կը դարձնեն զայն ընթերցող Հայ հասարակութեան :

Բարեգործականը ազգային հաստատուրիւն մըն է, անկարիի է զայն նկարագրել առանց ազգային կեանքը նկարագրելու, բայց եւ այնպէս նպատակը այս գրքոյին Քալիֆորնիոյ Հայ զազուրին կեանքը ծանօթացնելէ աւելի Հ. Բ. Ը. Միուրեան նուիրական զօրծը ծաւալելու ձգտիլ է մէք ժողովուրին մէջ :

«Հ. Բ. Ը. Միուրեանինը, ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅ Մէջ» անունը կը րող այս ուսումնասիրուրիւնը պատրաստելու առեն օգտուած ենի, Քալիֆորնիոյ հայ ժողովուրդի կեանքին շուրջ, զազուրիս հին անդամներուն մեզի հազորդած ծանօթուրիւններէն, Մուշեղ Եպիփառոսի (այժմ աշխարհական) «Ամերիկահայ Տարեցոյց»էն, եւ Ասպարէզի «Ժողովածու» անուն բացառիկ րույն մէջ, Քալիֆորնիոյ հայուրեան մասին զրուած տեղեկուրիւններէն, իսկ Հ. Բ. Ը. Միուրեան նկատմամբ տեղեկուրիւններ բաղելու առեն մեզի մեծապէս օգտակար եղած են մեր մասնանիւդերուն արանագրուրեան տեսքակները :


Ամբողջ գործոյնը կը բագկանայ տասը կանոնառ եւ երեք յաւելուածական, ՏԱԼՈՒՆԵՐԵՐ մասնաւոր գլուխներէ, որոնց վերջին մասին մէջ դրուած ուսանուորներ մեծ մասամբ արտասպուած են «Յուլարար» թերթէն: Միուրեան նպատակը եւ անդամագրուրեան պայմանները հայերէն լիզուով դրուած են առաջին էջերուն վրայ . իսկ տասներորդ զիսուն վերջին մասին մէջ զետեղուած են նոյն բանները տարբեր ձեւի տակ անզլիերէն լիզուով, իրենց մայրենի բարբառէ զուրկ Ամերիկահայ նոր սերունդին համար : Ամենէն վերջը դրուած են Հ. Բ. Ը. Միուրեան Քալիֆորնիոյ շրջանակի տասնընթերուն ներկայ հասցեները :

Հանոյքով կուզանի հոս յայտարարելու թէ զրբիս հրատարակութեան ամբողջ ծախսը վեհանձնօրէն հոգացուած է Ֆրեզնոյի քարեսէր ազգայիններէն Տիար Կարապէտ Գ. Խմիրզանի կողմէն, որը իր բարոյական ու նիւթական օժանդակութեամբ եւ Հ. Բ. Ը. Միութեան Վարչական կազմին մէջ իր յանախակի աշխատութեամբը՝ միշտ ժաշակերած է արդէն, Միութեանս շարժումը Ֆրեզնոյի մէջ:

Հ. Բ. Ը. Միութիւնը, հայ կիանին իրրեւ լաւագոյն մէկ արտադրութիւնը, ներկայ նզնաժամային ըրջանին մէջ եկած է նախախնամական փրկարար դեր մը կատարելու հայ ցեղի տարագոյն բնեկորներուն մէջ, տարածելով ամէն ուրեմ իր միութեան ու եղբայրակցութեան օրինարեր պատգամը։ Այս ուղղութեամբ հրատարակութիւններու մեծ կարիք կայ, այս բարեսիրական եւ ազգօգուտ զործը ծաւալելու բովանդակ Հայութեան մէջ, շփման բերելով ամէն մէկ հայ անհատը անոր հետ։

Ռւսակի ուրախ պիտի ըլլանի մեծաւաէս երէ այս հրատարակութիւնը գէր դոյզն ինչ նպաստէ այս վսիմ նպատակի իրագործման։

Գ. Ա. Ա.



20Ն ԱՐ Հ. Բ. Լ. ՄԻԱԽԹԵԱՆ

Թէեւ ազայ մահման ևս ժամանակ,	Աշու ապրիլ մը բուլորեցինք,
թութագի լեզուին տամ խիզախ,	Հ. Բ. Լ. Միախթեան դրաշին տակ
Մուռայի մը յայզերավն ալ,	Որ ձշմարիս իր սուրբ ուխտին,
Հողին փրփրի հանապազ :	Յօրինեց փառաց զոտկի :
Հայ քաջերու դուք մնացորդք,	Թաղէք այսոր ձեզ ողջունենք,
Ով թորդամեան զաւակունք,	Վանենք քէնը անխնայ:
Բացէք սրբեր ձեր որ երգեմ,	Այս սուրբ օրը սիրով տանենք,
Միբոյ կայծագ խարանեմ :	Մէջ զործերու սահմանայ :
Զարթիք եղբարք բաւ ննջեցինք,	Յառեցէք զէսի սեւ ամողերը,
Հուրին սուրին տակ լացինք:	Որ ծառկած են մեր երկինք.
Բաւ սին զէճեր՝ Հայ օձախին	Հայ աշխարհէ ժութ է պատեր
Ազգին հիմքերն քանզեցին :	Սուզ է մաեր Հայ արփին :
Հերիք վատենեք մեր ոյժերը,	Բայց վէն Մասիս յանկարծ զռուց,
Մատենեք զմեզ ամլութեան,	Փայլակ տեղաց Հրեղէն,
Թող զայ Հանոցչի մեր կըծոց մէջ՝	Եւ ձիւնազարդ զադաթներէն
Ազանին խաղաղութեան :	Յուսոյ պատպաժ մը որոսաց :
Որ կը զործենք ներկային,	Արիք եղբարք զուհւ սուրզինք,
160 ընկերներ ենք,	Ազգին սիրոյն ամէն ինչ.
Օդիւ ազգին մէնք ուխտած ենք,	Եթէ կ'ուզենք Հայն ազատուած՝
Դուք ու չէ՞ք զար միասին :	Միբենք Հայը միացած :

Յառնութեան՝ 28. 1911 Յարէզնա

ՏՕԳ. Ա. Մ. 1,074

(*) Մանօր — Այս երգը իրբեւ զոց արտասանուած է Խաչիկ Զուգանեանի կողմէ Հ. Բ. Լ. Միախթեան Ֆրեզնոյի մասնակիւդին Խանդէս-Ժողովին մէջ իր հիմնարկուրեան քուականին տաղի մը յետոյ, 1911-ին :



ԺԲ.



Տիկին Կայուն Գևորգի Առաքելյան


Հայոց պատմական գործականության
հարեզակության հիմնադիր անդամ
և զբանականացնող.

ՊԱՐՈՒՆԱԿԱՆ ԹԻՒԽԵ

	ՀՀ
1. Պատմական հակիրճ ակնարկ Քալիֆորնիոյ Հայութեան նկատմամբ :	15
2. Պատմական ընդհանուր ծանօթուրին Հ. Բ. Ը. Միութեան տասներեք տարուան զործունեուրեան շուրջ, Քալիֆորնիոյ Հայութեան մէջ :	23
3. Ֆրեզնոյի հայ գաղութը և մասնանիւդին հիմնարկութեան պարագան ու զործունեուրինը սայն տասներեք տարուան ընթացքին :	32
4. Ֆառլըրի, Ռիոլիի և Բարիլըրի հայ գաղութներն և և Հ. Բ. Ը. Միութեան մասնանիւդերը :	52
5. Սէնկըրի, Սէլմայի և Քինկզպըրլի հայ գաղութներն և Հ. Բ. Ը. Միութեան մասնանիւդերը :	67
6. Եղեմի, Տայնուպայի և Թուլարայի հայ գաղութներն և Հ. Բ. Ը. Միութեան մասնանիւդերը :	77
7. Լոս Անելիսի, Բասատինայի և Վէն Նայսի հայ գաղութներն և Հ. Բ. Ը. Միութեան մասնանիւդերը :	87
8. Սան Ֆրանսիսկոյի և Թըրլաքի հայ գաղութներն և Հ. Բ. Ը. Միութեան մասնանիւդերը :	101
9. Ամֆոփում և Վինակացոյց :	109
10. Նոր կարելիուրիներ Հ. Բ. Ը. Միութինը զօրացրնելու Քալիֆորնիոյ նահանգին մէջ :	113

ՅԱԿԵԼՈՒՄ

1. Բարեզործուրեան օգտակարուրինը :	119
2. Հ. Բ. Ը. Միութեան զործը :	125
3. Միութեան կարելուրինը :	130



**ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱԿԻՐՃ ԱԿՆԱՐԿ ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅ
ՀԱՅՈՒԹԵԱՆ ՆՎԱՏՄԱՄԲ**

Քայլիքորնիս հանձնադր՝ Ամերիկայի Միացեալ Նահանգաց այն մասն է որ կը դանուի Երկրին հարատային արևմտահանձնագործ Ասպազականի ափանց վրայ, ճառաւորացէն 770 մղոն երկայնաթեամբ, 375 մղոն յայնաթեամբ և 158,360 քառակուսի մղոն առածնութեամբ, շրջապատճեած հարաւէն Մերսիկոյի, Հիւսիսէն Օրիկրէ հանձնադր և արևելքէն Նկաստան և Արիզոնա հանձնաներու հետ : Քայլիքորնիս բաժնուած է 58 զաւատակներու, որոնց քաղաքական կեղրոնն է Ակրէմէնիս, իրրեւ մայրաքաղաք հանձնադր :



Ներա լեռն անտառամբ Քայլիքորնիս հիւսիսային մասին մէջ .

Քայլիքորնիս 1850ին անէր միայն 92,597 հոգի բնակչութիւն, 1910ին 2,377,549, իսկ այժմ թիւը ճառաւորացէն երեք ու կը միլիոնի հասած է : Հայ բնակչութեան թիւը ամրագնահանձնադր մէջ 16,000ի շուրջ է, որուն 6000ը Փրէզնոյի մէջ և մհացածը Ֆրէզնոյին դուրս շրջակայ գիւղերու, քաղաքներու, Լոս Անձելիսի և Սան Ֆրանսիսկոյի շրջանակներուն մէջ է :

Քայլիքորնիս առաջին անգամ խռովարեսաւ 1542ին ըլպահիացիներու կողմէն, իսկ Անգլիացիները քննեցին զայն 1579ին, առա 1822ին Մերսիկոյի հոգին մէկ մար կազմեց,

ու կցուեցաւ Միացեալ Նահանգաց 1848ին, և յետոյ 1850 Մեզ
տեմբեր 9ին եղաւ անկախ Նահանգ, Ամերիկայի Միացեալ Նա-
հանգաց շարքին մէջ :

Քայլիքորնիա ունի ամէն անսակ կլիմայ, Նոյեմբերի մինչև
Ապրիլ կամ Մայիս ընդհանրապէս օդը թաց և անձրեւու է,
իսկ առրուան մնացած մասին մէջ եղանակը առ հասարակ տաք
և չոր, թէեւ անգ անգ բաւական անձրեւու : Բայց առրուան
ամէն եղանակին մէջ կլիման առողջարար և հաճելի է, ամառ
և թէ ձմեռ : Ամառը Քայլիքորնիան Միացեալ Նահանգաց
գարցանասունը, իսկ ուրիշներ Ամերիկայի զբախոր անուա-
նած են, կլիմային առողջարար և հողին արդասարերութեան
պատճառաւ : Նահանգին Յունկիթի Փարքը մէծ կազդուրում
կը պատճառէ արձակուրոջի առթիւ օգափիսութեան համար հոն
դիմոգներուն :



Քայլիքորնիոյ Յունկիթի ձորին մէջ ՀԱՅԵԼԻ կոչուած լինը և կխազմբերը

Քայլիքորնիոյ Նահանգը ունի 53 առքիք առանք հանքեր, և
Նահանգին հարաւային արեւմասեան կողմը ծովեզերքին մօտ
քարիւղն ար շատ առատ է : Նահանգին մէջ ամէն կլիմայի յա-
տուկ արմատիք և պաւոզներ զրեթէ կ'ամին : 1919ին սառուած
հողերու առածութիւնը 4,095,247 արտագմար (էյքք) էր,
1920-ին մշակուած ազարակներու թիւը 117,690ի հասաւ : Քա-
յլիքորնիոյ արգիներուն ընդհանուր առածութիւնն է 400,429
արտագմար : Քայլիքորնիա արտագրուած է 1920ի մէջ 180,000

թըն շամիչ, 1921ին ցրտահարութեան պատճառու 130,000, իսկ անցեալ տարի 1922ին մօտաւորագէս 200,000 թըն:

Քայլիֆորնիայ նահանգին կրթական գործը նաև լաւ կացութեան մէջ է, 1913ին բայ կառավարութեան արձանագրութեան նահանգին Հանրային դպրոցները ունեին 430,000 ուսանողներ, 14,000 ուսուցիչներով, որոնց 10,000ը ծաղկոցներու (Ելեկտրէրի Աբու) մէջ կը պաշտօնագրէին: 1917ին Հանրային վարժարանները ունեցան 569,284 ուսանողներ, և 1920ին արձանագրուած ուսանողներու թիւը կը Հանի 712,818ի:



Այգեկուր Ֆի տեսարան. Քայլիֆորնիայ մէջ.

Հանրային վարժարաններէ զատ Քայլիֆորնիա նահանգը ունի նաև մասնաւորաբար Յ մէծ Համայստրաններ — Քայլիֆորնիայ Համայստրանը Պրովինի մէջ, Հարաւային: Քայլիֆորնիայ Համայստրանը Լոս Անդէլիսի մէջ, և Սթենֆորդի Համայստրանը Փալո Ալթօփ մէջ: Բացի առնեցէ նահանգին մէջ կան 15ի մօտ գորէններ և 10ի չափ մէծ ու գորք առաւածարանական ճեմարաններ, այլ և այլ յարաւուանութիւններու պատկանող եկեղեցիներուն պաշտօնաներ պատրաստելու Համար: Քայլիֆորնիայ մէջ է նաև Լիկ ա՛տանով Ամերիկայի առաջարարական մէծ զբարաններէն մին, որ կառուցուած է երկրին հիւսիսային կողմը, Համբիլթին լիրան կատարին վրայ, Ման Յօզէ քաղաքէն 26 մզոն անդին: Այս զբարանը ունի առենա-

զորաւոր Հեռացիամակը, որ աշխարհ երբեք ունեցած է մինչեւ Հիմա անոր նմանը :

Անցեալ դարս մէջ, 1870ին, Երբ Երկաթուղին իր դիմք երկրուցուց գէպի Քայլիքորնիս, մարդկէ արեւելքէն զազմելու սկսան այս նահանգը : Այս ատեննները Ձրէզնա աննշան աել մընէ էր, և Երբ Սրահը Փէսիքիք իր Երկաթուղիին կայարանը Հաստատեց Հոն, քիչ վերջը Մէյսին անունով մէկը խրճիթ մը շինեց կայարանին մօտք որ թէ իրեն բնակարան և թէ իրրեւ ճաշարան կը ծառայէր անցնող զարձուց ճամրորդներուն : Յորմէ յետոյ երկրագործութիւնը սկսաւ ծաղկիլ և բնակչութիւնը բազմանալ Ձրէզնոյի կայարանին շուրջ, այնովէս որ Ձրէզնա Եղու քաղաք մը և Ձրէզնո զաւատակին ոլ մայրաքաղաքը : Ասկէ յետոյ 1881ին ա՛լ Հայ զազմականութիւնը սկսաւ մաս առ մաս Հաստատութիւն Ձրէզնոյի և շրջակայից մէջ :



Առավելա կոչուած մէծ ծառք, Փալիք. Մարիքատ ծառատանին մէջ

Քայլիքորնիոյ մէջ Հայեր նախազէս Ձրէզնա Հաստատուած րիպարն, Ձրէզնա քաղաքը Եղած է առաջուրնէ ի վեր Հայութեանը կեղրոնը : Ձրէզնոյի մէջ առաջին անգամ 1881ին Հաս-

տառաւող Հայերը եղա ծեն Յակոբ և Կարապետ Ակրորեան՝
Մարզուանցի երես Եղբայրներ։ Յակոբ Ռևոլքած տուն
կը հիւանդանայ և օգափոխութեան Համար իր Եղբօր Կարա-
պետին Հետ 1881ին աշունը կուղայ ու կը Հաստատուի ի Ֆր-
քիզո։ Յաջորդ տարի 1882-ին միւս Եղբայրները՝ Մի-
ջնան, Գէորգ և Յովհաննէս Ակրորեան ևս զայրի կը մնան ի-
րենց Եղբօր բաժ։ Նոյն տարուան աշունը Ֆրէզիս կուղան նաև
Համբ Պետրոս Ակրորեան և Ս. Մինասեան, իսկ ձմեռը Մար-
զուանցի Մտելիան Շահամիրեան իր բնուանիքով Հանդերձ կու-
ղայ կը Հաստատուի Ֆրէզիսի մէջ։



Յալիսորմիոյ հովհանքի տրվկժը

Աղա 1883ին Ֆրէզիս կուղան Մշեցի Մէլքոն Մարզուանց
իր ընտանեար, Կարնեցի Համբ աղա Փիթլու, Մարզուանցի Յա-
կոբ և Յարութիւն Աժակ Հարեան Եղբայր, Համբ Յովհաննէս
Առաքելեան, Յովհաննէս Պապասինեան, Մետրոս Մինասեան,
Կարապետ Երևիչիւնան, Յակոբ Փափազեան, Սարգիս Սա-
րգինեան և ուրիշներ։ 1884ին Ֆրէզիս կը զաղթեն Կարնեցի
Կարապետ Նշկեան, Մկրտիչ Յահրդեան և Մարգիս Ճիշտն-

շահեան, տարի մը վերջը Յովանիկ Վարդանեան, Պատ. Աւետիս Վարդանեան և իր Եղբայրը։ Ազատ տարուէ տարի Ֆրէդի ո զալով կը Հաստատուին Յակոր ազա Նշկեան, Մկրտիչ և Գառնիկ Նշկեան, Յովհաննէս Ճիշճանշահեան, Յարութիւն Ետնրդեան, Պատ. Կիրակոս Յովհաննէսեան, Յակոր և Յարութիւն Ռամիկեան և այլն։

Տաճկաստանի քաղաքական և տնտեսական անհապատ կուցութիւնը, մանուանդ 1895ին աշուելի ջարդը նորանոր անհատներուն և բնասմբիրներուն Ամերիկա զաղթելուն տոիթ կուտայ, և որով կը քաղմանայ Քայլի Փորնիոյ Հայութեան թիւը թէ ուզգակի երկրէն և թէ միանգամայն արեւելքն եկած նորեկներուն պատճառաւ։ Ասոր իրրեւ արզիւնքը նոր զաղութներ կը հիմնուին Ֆրէզնոյի շրջակայքի, ինչպէս նաև նուհանզին այլ և այլ կարեւոր կեղրոններուն մէջ։ Այս ոտթիւ Սարանեան սրբազն, Վեր։ Հայկանի և ուրիշ ծանօթ ազգայիններ կը ծրագրեն Հայուրնակ զաղութներ հիմնել Ֆրէզնոյի շուրջ, և որուն իրրեւ զործնական մէկ հստեւանքը, կը հիմնուի Եղեմի Հայուրնակ զիւզը 1901—1903ի միջւն, Ֆրէզնոյէն 42 մզոն անդին Սանթա թէ Երկաթուղիի զծին վրայ։



Քայլի փորթիւն ԽԱՂԱՐԴԸ

1909ին Առանձայի կուտարածը և յետոյ համահաւանդ 1914ին Համաշխարհային սասկայի պատերազմը՝ տարարազգ Հայու-

թեան բեկորներուն ապաստանարան էլլ գարձնէ Գոյամպասի երեկոր, և որով ինչպէս արեւելիան նահանգներու, նոյնպէս Քաղաքաբնիոյ մէջ կը ասուարանայ Հայութեան թիւր: Համաշխարհային պատերազմի ընթացքին արգելավառաթեան յաջողացից շրջանը հանեւ կը քաջարերէ արեւելիքն շատ մը բազդախնդիր հայերուն Քաղաքաբնիա Հաստատուիլլը:

Աւստի այժմ գաղթական Հայութեան Երեկորդ Հայութենիքը գարձած է Քաղաքաբնիոյ նահանգք, ուր ապրող Հայեր մէծ մասամբ ընտանիքի տէր, Հոգի Հետ կապուած, իրենց ապրուառ առաջանաված անհամար գիբրիք մը տիրացած էն: Արեւելիքի Հայ գաղութենիքն աւելի բարեկեցիկ է Հայութենիք հոս անոնամապէս: 1912ին մէջ Քաղաքաբնիոյ Հայութեան թիւր 7000 էր միայն, 2000ր ևս Անձէլիսի և Սան Ֆրանսիսկօյի, և 5000ր Ֆրանչիսյի և շրջակայքի մէջ, Հիմակ այս թիւր երկնազարկուած էր քիչ մըն ալ աւելցած է:

ՎԻՃԱՌԱՅ ՀՐԱՄԱՆ

ԳԱՂԱՓԱՐԻ ԲԵԿՈՐՆԵՐ

— Մարդիկ ոչ մէկ յանի մէջ այսին կը նմանին ասուամձներուն, որքան բարեզործելու մէջ իրենց ընկեր արարածներուն:

Կիկերոն

— Անսահախնդիր բարեզործուրինը զերազոյն զաղափարական մըն է:

Հ. Ռ. Պիշր

ՈՐԲԵՐՈՒՆ ԵՐԳԸ

Մենք անուկներ ենք — Ակրուեզը վազուանք:

Մենք նոր ծիւեր ենք — Անուաը վազուանք,

Հիմա անյայս ենք — Ասյսերը վազուանք,

Այս, մենք որք ենք — ոզքը այս օրուանք:

Անուզաւ ենք մենք՝ յանուք շիկոյի,

Մենք լոյսեր ենք՝ մեզ անդ շիկոյի:

Իրաւունքը անիբեր, աշխարհն՝ անիբաւ,

Մէնք անօթի ենք, դուք ալ՝ անիբաւ,

Հայրենիքին զէմ ազգերն՝ անիբաւ,

Մարդկե ժեզ թողին անզէն, անզրաւ:

Յազիկ մի՛ առք, Հաց առէկը,

Ա՛յս սիրու մի՛ առք, կաթ առէկը,

Բառեր շաղեր, ձեռք առէկը:

— Որրին ձայնը ցԵղի՛: Ձայնն է, մի անզաներ այդ ձայնը և
մի՛ զհատիր, Հաւասա՛ ազգիդ ապագային: Հայութիւնը նո-
րէն պիտի վերականգնի՛ իր վասարին մէջ կենաւորուզ: Մաս-
նակցէ՛ ազգիդ ծառայելու զործին, անզամազրուելով Հ. Բ.
Ք. Միութեան: Կեսիկի մը փրկութեան պատճառ կրնաւ ըլ-
լալ:




ԳԱՏԻՎԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՑՈՒԹԻՒՆ Հ. Բ. Բ. ՄԻԱԲԻՇԵԱՆ 13
ՏԱՐՅԱՆ ԳՈՐԾՎՈՒՆԿԱՌԵՆԱՆ ՇԱԽՄԱՏ
ՔԱՂԵՑՈՐԴԻՑ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻՋ

Հ. Բ. Բ. Միութեան Քաղիքուրնիսյ շրջանակը այժմ ունի
15 մասնաճիշտեր և այլ և այլ հայուսաւ կեղրունե-
ռուն մէջ։ Այս մասնաճիշտեր 13 տարւուն պատմութիւն ու-
նին միայն։ Առաջ մէջ Հիմնուած առաջին մասնաճիշտ է Ֆր-
դիզոյի մասնաճիշտը, որու Հիմնարկութեան ժողովը տեղի
ունեցած է 1910 Փետր. 21-ին։ Ֆրեդիզոյի այս մասնաճիշտը իր
Հիմնարկութեան թաւուկանէ յասոյ ուսուած է մէկ կողմէ աճիւ
ու գորանաւ ու միա կողմէն աջակցի շրջակայ հայ զաղութ-
եարւուն մէջ նորանոր մասնաճիշտերուն Հիմնարկութեան։ Աւ-
տասի տարի մը վերջը 1911-ին Հիմնուեցան Փառալրի, Եղեարի,
Թուլարայի և Լոս Անձելիսի մասնաճիշտերը։ 1912-ին մաս-
նաճիշտերուն թիւր վեցի հասած է բիութի մասնաճիշտի Հիմ-
նարկութեարը։ Ազա Հիմնուեցան 1916-ին Աէրմայի մասնա-
ճիշտը, 1917-ին Փառլիբրի, 1918-ին Աէնէրբի և Քինկուուրիկի,
1919-ին Տայնուույի և Թրըրարի, 1921-ին Սան Ֆրանչուուր-
յի և Փաստաբնայի մասնաճիշտերը և ամենէն վերջը 1922-ին
վէն Նայի մասնաճիշտը։ Այս 15 մասնաճիշտեր ուսուի տա-
կու ու տակու Հիմնուած ևն 13 տարւուն ընթացքին, երկու-
ր նուհանոցին Հիմնուային կողմը, երեքը Հարաւային մասին և
տար նուհանոցին կեղրունական մասին մէջ, Ֆրեդիզոյի, Քինկուի
և Թուլարայի զաւատակներուն մէջ։

Այս մասնաճիշտերը առաջին տարիներու մէջ ուղարկի յա-
րարերութիւն ունեցած էն Եղիպտոսի կեղրունին Հետ, մի քա-
նի տարի վերջ Ամերիկայի կեղրունական Յանձնած ողովը ա-
նոնց Հետ յարարերութեան մասն է, իրրեւ ներկայացուցիք Ե-
ղիպտոսի կեղրունին։ Ենոտ Երր Քաղիքուրնիս՝ Ամերիկայի
Հ. Բ. Բ. Միութեան շարս շրջանակիներէն մին նկատուեցաւ,
Քաղիք Շրջն։ Յանձնած ողովի նաև ունեցած է իր որու բա-
ժինը անդական մասնաճիշտերուն զարձերուն մէջ։ Այս տարի
աւելի ընդլայնուած էն Քաղիք Շրջն։ Յանձնած ողովին վար-
չական իրաւունութիւնները։

Քաղիք Շրջն։ Յանձնած ողովի ուսչունը 1917-էն իր ահամ,



ՔԱՐՏԱԿԱՐԱՐՆԵՐ


ուր Յանձնաժողովը ունեցած է իր ստաջին զիւանիր այս կերպով — Տոքթ. Ա. Մ. Լոնկ՝ առենապիտ, Գալուստ Նազարեան՝ առենապօպիր, Գ. Պորանեան՝ գանձապետ, Յ. Մ. Նշկեան Ա. Տիրամ, Վեր. Յ. Միքայէլիսան և Յ. Սարկստապեան՝ խորհրդական։ 1918-ին Յանձնաժողովին թիւը իննի բարձրացած է Մարզար Տէր Յովհաննէսկանի և Փոլ Վարդանեանի յաւելումով։ 1919-ին Տէր Թէոդորոս քահանայ Իսահամիեան՝ առենապիտ, Գ. Մ. Գարրիբէլիսան՝ փոխ-առենապիտ, Մարզար Տէր Յովհաննէսկան՝ առենապօպիր, Վարդան Շահնպակեան՝ փոխ-առենապիտ, Գ. Պորանեան՝ գանձապետ, Գալուստ Նազարեան, Վեր. Յ. Միքայէլիսան, Տոքթ. Գ. Թաշճեան և Շանէ Էլմասեան՝ խորհրդական։ 1920-ին Տէր Թ. քահանայ Իսահամիեան նորէն առենապետ, Մարզար Տէր Յովհաննէսկան՝ առենապօպիր, Գ. Մ. Գարրիբէլիսան՝ գանձապիտ, Վեր. Կ. Մ. Մանավիեան՝ փոխ-առենապիտ, Տոքթ. Վ. Թաշճեան, Շանէ Էլմասեան, Վարդան Շահնպակեան, Յ. Մ. Նշկեան և Խոսրով Էլմասեան՝ խորհրդական, բայց զիւրջին երկուքը հրաժարած ըլլայնուն չեն չարունակած իրենց պաշտօնը։ 1921-ին Վեր. Կ. Մ. Մանավիեան՝ առենապիտ, Տոքթ. Արքահամ Շահնպակեան փոխ-առենապիտ, Տոքթ. Ա. Մ. Լոնկ՝ առենապօպիր, Մարզար Տէր Յովհաննէսկան, Շանէ Օհաննէսկան և Վարդան Յովհէփեան՝ խորհրդատու։ 1922-ին զիւանին կազմը նոյնիր ըլլարով պաշտօնեաներու թուոյն վրայ աւելցած են Միքատիչ Խոլիկեան և Կարապիտ Սուրանեան։

Հ. Բ. Բ. Միտթեան Քայիֆորնիոյ շրջանակը մինչեւ Հիմառունեցած է երկու քարտուզար-զործիչներ, որոնցմէ մին էր Տիար Խոսրով Էլմասեան, որ Նիւ Ինկինոտի շրջանակին մէջ մի քանի տարի նոյն զործը վարելէ յետոյ պաշտօնի հրաժիրուած է Քայիֆ. Երջն. Յանձնաժողովին կողմէ 1918-ին աշունը և չարունակած է իր պաշտօնը մինչեւ 1919-ին ամառը։ Այս 1921-ին սկիզբը պաշտօնապարելու սկսած է Ներկայ քարտուզար-զործիչը որ էը չարունակէ ցարդ իր պաշտօնը։

Հ. Բ. Բ. Միտթեան Քայիֆ. շրջանակը այժմ ունի պատույի անդամ մը յանձնին Տիար Մարզար Տէր Յովհաննէսկանի, ի զնահատութիւն իր անխանչ ձառարավեան, զոր մատուցած է Բարեկործականին՝ Պոսթոնի, Ֆրէզնոյի և Քայիֆորնիոյ ամբողջ շրջանակին մէջ։




Տիկար ՄԻՒՐԳԱԲ Տիկ ՅՈՎԱԶՈՆԵԿԻՆԻԱՆ
Հայուսուն Անդամ Հ. Բ. Ռ. Այլուրիան



Տիկ Հ. Մ. ՄԱՄԻԱՇՎԻԼԻ
Խարբիրովան Անդամ Հ. Բ. Ռ. Այլուրիան



Տիկ ՀԱՅԱՊԱՐԴ Հ. Ի. ԱՐՋՈՒՄԱՆԻ
Անդամ Հ. Բ. Ռ. Այլուրիան



Տիար ՅԱԿԱԲ Ա. ՆԵԿԵԱՆ
Խորհրդական Անդամ Հ. Բ. Բ. Միաւրեան

Նոյնու Եղիսաբետի կողմէ նշանակուած Քայիֆորնիոյ ՀՐՈ-
ՋԱՆԱԿԻ ունի Երեք խորհրդական անդամներ, վեր. Կ. Մ.
Մանավեան, Վեր. Հայկակ Խազոյեան և Տիար Յակոբ
Նշիկեան որոնք Հ. Բ. Բ. Միաւրեան իրեւ ամենամօտիկ բա-
րեկամները, անոր շարժումը Ամերիկայի ՖԷջ սկսած օրէն մին-
չեւ ցայտ նպաստած են, անոր ծառալումին, իրենց կարգին
կարելի եղած ամէն միջոց ի զարձ զնելու:

Քայիֆորնիոյ Շրջն. Ըանձնաժողովը վերջին վեց տարինե-
րու ընթացքին մեծ օգոտակարութիւններ ունեցած է Միաւրեան
զործին: Նոր մասնաճիշգերուն թիւը զրեթէ կրկնապատկան
է, 1917-ին Հ. Բ. Բ. Միաւրեանը ութր մասնաճիւզ ունէր
միայն, հիմակ ասոնց թիւը եղած է 15 և տարուէ տարի ալ թի-
ւը բարձրանալու վրայ է: Յեսոյ 1917-ին մինչեւ 1922, այս
վեց տարուան մէջ ունեցած է վեց տարեկը տարեկան համաժո-
ղովներ, վեց անգամ բայց մասնաճիշգերու յատուկ ընդհա-
նուր դաշտահանդէս և մէկ անգամ ալ ընդհանուր հանդէս-
պատար, որուն մէջ մեծ զործունութիւն ունեցաւ, Միաւ-



L. E. D. - The public school - 1928 - 1929 - 1930 - 1931 - 1932 - 1933 - 1934 - 1935 - 1936 - 1937 - 1938 - 1939

թեան Ամերիկայի պատուոց անդամներէն Տիգր Վահան Քիւրք-
ճան, ցուցազրելով կինդամի պատկերներ, Հայ թագաւորնե-
րու, իշխաններու և պատմական կարկառուն դէմքերուն, ի-
րենց ժամանակի յասուկ ապրազներով։ Այս հանդէս-պազմ-
րը նիւթական կույիկ զամար մը ապահովէլէ զատ Հ. Բ. Բ.-
Միութեան բարոյական աղղեցութիւնն ալ զօրացուց Քայլիֆ-
չընանակին մէջ։

Այս պազմաբին մէծ փայլ տուին նաև Ամերիկայի Առաջնորդ
Գեր. Տիգրայր Եղիշևկոպոսին ներկայութիւնն ու քաջարերական
խօսքերը, որ առեն յիշեալը Ֆրէզնո կ ըզանուէր, իր թեմական
այցելութեան առթիւ։

Տ ա լ ի Փ ո ր ն ի ո յ Շրջանակային Յանձնառութեան ոգուքը
ամէն տարի մասնաճիշտերու հետ ալ այլեւայլ միջոցներով մա-
տէն շփում ունենալով, թէ չըջարերականներով, թէ անձամբ և
թէ զործիչներու միջացաւ անոնց զործանիւթեանց ուղղու-
թիւն տուած է։ 1919ին յանձնէն Հ. Բ. Բ. Միութեան հանգա-
նակութեան քէմփէյն մը բացած է և այդ տաթիւ 40,000 տո-
րարէ տեսլի զամար մը Հանգանակած է լոկ Ֆրէզնոյի մաս-
հանիւդէն, որրերու պաշտպանութեան զործին ալ մէծ զարկ
տալով միանգամայն։

Հ. Բ. Բ. Միութեան Քայլիֆ. շրջանակի վերոյիշեալ զեց Հա-
մաժողովներէն տաշխնը զումարուած է 1917 Ապրիլ 29-ին ի
Ֆրէզնո։ Յառայ 1918 Ապրիլ 28-ին յնդեմ, 1919 Ապրիլ 27-ին
Ռիոլիի, 1920 Ապրիլ 17-18-ին Փարբերը, 1921 Ապրիլ 23-24-
ին Ֆաուլըրի և 1922 Ապրիլ 22-23-ին Սկրժայի մէջ։ Խոկ զաշ-
տահանդէսները տեղի ունեցած էն 1917 Մայիս 30-ին Վաթուառ
լամփը, 1918 Յունիս 14-ին Սէն Ռիքի զետեղերը, 1919 Մայիս
30-ին Էրկին Վաթուառ լամփը, 1920 Մայիս 31-ին Քինէլզիբերի
Լզերը, 1921 Յունիս 4-ին զարձեալ Քինէլզիբերի Լզերը և
1922 Յունիս 4-ին Վաթուառ լամփը։ Տարեկան այս Համաժո-
ղովներն եւ թէ զաշտահանդէսները խանգամառութեան ու ներ-
շնչուածք միջոցներ եղած են միշտ, մէծ զարկ տալով միանգա-
մայն Միութեան զործին ծառարթաւ։

Հ. Բ. Բ. Միութեան, բնադէս միւս մասնաճիւդեր, նոյնպէս
Քայլիֆորնիոյ մասնաճիւդերը երկու մէծ օգտակարութիւններ
ունեցած են Հայ ժողովուրդին, նիւթական և թէ բարուական։

Նիւթականը՝ Հայ որբերուն և կարօտեալներուն համար եզրու անհանապական օգնութիւններն են, իսկ բարոյական օգտակառութիւնը կը կայանայ Հայ ժողովուրդը մայր Հայրենիքի հետ շխման բերելու և այլ առենախօսութիւններով ու զառապիսութիւններով անոնց մարդասիրական զգացումները զարդացնելու զործին մէջ:

Հ. Բ. Բ. Միամբեան Քայլիքորենոյ մասնաճիւղերուն ամենաշատ շրջանը կը կազմէ 1918—1921, որուն մէջ Հայրենիքի կարօտեալներուն ի նպաստ կեղուն զրկուած է \$151,642-56: Այս չորս տարուան ընթացքին Ամերիկայի բալոր մասնաճիւղերուն կազմէ Տիար Մ. Գարակէօղեանի միջացաւ զրկուած է կեղուն \$151,551-43, որուն \$62,596-92 կը պատկանի նիւ նորքի որրախնամ Յանձնախումբին, ևթէ տարիկան Հանձններ ընդհանուր զումարէն՝ 351,551-43-էն կը մնայ Տ288,954-51, ինչպէս յայանի է որուն կէսէն աւելի տուած են Քայլիքորենոյ շրջանակին մասնաճիւղերը:

Քայլիքորենոյ Հայ դաշումը ուսուի տասն դրականապէս ցոյց կուտայ իր կարելցութիւնը մայր Հայրենիքին կարօտութիւններուն Հանձնէու: Եւ ասկէ աւելին աւ իրօք կ'ակնկալուի իրմէ: Երբ Նկատի առնենք իր բարեկցիկ կացութիւնը, բաղդամամբ ուրիշ Հայ զարգութիւնը:



ԳԱՂԱՓԱՐԻ ԲԵԿՈՐՆԵՐ

- Մենի պէտք է միշտ բարիք զործենի, որուհեստե միշտ
կրնանի երէ կամինի : Յուղըրթ
- Բարիք է այն ամեր որ բարիք կ'ընէ որիշներուն : Պրուժլու

ՈՐԲՈՒԿԻՆ ԵՐԿԻ

Հասկրու դառն առի ձեռք,
Բանագ ու զաման,
Դուրս հանեցի սրահս վէրը,
Լոցի, անփոյթ երեւան :

Մողա՛ր Առաւանդ, զո՞ւ միայն,
Ինձ մեացիք ազաւէն,
Բաւ որցունքներս թափեցան,
Զայնս յաէ երկիքըն :

Եթէ բախը կեանքս այսոցէս,
Գիտի սահի արցունքով,
Գոչ և՛ այսշատի ազրէլէս,
Զիս այ երկիքը առ շաւագ :

«ԱՐՏԻ ԺԱՄԵՐ»

Կ. Ս. ԱՌԱԽԱՆ

— Հ. Բ. Ը. Միուրիւնը բարիք ընելու համար պատրաստ
կազմակերպութիւն մըն է, անդամ եղիր անոր եւ անդամազրել
տուր նաև ազգականներդ, բարեկամներդ եւ ընտանիքդ բոլոր
անդամները :

ՅԵՐԵՎԱՆԻՑԻ ՀԱՅ ԳԱԼՈՒԹԾԻ ԵԽ ՄԱՍՆԱՀԱԽՎԻՔԻ
ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԱԳԱՆ, ՈԽ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԻ
ԱՊԵՆ 13 ՏԱՐՈՒԱՆ ԸՆԹԱՅՔԻՆ ՄԵԶ.

ՅԵՐԵՎԱՆԻ ՔԱՂՋԱՔՔ կր գտնուի Քայլիք. Կոռհանդին զրեթէ կեղանցը Ման Աղին (Շ. Յովակիմ) կոչուած բարերեր հայիախն մէջ Ման Ֆրանսիայէն 180 մղոն Հարաւ, իսկ Լոս Անձիխն 235 մղոն Հիւսիս, Խաղաղականէն 150 մղոն արեւելք և ծովու մակերեսէն 291 ուոր բարձր, օժաւուած հաճելի և առողջարար կրպիմայով: Զմեռը ոչ այնքան ցուրտ իսկ ամսար տաք է, բայց թէ ցուրտը և թէ աւարը հեռու են նեղին ու ձանձրացուցիչը բլրայէ: Քաղջաքը զարդացած է վերջին յիսուն տարուան միջոցին, և առաջին զարդական հայր 1881ին աշանք ուոր կոխած է ՅԵՐԵՎԱՆ: 1881-ին քաղջաքին բնակչութիւնը 7000 էր իսկ այժմ 70,000 կր հաշուի: 1884—1890-ին մէջ բաւական թուով պատուաւոր հան բնակիքներ զարթած են ՅԵՐԵՎԱՆ, որոնք բառեցներ են թէ բնեկերական և թէ ազգային կենան հայ ժողովուրդին մէջ: Հայ զարութին թիւր այժմ 6000 է և չըջականերոց 8000:

ՅԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ ԲՆԱԿԵՐԴՈՒԹԵԱՆ մէջ մէծամասնութիւն կր կազմեն Խարբերդի զաշտէն եկած Հայ զարդականներ, ինչպէս նաև քիչ չեն Մարզուանցի, Պիթիացի, Մշեցի, Տիգրանակերացի, Կարինցի և Այնթազցի բնակիքներ, որոնք վերջին քառասուն տարուան բնթացքին մաս մաս մաս Եկած Հաստատուած են հռու:

ՅԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ մէջ այժմ էայ չինզ Հայ Եկեղեցի երեքք յարանուանական, մէկը ոչ-յարանուանական, և մէկը՝ Աստուծոյ Եկեղեցի անոնչով ծանօթ:

(1) Այս Եկեղեցիներէն առաջինը Հայուսանեաց Եկեղեցին է որ կառուցուած է ՅԵՐԵՎԱՆԻ կի փաղոցին վրայ, և օծումը կատարուած է Հանգուցեալ Տ. Յովակի նորս. Ասրանեանի կողմէն 1900, Հոկտ. 14-ին: Եկեղեցոյ կից նախառէս 1892—93-ին շինուած էր որոշ մը, որ կր զործածուէր իր զրադարձ-բարան և զարու Հայ փոքրիկներու համար: Այս զրա-

զարանք շինուած էր Ֆրէզնոյի հայ գաղթանակաց միութեան անունով։ Բայց երկու տարի վերջը երբ հարկ եղաւ որ միութիւնը կառավարութեան աշխեւ գուերացնէ իր կանոնագիրը, գուստարանի մը խորհուրդով այդ անունը փոխուեցաւ, Ֆրէզնոյի Հայ Գրադարանի Միութեան։ Արագիւած գաղթականաց Միութիւն բարը զէշ կը հնչէր կառավարութեան ականչին։ Առաջի այդ երկու անուննց սկզբնաւուները նոյն ըլլալով այսուհետեւ Յ. Հ. Գ. Ա. անունը յարջորջուելու սկսաւ այդ ընկերութիւնը։ 1913-ին Յուրիս Յ.-ին, գրագիւարար նոյն թաղի մէջ ծագած Հրզեհի մը պատճառաւ մէկ ժամուն մէջ թէ եկեղեցին և թէ զորոցը մոխիրի կը վերածուին։

1914 Յունի. 4ին Հիմակուան Ա. ԵՐԻՌՈՒԴԻԱՆԻԹԻՒՆ, Եկեղեցւոյ Հիմարկութիւնը տեղի կ'ունենայ կՄ և Վէնիքիրա փողոցներու անկիւնը։ 1914 Եկա. 13-ին օծումը տեղի կ'ունենայ այս Եկեղեցիին Մուշեզ Արքապիսկոպոսի նախագահութեամբ, Վարդ զան Մ. Վրդ. իւ Տէր Թէոդորոս քահանայի և Տէր Համազարդ քառագ քահանայ Սարգիսեանի աջակցութեամբ։ Եկեղեցին Հայկան ճաշակով շինուած է, քսանթեւ և տանց սիւնի, ճարտարագեան է Պոլսեցի Պօղոս Գօնուուրածեան։ Եկեղեցին ունի իր ներքեւ պիրակնօրեայ Վարժարան Մանկանց», «Հայ Տիեզեանց Եկեղեցասիրաց Միութիւն», Հայ Երիտասարդաց Գրադարանի Միութիւն» և «Հայ Կանանց Արրախնամ Ընկերութիւն» որ Հ. Բ. Բ. Միութեան մանաճիւղին Հիմարկութենէն բիշ վերջը կազմակերպուելով սկսած է որրաբնամ զործին և միւշիւ այժմ կը զործէ յօգուտ որրերուն։ Հայ Տիեզեանց այս կազմակերպութիւնը առաջնունէ ի վեր մէն նեցուկ մը եղած է միշտ Հ. Բ. Բ. Միութեան Ֆրէզնոյի մանաճիւղին, որուն Հովհանուրութեան ներքեւ կը վճարէ այժմ 20 որբին ծախըր տարուէ տարի։

1912 իւ վեր Եկեղեցւոյ Հովին է Գեր. Վարդան Մ. Վարդարեան Գանգարեան, Երևանպէմի միարաներէն։ Իրմէ տաճ յաջորդարար պաշտօնագարած են Ահարոն Վրդ. Մէրժանեան, Սարանեան Արրաջան, Տէր Թէոդորոս քահանայ Իսահանեան և Նազարէթ Վարզագեան Սահակեան։

(2) Պահու. Հայ Ժազովական Եկեղեցի, որուն Հովին է այժմ վեր. Մ. կ. Գանգարեան։ Այս Եկեղեցին կազմուեցաւ

1901 Յունիվարտ տեսոյ մէջ՝ առաջնորդութեամբ Այնթաղցի Տոքի Նազարէթ Աղեքանակրեանի, որ քարոզեց մէկ ու կէս տարի: Երկրորդ հօմին է Պատ. Յ. Գ. Սանդիկեան, որուն պաշտօնավարութիւնը տեսեց վեց տարի: Անոր յաջորդեց Պատ Արփիար Վարդանեան որ իրը հօմին չարս տարիէ քիչ նուազ ծառայեց: Անոր օրով զնուեցաւ եկեղեցին չէնքը՝ վէն Նէս և Ինիօ ժողոցներուն անկիւնը, որ տար տարի զործածուելէ Կորը ծախուեցաւ:

Ներկայ չէնքը՝ որ քաղ ու քի և Ֆրանք Փրէզզիթիթիրին (Ամերիկեան) Եկեղեցին զնուեցաւ Հարիւր Նազար տալիքի, զրաւուեցաւ 1921 Մեզամեմբեր 1ին: Մրակտ եւ իմ վաղցցներուն անկիւնը վեց լազի վրայ շինուած է, և աղօթարանէն զատ Երիցաւուն մ'ալ կը պարունակէ: Թէմը 200 ընտանիքներէ կը բազկանայ, և Եկեղեցին 341 հաղորդական անդամներ ունի: Եկեղեցին իր հովանաւորութեան տակ ունի չարս տեսակ կազմակերպութիւններ, — Կիրակօնօրեայ Դորոց, Զանից Ընկերութիւններ, Կանոնց Բարեսփրական Ընկերութիւն, և Պայ Սկալ թա:

(3) Առաջին Հայ Երիցաւուն Եկեղեցին, որուն հովիւն է՝ Վ. Է. Ա. Մ. Միսիրեան: Ֆրէ զնոյի ույն Առաջին Հայ Երիցաւուն Եկեղեցին կազմուեցաւ Յուլիս 25, 1897ին: Առաջին հովիւն եղած է Վ. Է. Ա. Թ. Պուրովէնք, Գիթիսի նախակին միսիրեար մը, որ սահուն կերպով կը խօսէր Հայերէն լեզուն: Երեք տարիներու պաշտօնավարութիւնէ ետք, իրեն յաջորդեց Վ. Է. Գ. Ֆիլիեան, իրը առաջին Հայ պատուելի, որուն զործունէւթեան միջոցին կառուցուեցաւ Եկեղեցիին Ներկայ չէնքը, իրեն մասնաւոր աշխատաւթեամբն ու անձնուիրութեամբը: Երրորդ հովիւր եղած է Վ. Է. Գ. Հայկունի, որ պաշտօնավարէց Եօթը տարիներ, 1905—1912: Անոր յաջորդեց Վ. Է. Ա. Գիտանեան, որուն պաշտօնավարութեան միջոցին Եկեղեցին անցաւ իր անդամակցութեան մէջ:

Առաջին Հայ Երից Եկեղեցւոյ Ներկայ հովիւն է Վ. Է. Ա. Մ. Միսիրեան որ սկսաւ իր զործը ույն Եկեղեցիին մէջ 1922 Յունիվարին, և պաշտօնակարգուեցաւ Յունիս 8, 1922ին: Թէմը 225 ընտանիքներէ կը բազկանայ և Եկեղեցին ունի 300կ ա-

ւելի հազորդական անգամներ : Եկեղեցին իր քառե հինգ ամեակի տարեգարքը տոնախմբեց Յունիուր 14—21, 1923ին , պատշաճ հանդէ աներով և ժողովներով : Արդի յարժարութիւններով օժտուած նոր Եկեղեցական չենքի մը պէտքը զգալի է ժողովուրդին մէջ : Եկեղեցին իր հայանաւորութեան տակ ունի չորս զիխուոր կազմակերպութիւններ , Կիրակնօրեայ Դրուց , Զանից Ընկերութիւններ , Կանանց Բարեսիրական Ընկերութիւն (որ 14 որբեր կը պահէ Հարէսի Որբանոցին մէջ) , Եղայրութիւն՝ որ Հարիւրէն աւելի անդամներ ունի : Եկեղեցին ունի Նուազախումբ մը նուեւ որ կը բազկանայ քառանէ աւելի զանազան երաժշտական զորդիքներէ որոնք կը զործածոնին երկնու երիտասարդներու կազմէ , Փոլ Պալուանիի առաջնորդութեամբ :

(4) Ոչ-յարանուանական Հայ Աւետ . Եկեղեցի . որ մէկ ու կէս տարի առաջ կազմակերպութցաւ : Հայ Երից . Եկեղեցին մը քանի բնատնիքներ այդ առթիւ անջատուեցան այդ ժամանակուայ առամենայ Հովիր . Պատմահազետնի Հետ միասին և կազմակերպեցին այս ոչ-յարանուանական Եկեղեցին : Այս Եկեղեցոյ պաշտամունքները առջի կ'ունենան Պատմահազետնի Հովուութեամբ , մօներս նոր չինուած Եկեղեցիի մը մէջ որ կը զանուի բազարին ին փաղացին վրայ Վէնթիւրա փաղացին մօս : Եկեղեցին ունի իրեն յառաւ Կիրակնօրեայ վարժարան , Կանանց Միութիւն մը , և «Փրկութիւն» անունով ամսաթերթ մը . Հայերէն լեզուով և մասամբ ալ անզիյերէն բաժինուուիլ:

(5) Աստուծոյ Եկեղեցին որ ունի Հազիւ յիսունի շափ Հայ ժողովուրդ ։ Ամերիկացիներու Զբրչ ալ Կատի բնորդինակութիւնն է : Այս Եկեղեցոյ պաշտամունքները կը կատարուին ամէն Կիրակի ին և Մօնօ փաղացներուն անկիւնը մասնաւոր չենքի մը մէջ որ ժողովուրդին սեփականութիւնն է : Եկեղեցին ունի իր մէջը Հայ մանկանց Կիրակնօրեայ վարժարան : Եկեղեցոյ պաշտամունքներուն կ'առաջնորդէ Տիուր . Վարդան Մուսեան :

Յրէզնոյի Հայ զազութը ունի այժմ միայն մէկ ազգային զորոց , որ բացուած է Ս . Երբորդութիւն Եկեղեցիի նախաձեռնութեամբ :

նութեամբ : Դազրցը անցեալ տարի ունէր չորս գտատու և մէկ տեսուչ , իսկ այս տարի ունեցաւ դարձեալ նոյն թիւով գտատուներ եւ երկու հարիւրէ աւելի երկուն հայ ուսանողներ , որոնք կ'ուսանին հստ հայերէն լեզու , պատմութիւն եւ այլն , ամէն օր կէսօրէ վերջ ժամը երեքին , Ամերիկեան դրուցներուն ժամանակաշրջանը աւարտելէ յիսոյ :

Հայ ժողովուրդին մէջ ներկային կը հրատարակուին չորս թերթեր , «Նոր Օր» օրկան թամկավար Ազատական Կուսակցութեան , «Առավարէզ» օրկան Հ . Յ . Դաշնակցութեան , «Զանասէր» պաշտօնաթերթ Հ . Ք . Զ . Բնիկերութեան , «Փրկութիւն» եկեղեցաթերթ ոչ-յարակուանական Աւետ . Եկեղեցոյ :

Հայ զազութը ունի այժմ իր մէջը հետեւեալ կազմակերպութիւնները —

— Հայկ . Բարեկործական Բնիդէ . Միութիւն :

— Ֆրէզնոյի Հայուհեաց Որբախնամ Բնկերութիւն որ 20 որր կը պահէ Հ . Բ . Բ . Միութեան միջոցաւ :

— Ա . Երբորզութիւն Եկեղեցւոյ Եկեղեցակը Տիկնանց Միութիւն , որ Եկեղեցւոյ պայծառութեան եւ Հայկ . զպրոցին հոգ կը տանի :

— Գրազարանի Միութիւն որ Հայերէն լեզուով ընթերցանութիւնը կը քաջալերէ :

— Երիցական Եկեղեցւոյ Կանանց Բարեսիրաց Բնկերութիւն , որ 14 որբեր կը խնամէ Հայէսպի Հայկական որբանոցին մէջ :

— Երից . Եկեղեցւոյ Երիտասարդաց Զանից Բնկերութիւն :

— Պանդխ . Հայ Ժող . Եկեղեցւոյ Բարեսիրական Բնկերութիւն որ Հինգ որբ կը պահէ Հ . Բ . Բ . Միութեան ձեռօք եւ Հինգ որբ Նիւր Իսթ Միլիյթի միջոցաւ :

— Պանդխաց Հայ Ժող . Եկեղեցւոյ Երից . Զանից Բնկ . :

— Տիզրանակերտցիներու Վերաշինութեան Բնկերութիւն :

— Տարօն Տուրուրերանի Հայրենակցական Միութիւն :

— Ռամէկամար Ազատական Կուսակցութիւն :


— Հ . Յ . Դաշնակցական Կուսակցութիւն :

- Ա. Դ. Հեշտկեան կուսակցութիւն :
- Վասպուրականի Ռևուժնասիրաց Ընկերութիւն :
- Մարտունի Հայ Բարեսիրաց Ընկերութիւն :
- Պիթլիսցիներու Որբախնամ Ընկերութիւն :
- Էռն Սթարի Որբախնամ Ընկերութիւն, որ երեք որր կը պահէ Հ. Բ. Բ. Միութեան ձեռօք :
- Խոքնի Որբախնամ Ընկերութիւն, որ երեք որր կը պահէ Հ. Բ. Բ. Միութեան ձեռօք :
- Հայ Ամերիկեան Քաղաքացիական Ընկերութիւն :
- Հայ Բժիշկներու Միութիւն :
- Հայ Կարմիր Խաչի Կազմակերպութիւն :
- Հայ Յառաջիմական Տիկնանց Ընկերութիւն որ անդական Հայ կարօտեալներուն խնամք կը տանի :
- Հայ Առամնարոյժներու Միութիւն :
- Սամանցիներու Որբախնամ Ընկերութիւն :
- Զինքիւչի Վերաշինութեան Ընկերութիւն :
- Հայ Ամերիկեան Ռևուժնապնդներու Միութիւն :
- Զմբշկածագի Հայրենակցական Միութիւն :

Ֆրէզնոյի Հայ զազութին անառական կացութիւնը որոշ շափով զրհացուցիչ է, չառեր տաներու և այգեստաններու աէր են, մեծ մասամբ այգեստանութեամբ կը զրազին : Ժազուգուրդը ընդհանրապէս բարեկեցիկ է, նամանաւանդ պատերազմի ըրջանին հոգերուն զինը բարձրացած բլյալուն շատեր անառական լաւ զիքքերու տիրացած են : Վերջին երկու տարիներու մէջ թէ այգեստանութիւնը, չամքիչի զներուն անկման պատճառաւ կարսնցուց իր հմայքը զրկելու մեծ մասամբ :

Ամերիկեան ժազովուրդին մէկ մասը նախանձով կը զիտեն Հայ ժողովուրդին յաջողութիւնը : Այս նախանձը կը առեղծակ անոնց սրտին մէջ ընդհանրապէս Հայ ժողովուրդին ժրաջան աշխատութեան հետեւանդովը : Իրականութիւն է թէ Հայը Ամերիկացիներէն աւելի ժրաջան է եւ քիչ ժամանակի մէջ կը Հայ լաւ զիքքերու տիրանալ, բայց ասիկա փոխանակ քաջալերուելու ծուռ աշխավ կը զիտուի Ամերիկացիներուն կողմէ :

ନୂପୁର ପରୀକ୍ଷା ଓ ଉତ୍ସବ



Հայուն առեւտուրի մէջ հարաբեկութիւնը ու ձեռներէց աղին ինչպէս ուրիշ տեղեր հաս ալ մըցաւկցներ առեղծած է իր շարք, ևս որով Ամերիկացիք կը նախանձին ևս երրեմն ալ կ'առնեն Հայերը, իրրեւ Ասիացի կոչու ժողովուրդ : Թէի Հայուտանէն եկած առաջին սերունդը Ամերիկացիք ովէս ազնուացած չէր կրնար ըլլալ, որ օրատճառ տուած է Ամերիկացիներուն այս ծագրանքին, բայց բուն պատճառը այս առելութեան Ամերիկացիներուն նախանձն է պարզապէս :

Թրէզնոյի Հայկական Կազմակերպութիւններուն մէջ Հայկական Բարեկարծական Ընդհանուր Միութիւնը, որ հիմնուած է 1910, Փետր. 21ին, ունի իր կարեւոր տեղը : Նախ որ Ֆրարէզնոյի մէջ Հայուտանուած այս կազմակերպութիւնը Հ. Բ. Բ. Միութեան առաջին մասնաճիւղն է Քայլիփորնիոյ նահանգին մէջ, որ իրրեւ մայր մասնաճիւղ կարճ ժամանակի մէջ ունեցած է իր ճիւղերը չըջակայ հայ զազութիւնը մէջ : Երկրորդ այս մասնաճիւղը ունի իր կարեւոր տեղը, ոչ թէ միայն Քայլիփորնիոյ չըջանակի այլ ամբողջ Ամերիկայի մէջ, ըլլալով միւս իրրեւ ամենէն բարզաւու մասնաճիւղը Հ. Բ. Բ. Միութեան :

Այս մասնաճիւղին հիմնարկութեան պարագաները կը պատմուին Հետեւեալ կերպով : Երբ 1906ին Գանիբրէի մէջ կը հիմնուի առաջին անգամ Հ. Բ. Բ. Միութիւնը, Թրէզնոյի ազգայիններէն Տիար Յակոր Նշկեան քիչ յետոյ կը դիմէ ոզրացեալ Արփար Արփարեանին, տեղեկութիւններ խնդրելու համար այս նորակազմ Միութեան շուրջ : Այս նամակը երկար առնեն անզատասախանի կը մնայ, բայց ժամանակ մը վերջը Տիար Յակոր Նշկեան կը սահնայ Միութեան կանոնագիրը և կը սկսի բրուտականա ընել իր չըջանակին մէջ : Բրուտականար պիտի տար իր զործնական արդիւնքը, վրան կուզայ Օսմանեան Ասճամագրութեան Հայուտանութիւնը, և այս առթիւ պահ մը կը մոցուի ամէն բան :

Այս 1909ին Ասահնայի եղեռնը ու այդ պարագային նայն տեղէն փախչազ զազմականներուն ևս որբերուն անմիջական պիտութեան ձեռք կարկառող Հ. Բ. Բ. Միութեան զործունէութիւնը՝ հայ զազութիւններուն ուշագրութիւնն իր վրայ կը հրա-

ւիրէ, և այդ մեծ ազգակ մը կը լլայ մասնաճիշերուն արագ արար կաղմութեանն ու ահմանը :

Մինչ Տիար Յակոբ Նշկեան կը շարունակէր իր բրորականաց, Հետաքրքրուած Հ. Բ. Բ. Միութեան ազգօգուտ ծրագըրք, 1908ի դարեան՝ Տոքթ. Ա. Մ. Լոնկ Ֆրէզնօ կուզայ և ժողովուրդին ամէն խաւերուն Հետ ալ շփման կը մանէ : Եւ իր 1909ի սկիզբները Պասթոնի մէջ Տիար Վ. Մ. Քիւրճեանի խմբագրութեան ներքեւ «Հայ» թերթը կը սկսի լոյն տեսնել, Տոքթ. Ա. Մ. Լոնկ կարեւոր տեղեկութիւններու կը Հանդիսի Հոն Հ. Բ. Բ. Միութեան շուրջ : Այս տեղեկութիւններ կը թերագրեն իրեն Ֆրէզնոյի մէջ ևս մասնաճիշ մը Հիմնելու Հաւանականութեանը : Եւ ինք Տօքթ. Տաղաւարեանի Հետ Կերպարական վարժարանի մէջ իրը դառընկեր, և Եղիզարա բըժը շէկութիւն ըրած առեն կեղծրանական մարմնոյ զրեթէ մատէն ծանօթ, կը սկսի Հետաքրքրուիլ Հ. Բ. Բ. Միութեան Հետ և



Դէր Յ. Բ. ՀԱՅԱՐԴԻՆ

Հիմնադիր Անդամ Ֆրէզնոյի Մասնաճիշին

անմիջապէս հանգուցեալք՝ վեր. Յ. Հայկանիի և Հայկակ Եկեղեանի հետ խորհրդակցելով մասնաճիւղ մը Հիմներու զողագործ կը յզանայ ի Ֆրէզնո: Սակայն տարի մը կ'անցնի և զործնական քայլ մը չառնուիր, Տոբթ. Ա. Մ. Լոնկ յայնտամ Եիւ Եսրք Տիար Մ. Գարակէօվեանին նամակ մը կը դրէ և կահանագիրը կ'ուզէ Միութեան: Յիշեալը այս նամակին անզ-լինքնազ կը պատասխանէ ասպէս.

Dr. S. M. Long,

January 19th, 1910

Room 49, Fiske Bldg., Fresno, Calif.

Dear Sir:

New York, N. Y.

I am in receipt of your favor of the 6th instant, contents of which I have noted with pleasure.

Mr. Kurkjian of Boston, is in charge of organizing the different branches of the Armenian Benevolent Union, and therefore I have forwarded your kind letter to him. No doubt you will hear from him in reference to your proposition.

Very truly yours,

M. Karagheusian

Քիչ յետոյ Տիար Վ. Մ. Քիւրքնեանէ Տոբթ. Ա. Մ. Լոնկ
կը ստանայ Հանեւեալ նամակը,

ՄԷՃ. Տոբթ. Ա. Մ. Լոնկ
Միութիւ Տէր,

Յանիւ. 24, 1910

Ֆրէզնո

Կը յուսամ թէ բայրովին անձանօթ մի անձի կողմէ չոյնոտի զայ ձեզի այս նամակը, եթէ կը յիշէք ձեր հանգիպատ բոլոր գէմքերը, 1897ի սկիզբները ի Գահիրէ:

Ուրախութեամբ իմացայ Տիար Մ. Գարակէօվեանէն ձեր փափարը Հ. Բ. Բ. Միութեան մասնաճիւղ մը կազմելու մաս-սին: Այս մասին քանիցո զիմումներ եղած էին Սարանեան Սրբազնին, և վերջերս իրմէ յուսագրական պատասխան ալ ստացուած էր: Միրելի է յուսալ թէ նպատակին վեհաբենը բաւական ողիսի ըլլայ անոր չուրջը համախմբելու ամէն ազ-

զեցիկ և կարող ազգայինները, որում ողի հնարաւոր բարձրացեալ մասնաճիւղին կազմութիւնը:

Ընդունեցէք սիրութիր ողջոյններս

վ. Ա. Քիկիբածելնե

Երբ Տոքթ. Ա. Մ. Լոնկ կը ստանայ այս նամակը, միանգամայն այդ ժամանակուն Ամերիկայի Առաջնորդ Սարանեան Արրաջան եւս նամակ մը կը ստանայ այս ուղղութեամբ, Ֆրէզնոյի մէջ մասնաճիւղ մը Հիմնելու համար: Առաք Տոքթ. Ա. Մ. Լոնկ Տիար Քիւրքնեանի այս նպաստաւոր պատասխանէն քաջարերուած Տիար Յակոր Մ. Նշկեանի բնկերակցու-




Դ. Ա. Ա. Ա. Ա. Ա.

Հիմնադիր Անդր Ֆրէզնոյի Առաջնորդութիւն

Թեամբ տեսակցութիւն մը կ'ունենան Սարանեան Արրաջանին Հետ, և այն տեսակցութեան իրեւ արդիւնք Ֆրէզնոյի հայ մեծամեծները կը հրատիրուին Հ. Բ. Բ. Միամեան շուրջ խորչ Հրբերգածութիւններ կատարելու, և որով աեզի կ'ունենայ Ֆր-

րէզնոյի Հ. Բ. Բ. Միամեան առաջին անդամական ժողովը
և Հիմնադրութեան ձևանարկը Փետր. 21, 1910ին Հայկական
Հոլիք մէջ, Եփ գողց, Երեկոյան Ժամը 8ին, 25 Հիմնադրի ան-
գածոց ներկայացւթեամբը:

Այս ժողովին իրեւ արդիւնքը Տոքթ. Լօնկի Հ. Բ. Բ. Մի-
ամեանի նկամամամբ առաջած անդեկարթեանը վրայ 27 ժարդիկ
իրենց անունները առարով կ'անդամագրուին Միութեան: Յե-
տոյ առժամկայ դիւնքն մը կ'ընտրուի Խօմք անդամէ բաղկաց-
եալ, Տոքթ. Ս. Մ. Լօնկ՝ առենապետ, Եր. Մարկուազեան՝
առենապետ, Ա. Մէլքոնեան՝ գանձապահ, Յովաչի Եպիսկոպո-
սարաձեան, Վեր. Յ. Հայկանի, Յակով Եշիեան և Գարբիկէ
Միքայէլեան՝ խորհրդական: Ազա առաջին տարուան 1910ին
կանոնաւոր վարչութիւնը կը կազմէ իր դիւնքը Հայեւեալ կեր-



Փրաֆ. Ա. Ա. Մէլքոնեան

Հիմնադր Անդամ Յուլիոյի Մասնանիութին

ողով, Տոքթ. Ա. Մ. Լօնկ՝ առենապետ, Տոքթ. Արք. Շահնշադ
եան՝ պարապահապետ, Յակով Ա. Եշիեան՝ առենապետ, Ս.
Վ. Մէլքոնեան՝ գանձապահ, Եր. Մարկուազեան, Վեր. Յ.

Հայկունի և Գարրիէլ Միքայէլեան՝ խորհրդական։ Այս առաջիւ կ'արժէ յիշել Ֆրէզնոյի մասնաճիւղի հիմնագիր անդամներէն ողբացեալ Բրոֆ. Մ. Ա. Մելքոնեանին մատուցած գընահատելի ծառայութիւնը, Ֆրէզնոյի մասնաճիւղի հիմնարկութեան և այլ պարագաներու առթիւ։ Նոյնպէս կ'արժէ արձանագրել ողբացեալ Հայկակ Էլինեանի անունը մասնաճիւղի հիմնարկութեան պահուն իր հրատարակած «Քաղաքացի» անուն թիրթին միջոցաւ ըրած օգտակար ծառայութիւններուն համար։ Առաջին առարուան մէջ մասնաճիւղը նախ 18



Տիոբ ՀԱՅԿԱՆԻ ԷԿԻՆԵԱՐԾ

Հիմնադիր Անդրեամ Ֆրէզնոյի Մատուցանիւղին

անդամով սկսած է, յետոյ անդամներուն թիւը 49ի հասնելով տեղեկագրուած է կեղրոն, ապա մինչեւ տարուան զԼերչը անդամներուն թիւը եղած է 160։ Եւ առաջին տարի մասնաճիւղը արտադրած է §1.200-25, իրեւ անդրանիկ Հասոյթ։


Երկրորդ տարի նոյն վարչութեան ներքեւ անդամներուն թիւը 225ի կը բարձրածաւ և Հասոյթը 1,997-26 տոլարի։ Երրորդ տարի 1912ին, անդամներուն թիւը 254, Հասոյթը 1,654-

ՏԵ տորար, իսկ վարչութիւնը կ'ունենայ Հետեւել դիւներ, Տոքթ. Ա. Մ. Լոնկ՝ ատենապետ, Վեր. Յ. Հայկունի՛ փոխառանապետ, Յակոր Մ. Նշկեւան՝ ատենապապիր, Յր. Ռատիկեան՝ զանձագան, Արմենակ Պաղասարեան, Յր. Սարկաւագեան, Տոքթ. Արր. Շահնպապեան՝ խորհրդական։ 1913ին անգամներուն թիւը 312, Հասոյթը 1,827.85 տորար և վարչութիւնը, Տոքթ. Ա. Մ. Լոնկ՝ ատենապետ, Տոքթ. Արր. Շահնպապեան՝ փոխառանապետ, Յակոր Մ. Նշկեւան՝ ատենապապիր, Յր. Ռատիկեան՝ զանձագան, Վեր. Վարդան Մ. Վրդ. Գասպարեան, Ա. Վ. Մշլքոնեան և Գէորգ Խմբրդեան խորհրդական։

1914ին վարչութեան անգամներէն Գեր. Վարդան Մ. Վրդ. Գասպարեան և Գէորգ Խմբրդեան կը հրաժարին և անոնց տեղ Յ. Ճորճ Օհաննէսեան և Երուանդ Արծրունի կ'առելնան վարչութեան թուոյն վրայ. առաջինը իրեւ փոխառանապետ և երկրորդը խորհրդական 1913ի դիւներին 1914ի շարունակութիւնը մէջ։ Այս տարուան մէջ անգամներուն թիւը 342ի կը բարձրանայ, իսկ Հասոյթը \$1,489.40 կ'ըլլայ։ 1915ին անգամներուն թիւը 350, Հասոյթը \$1,784.50 և վարչութեան դիւներ կ'ունենայ Հետեւել փափախութիւնը, Յր. Սարկաւագեան՝ ատենապետ, Յ. Ճորճ Օհաննէսեան՝ փոխառանապետ, Մարտիրոս Ալէմեան՝ ատենապապիր, Գարեգին Դարրինեան՝ փոխառանապապիր, Յր. Ռատիկեան՝ զանձագան, Տոքթ. Ա. Մ. Լոնկ և Կարապետ Խմբրդեան խորհրդապետ։

1916ին անգամներուն թիւը 537, Հասոյթը \$1,771.25 և վարչութեան դիւներ Յր. Սարկաւագեան՝ ատենապետ, Վեր. Մ. Կ. Փափազեան՝ փոխառանապետ, Ե. Արծրունի՝ ատենապապիր, Գրիգոր Օհաննէան՝ փոխառանապետ, Գ. Միքայէլեան՝ զանձագան, Տոքթ. Ա. Մ. Լոնկ և Յակոր Մ. Նշկեւան, Գ. Դարրինեան և Կարապետ Խմբրդեան՝ խորհրդապետ։ 1917ին, անգամներուն թիւը 601ի կը բարձրանայ և Հասոյթը \$3,986.22ի, իսկ վարչութեան դիւներ կը ստանայ Հետեւել մէւը, Յակոր Մ. Նշկեւան՝ ատենապետ, Վեր. Մ. Կ. Փափազեան՝ փոխառանապետ, Ե. Արծրունի՝ ատենապապիր, Գր. Օհաննէան՝ փոխառանապետ, Գ. Միքայէլեան՝ զանձագան, Մ. Աւագեան՝ փոխ

զանձագահ, Տօքթ. Ա. Մ. Լոնկ և Յակոբ Մ. Նշկեան, Գ. Ա. Վ. Մելքոնեան՝ խորհրդադատությունը՝ 1918ին անդամներու թիւը



Տիւար ՄԻԱՎԻՌՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Հիմնադիր Անդամ Յորէզնոյի Մասնակիութիւն

Պղացի փոփոխութիւն կը կրէ և կը բարձրանայ 1,057ի, Հաս-
սայթը \$7,873.00ի, և վարչութիւնը կ'աւնենայ հետեւել զի-
ւանը, Յակոբ Մ. Նշկեան՝ առենապետ, Վեր. Մ. Կ. Փափառ-
կան՝ փոխ-առենապետ, Տօքթ. Վ. Թաշճեան՝ առենապետիր,
և Արծրունի՝ փոխ-առենապետիր, Ա. Մելքոնեան՝ զանձագահ
(Մելքոնեմբերէն յետոյ Մկրտիչ Խոյիկեան զանձագահ, Մել-
քոնեանի մահուան պատճառու), Մովսէս Աւագեան՝ փոխ-զան-
ձագահ, Տօքթ. Արք. Շահպարհեան, Կարապետ Ազգուցեան և
Մկրտիչ Խոյիկեան՝ խորհրդատու։ Այս անդամներու
թուայն յաւելումը արդիւնքն է մզուած անդամագրութեան
ժամանակ մրցումի որ տեղի ունեցած է տարուան վերջին ա-
մբաներուն մէջ։ Այս մրցան առաջին սակի մետայինը շա-
հած է Տիւար Մարգար Տէր Յավհաննէսեան, իսկ երկրորդ սա-

կե մհանայինը շահած էն Տեսորք՝ ձան Էլմատանն և Յակոբ Պ. Թէրզեան:

1919-ը յաջողացից տարիներէն մին է Յրէզնոյի մասնաճիւղի պատմութեան մէջ. անդամներուն թիւր 1134 խակ հասոյթը \$66,502.26 է, որուն \$22,908.21-ը իրրեւ հասոյթ էւ Տ43,594.05-ը իրր արգիւնք բացառիկ հանգանակութեան: Դիւանը վարչութեան որեւէ վափաբառթիւն չկրեր այս տարի, միայն Մ. Աւագեանը կ'ելլէ, անոր և Մ. Մելքոնեանի տեղ իրրեւ խորհրդատու վարչութեան կազմին մէջ կը մտնեն Հէրբի Մարգիսեան և Մեսրոպ Միմոնեան: 1920-ին անդամներու թիւր 1243-ի կը հասնի և հասոյթը կ'ըլլայ \$30,081.00, որուն 14 հազարը մ. Հերեանի հանգանակութենէն կը գոյանայ, խակ \$16,081.00-ը անդամագնարներէ և որրապաշտաներէ կը զանձուի: Վարչութեանը իր գիւանը կ'ունենայ հևտեւեալ կերպով. Տօրթ. Արք. Շահնպաղեան Առենապետ, Տօրթ. Ա. Մ. Լոնկ վախ Առենապետ, Տօրթ. Վ. Թաշճեան Առենապահիր, Մեսրոպ Միմոնեան վախ Առենապահիր, Մկրտիչ Խոյիկեան Գանձապահ, Կրտ. Իմիրզեան, Արամ Մելքոնեան, Յակոբ Ճ. Յովհաննէսեան և Հէրբի Մարգիսեան խորհրդական:

1921-ին անդամներու թիւր 1200 և հասոյթը կ'ըլլայ \$16,482.89 և վարչութեան գիւանը կը կազմուի այսպէս. Յակոբ Ճ. Յովհաննէսեան Առենապետ, Տօրթ. Վ. Թաշճեան Առենապահիր, Արք. Զորովաճեան Գանձապահ, Հայկակ Յովհանէսէ, Կրտ. Իմիրզեան, ձան Էլմատանն, Արամ Մելքոնեան և Գր. Մովսէսեան խորհրդատու: 1922-ին վարչութեան գիւանը կ'առնէ Հետեւեալ ձեւը. Ա. Էլմատանն Առենապետ, Գ. Մելքոնեան Առենապահիր, Ա. Արամանեան Գանձապահ, Ա. Ժամկոչյան վախ Առենապետ, Գ. Մովսէսեան վախ Առենապահիր, Մ. Գորգմազյան վախ Գանձապահ: Հ. Յովհաննէսեան վախ Գանձապահ, Հ. Յովհաննէսեան վախ Գանձապահ: Անդամներու թիւր նոյնն է դարձեալ:

Յրէզնոյի մասնաճիւղին Համար 1917-ին մինչեւ 1921 Տիւր-Մարգար Տէր Յովհաննէսեան-զատձէ է 664 նոր անդամայի և այլ առիթներով, բայց արձանագրուած անդամական քարտերու: Ասկէ զուրս է նաև ուրիշ կեղրաներու մէջ ունեցած անդամագրական աշխատանքը:

ՅԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆՈՒԹԻՒՆԸ 1910-ԷՆ ԺԲԻՆԴԻ 1922-Ի ԱԿԻՋՐԸ ,
13 ՄԱՐԴՈՒՄ ԸՆթացքին կ'ունենայ ուստի ՀԵտհետալ առափնտ-
նական գարզացումն ու գործունէութիւնը :

Տարի	Անդամներուն	Անդամավճարներէ	Դուրսառուութիւնն ընդհ-	
			իւ մուտքի տուրբիւրէ	իւ այլ իւ այլ հասոյր
		գոյացած դրամ	հասոյրներէ գոյացած	
1910	160	1159 · 75	40 · 50	1200 · 25
1911	225	1559 · 15	438 · 11	1997 · 26
1912	254	1553 · 50	101 · 37	1654 · 87
1913	312	1737 · 25	90 · 60	1827 · 85
1914	342	1278 · 00	211 · 40	1489 · 40
1915	350	1755 · 75	28 · 75	1784 · 50
1916	537	1706 · 75	64 · 50	1771 · 25
1917	601	2938 · 25	1047 · 97	3986 · 22
1918	1057	3669 · 00	4204 · 00	7873 · 00
1919	1134	4556 · 75	61 · 945 · 51	66 · 502 · 26
1920	1243	3469 · 00	26 · 612 · 00	30 · 081 · 00
1921	1200	3308 · 00	13 · 174 · 89	16 · 482 · 89
1922	1200	3184 · 55	8 · 626 · 88	11 · 811 · 43

ՎԵՐՈՂԻՇԽԱԼ ցուցակի մէջ 1911-ին ընդհ . ՀԱՍՈՅԹԸ մէծ
է , առաջին տարիներու ուրիշ ՀԱՍՈՅԹՆԵՐՈՒՆ ՀԵտ բազգատե-
լով , որովհետեւ ՀԱՍՈՅԹԻՆ 438 տարար 11 սէնթը զուտ նուէր-
ներէ գոյացած է : 1912-ին տարեկմարներէ և մուտքի տուր-
բիրէ գոյացած զրամին քանակը թէւ զրեթէ եոյնին է բայց
ՀԱՍՈՅԹԻՆ ընդհ . քանակը կը պակսի , նուրբառուութեանց ե-
կամուռին քիչ ըլլալուն Համար : 1914-ի տարեկմարներուն
ՀԱՍՈՅԹԸ կը նուազի անդամներուն զրայ շատ ազատիկ մնա-
լուն պատճառաւ : 1915-ին տարեկմարներուն զումարը կը
մէծնայ , քանզի 1914-ի ազատիկներէն ալ դանձուած են :

1919-ին մէջ նուրբառուութեանց քանակը կը բարձրա-
նայ թէ բարեկործականի բացառիկ Հանգանակութեան և թէ



Հ. Պ. Ռ. Շիորիան Զոհկումիլի պարզաբանի լույսավոր
Դավթեա Կ. Եղի, առք, առքեա Վարդիկ Ա. Արտաշեան, Բ. Էլիստան,
Հանդի Վարդիկ Վարդիկ, Պ. Արտաշեան, Մ. Ժանեան, Յ. Հանդի Վարդիկ, Տ. Հանդի Վարդիկ, Շ. Հանդի Վարդիկ, Զ. Հանդի Վարդիկ

որբերու ի նպաստ սովորակած մրցումին իրը արդիւնքը : Եւ
իրը նուիրատուութիւն զոյցած Տ61.945.51-ին Տ43.494.05-ը
բացառիկ հանգանակութենէ հաւաքուած է : 1920-ին նուիր-
ատուութեանց Տ26.612.00-ին Տ14.000.00ը հանգուցեալ Ռու-
բէն Հերեանի ֆրեանի ի նպաստ զոյցած է , իսկ 1921-ի նուիր-
ատուութեան Տ13.174.89-ին Տ10.500-ը որբասպաշտաներէ
շահճռուած է , ի նպաստ որբերու :

1922ին մէջ որբերու ի նպաստ հասոյթը նուազած ԸԱՄ-
յուն հասոյթին ընդհանուր զումարը պակասած է բազզամանմբ
միւս տարիներու , որուն զիփաւոր պատճառն է այդհազանեն-
րուն Ենթարկուած ներկայ անհասական տազնապը :

Վերոյիշեալ ընդհանուր հասոյթին ամէն տարի ծախքերը
հանուելով մնացածը զրկուած է եղիսաբա , Հ . Բ . Ռ . Միու-
թեան կեղրունը :



ԳԱՅՆԱՓԱԼԻ ԲԵԿՈՐՆԵՐ

— Այն ուրիշին յանցանիքն է երե ապերալստ է, իսկ իմ
յանցանիքն է երբ քարիք զործելէ դադրած եմ։ ՍԵՆԵՆԱ

— Տարեզործուրինը կը կորսնցնէ իր արժեքը երբ կը
խածնէ մատները։ ԱՕՅՑՈՎԱՅԱ

ՀԱՅ ՈՐԲՈՒԿԻՆ ՑԱԽՔ

ԱՌԻ, չգիտեմ որտիս խորէն,
Ինչո՞ւ այսոքէս ցաւք նորէն,
Բորբոքած են ու կ'այրի,
Սիրալս համար մեր ազգի։

Երբ կը յիշեմ ո՛յնքան ցաւեր,
Տառապսնքներս ու աւեր,
ԱՌ չեմ կրնար զիմանալ,
Ասկէ մեծ ցաւ կ'ըլլա՞յ աւ։

Աշխարհի մէջ պատմութեան,
Տևսնուա՞ծ է ցաւ այսոքան,
Բիւրք բիւրոց մանուկներ,
Ահմեղ ակղն են շարշարուեր։

Կելքս զիխէս իմ կ'երթայ,
Երբ միտքս կուզայ Եփրամոյ,
Հարիւր հազար զիխկներ.
Որք ջուրն առած կը տանէր։

Ամէն ուր որ կան Հայեր,
Երբ կը մնան անտարբեր,
Ու չեն մեղի ծառայեր,
Հաւասացէք թէ չե՞ն Հայեր։

ՈՐԲ ՄԸ

— Հ. Բ. Ը. Միաւրեան լոկ դրամ մի տար, ժամանակի
ալ զոհէ, դաստիարակուրինդ, տաղանդդ և ուրիշ պատի-
հուրիսներդ ալ զործածէն ի նայաստ անոր։

ՅԱՌԻԼՐԻ, ԹԻՏԼԻ ԵԽ ԲԱՐԼԻՐԻ ՀՈՅ
ԴԱՂԱՒԹՆԵՐՆ ԵԽ Հ. Բ. Ը. ՄԻՋԱՒԹԵԱՆ
ՄԱՍՆԱՃԻԿԴԵՐՆ

Ֆրէզնոյի շորջ հայաշտու կեդրոններու մէջ
մասնաճիւղեր կազմուած են ընդհանրապէս Ֆրէզնոյի
մասնաճիւղին նախաձեռնութեամբն ու քաջալե-
րութեամբը:

Այդ տեղերը առկաւին մասնաճիւղ չկազմուած,
չոն գտնուող ազգայիններէն շատեր անդամ էին Ֆր-
րէզնոյի մասնաճիւղին, մէկ կողմէն այդ զազութ-
ներուն մէջ Հայերուն բազմանալը և միւս կողմէ Ֆր-
րէզնոյէն հետուրութիւնը մէծ ազգակներ էին որ
այն տեղերն եւս ունենան իրենց առանձին մասնա-
ճիւղերն: Ուստի թելազրուած է առենին նոյն տե-
ղերը զտնուող Ֆրէզնոյի մասնաճիւղի անդամոց որ
այդ ուզութեամբ աշխատին, որով հետզհետէ կազ-
մուած են այդ տեղերուն մասնաճիւղերը: Արդարու-
թիւն պիտի ըլլայ յիշել թէ Քայիֆորնիոյ մէջ հիմ-
նուած բայրը մասնաճիւղերուն կազմութեան խմո-
րումը եղած են Ֆրէզնոյի մասնաճիւղին պատկանող
այն անձնուէլք անդամներ որոնք ուզգակի եւ կամ ա-
նուզգակի քաջալերած են ամէն մի մասնաճիւղին
հիմնարկութիւնը:

ՅԱՌԻԼՐԻ

Յառալը քաղաքը կը գտնուի Ֆրէզնոյէն առար մզոն
դէօփ հարաւ: Հայեր հոս զազթած են ընդհանրապէս 1900ին,
որ առեն շորս այզիի վարձկալ Հայեր միայն կը գտնուէին ի
Ֆառալը, Մկրտիչ Մխանան, Տիգրան Գալուստեան, Փիթրը
Թամարն եւ Յր. Եանը կան: Այս առենները Ֆառալը հաս-

տառաւած են նույն Դրիգոր Մօղմիկեան, Ա. Թայքան, Գ. Մըբացիսն, Պ. Ենոպիկեան և Ա. Կակոսեան։ 1901ին մէկ վարձառը և ութը հոգատէր Հայեր կային, որոնց ձեռքը կը զանուէր 300 արտագար հոգ։ 1912ին Հայերուն թիւր իր շրջականերով 500 հոգի կը հաշուէր, իսկ հիմա Հայ բնակչութեան թիւր 1100ի և իր շրջականերով 1600ի բարձրացած է։

Ֆառուրրի Հայ զազութը 1909—1910ին ժամանակարանի մը և Եկեղեցիի մը շինութեան կը ձևանարկէ, և Եկեղեցին «Ա. Դրիգոր Լուսաւորից» անունով կ'օճառի 1910-Ապրիլ 17ին։ Այս Եկեղեցիին Հոգին է Հիմակ Գիր։ Տիրայր Ռ. Վրդ. Մարդութեան, Եկեղեցին ունի իր մէջը Եկեղեցասիրաց Տիկնանց Միութիւն և Կիրակնօրեայ վարժարան Հայ ժանկանց։ Գրագրանիր ունի Հայերէն բնափր գիրքերու Հաւաքածոյ մը։ Հայ Ժողովուրդին մէջ կայ Հայ Ժողովական Եկեղեցի մը ևս, որուն հոգին է Վեր. Կ. Ա. Մանավեան որ 1922, Օգոստոս 27ին, ի զնահատութիւն իր երեք տարւան օգտակար ծառարութեան մնայած Հոգին նշանակուեցաւ իր Եկեղեցիին Համար։ Այս Եկեղեցոյ մէջ կայ Կիրակնօրեայ ժանկանց վարժարանէն զատ երիտ։ Զանից բնկերութիւն և Կանանց Օժանդակ բնկերութիւն որ անցեալ տարի վերակազմուեցաւ բամբիչ խանըթի տեսչութեամբ։ Եկեղեցին մէծ կորուս ունեցաւ իր տարկաւոցին Պ. Պարանիանի մահուամբ։ Պն. Պետրոս Պարանիան որքան կը սիրէր Ֆառուրրի իր պատկանած Եկեղեցին նայերան իր սրանի մօտիկ էր Հ. Բ. Ռ. Միութիւնը, որուն Համար իր կենդանութեան տանն Ամերիկան կառավարութեան առջև կոտրին մէջ թողուց 5000 տոլոր, իր մահէն Հինգ տարի վերջի վայրմանու։

Ֆառուրրի Հայ զազութին մէջ բնոգ Հանրապէս Եկեղեցիներէն զատ կան Հետեւեալ կազմակերպութիւններ — Հ. Բ. Բ. Միութիւն, Չազմագցիներու Վերաշնութեան Բնկերութիւն, Ազգային Դպրոց, Աւագմենասիրաց Բնկերութիւն, Գրագարանի Միութիւն, Հայ Կանանց Արք. Բնկերութիւն, Բարգաշէնի Տիկնանց Բնկերութիւն, Հայ Կարմրի Առաջ, Հիւուշնիկի Վերաշինութեան Միութիւն և այլն։

Ֆառուրր երկրագործական վայր մը ըլլարուն Ժողովուրդը իր զրացի բնոգ Հանրապէս այլ կարգութեամբ։ Ֆրէզնոյէն վեր-

Հը Ֆառալլըր կարևոր կեզրան է Երկրագործութեան : Ֆառալլըրի հայերը մեծ մասամբ Խարբերդցի են և կամ Խարբերդի շրջականերն զաղթած են : Ֆառալլըրի հայ զաղութք ունի Աղպային սրահ մը որ կը զործածուի իրը աղպային զորոց և իրը սրահ հասպարակային ժողովներու և հարանիքներու համար : Անցեալ առաւտան ընթացքին Ֆառալլըրի հայոց կրթական և բարեսփրական զործունեւութիւնը զնահատելի էր :

Ֆառալլըրի Հ. Բ. Բ. Միութիւնը հիմնուած է 1911, Յուլիս 27ին : Երբ այս առենները Մուշեղ Եղիսկոսոս Քայլիքորնիան այցելեց, այդ տոթիւ Յուլիս 27ին ժողով զումարեց Ֆառալլըրի հոյին մէջ, ի նորանու Հ. Բ. Բ. Միութիւնն : Ասիկա եղաւ Ֆառալլըրի մասնաճիւղի հիմնադրութեան ժողովը, որուն կը նախազահէր Տորթ. Ս. Մ. Լօնկ, Ֆրէզնոյի մասնաճիւղին զարշութեան այդ ժամանակուան առեննապեաը :

Երբ այս հիմնադրութեան հանդէս-ժողովը բացուեցաւ Տորթ. Ս. Մ. Լօնկ պարզեց Հ. Բ. Բ. Միութիւնն, կատարած դորձը և վամփար յայտնեց որ Ֆառալլըր ալ ունենայ իր մասնաճիւղը : Եւսոյ խոսելու հրաւիրեց Մուշեղ Եղիսկոսոսը որ Բարեզործականի մասին ակնեկտութիւններ տալով, Ներկաները շահայիրեց որ անզամադրութիւն անոր : Այս հրաւէրին վրայ իրը հիմնադրի 51 անզամներ արձանագրուեցան անմիջապէս, և որով հիմնուեցաւ Ֆառալլըրի Հ. Բ. Բ. Միութիւնն մասնաճիւղը : Քիչ յետոյ այս հիմնադրութեան ժողովը ընտրեց իր վարչութիւնը որ կազմեց իր զիւանը հետեւեալ կերպով, Պատ. Գասպար Ղազարեան՝ առեննապեա, Գէորգ Յ. Գալուստեան՝ առեննապեա, Գրիգոր Մանուկեան՝ զանձապահ, Յակով Բրուտեան՝ խորհրդական, Գրիգոր Նահիկեան՝ խորհրդական :

1912ին անզամներուն թիւը 60ի կը բարձրանայ և վարչութիւնը կ'առնենայ հետեւեալ կազմը, Պալուստ Նազարեան՝ առեննապեա, Գէորգ Յ. Գասպարեան՝ առեննապեա, Եղիշէ Դանիէլեան՝ զանձապահ, Յովհաննէս Սողիկեան և Աւետիս Տէրմէրեան՝ խորհրդական : Յառաջիկայ մի քանի տարիներու ընթացքին մասնաճիւղը թոյլ վիճակի մը մէջ մնալով 1916ին կը վերակենազանանայ 117 անզամներով, հետեւեալ



Հ. Բ. Ըլիս բանակ ՅԱՄԱԿԱՐԱ, պարզութեան իմքանականութեան Զայտէն զէպի առջ, առջեւի ըստ առջական գրառյ զէպը. Կ. Խ. Խաչադուն, Գևորգ Եղիշ Խաչադուն, Լավակ Հարություն, Ա. Տեր Խաչադուն, Ա. Խաչադուն, Հ. Խաչադուն, Հ. Խաչադուն, Հ. Խաչադուն.

վարչութեան ներքեւ, Ա. Պագալեան՝ ատենապետ, Գ. Պատուարեան՝ ատենապետիր, Յ. Ելմասեան՝ զանձազահ, Ա. Համբարձումեան և Պ. Տէրտէրեան՝ խորհրդական։ 1917ին Գ. Նազարեան՝ ատենապետ, Ա. Պագալեան՝ ատենապետիր, Պ. Պօրտենեան՝ զանձազահ, Ա. Կըրտիչ Համբարձումեան և Համբ. Ղազանճեան՝ խորհրդական։

1918ին անդամներուն թիւը 165ի կը բարձրանայ և վարչութեան դիւնքը կ'առնէ Հետեւեալ ձեւը, Պ. Պօրտենեան՝ ատենապետ, Ն. Շահովազեան՝ ատենապետիր, Ա. Քէնտէրեան և Հ. Պագանճեան՝ խորհրդական և Պ. Ահարոնեան՝ զանձազահ։ 1919ին անդամներուն թիւը 210 և վարչութեան կադմին մէջ Պատ. Գ. Ղազարեան՝ ատենապետ, Ն. Շահովազեան՝ ատենապետիր, Պ. Ահարոնեան՝ զանձազահ, Ա. Պագալեան և Ա. Զամանիկեան՝ խորհրդական։ 1920ին անդամներուն թիւը կ'իջնայ 177ի, վարչութեան ատենապետն է կրկին Պատ. Գ. Ղազարեան, Պ. Համբամճեան՝ ատենապետիր, Ա. Խոյածանեան՝ մոխատենապետ, Պատենիկ Նազարեան՝ զանձազահ և Ա. Զամանիկեան՝ խորհրդական։

1921ին 204-ի կը բարձրանայ անդամներուն թիւը և վարչութիւնը կ'ունենայ Հետեւեալ դիւնքը։ Ա. Խոյածանեան՝ ատենապետ, Պ. Համբամճեան՝ ատենապետիր, Պ. Տէր Միմանեան՝ զանձազահ, Վ. Եր. Կ. Ա. Մանավեան, Ա. Թորիկեան, Պատ. Նազարեան և Ա. Մանուչեան՝ խորհրդական։ 1922-ին Ասենապետն է Անուշաւան Տէր Մկրտիչեան, Ատենապետիր Ստեփան Մանուչեան, Պանձազահ Միհրան Արքազեան և Խորհրդական անդամներն են Գեր. Տիրայր Ե. Վրդ. Մարզարեան, Վ. Եր. Ա. Մանավեան, Յր. Մազկիրտեան և Պօլոս Տէր Միմանեան։ Մասնաճիւղի անդամներու թիւը 250 է։

Բ Ե Տ Լ Ե

Բիտլի, Ֆրէզնոյէն 25 մղոն գէոգի Հարաւային արեւելք-
Քինկըրիսբրդի մաս կառաւցաւած, 3000-է աւելի բնակչութիւն
ունեցող քաղաք մըն է, որուն բնակչութեան մէծ մասը գեր-
ման, Փինյանացի և Տանիմարդացի է: 1918-ին Բիտլիի հայ
բնակչութեան թիւը 250 հազի էր, խակ այժմ 600 և իր շրջակա-
ներով մասաւորացէ 750 հազի կը հաշուի, առ Հասարակ 100է
աւելի հայ բնակչութեաներով: Վաթոքա Բիտլին 6 մղոն է, ուր
ժողովուրդին կարեւոր մէկ տարրը հայ է: Հայերը Վաթոքա-
յի մէջ ունին Ազգ - սրահ մը, որուն մէջ հայկական զպրոց ու-
նեցած ևն անցնելի մէջ, բայց այժմ այդ զպրոցը Բիտլի վախա-
դրուած է: Վաթոքայի Ազգ - սրահին մէջ զրադարձն մը կայ
Ազգիրյան զրադարձն անունով որ կը պարունակէ: 300-է աւ-
ելի բնափր զրբերու Հաւաքածոյ մը որ վերջերս հրդեհի մը
պատճառաւ այրուեցաւ մէծ մասամբ: Այսի Վաթոքայի լիճը
ինչպէս Ֆրէզնօ զատաւակի՝ նոյնոքէ չը ջակայ հայ Հասարա-
կութեան համար զաշտագնացութեան ամառային զրոսավայր
մը եղած է:

Բիտլիի հայ զազութին մէծ մար Ատրըրդցի է, կան նույն
Ազգացի, Տիգրանակերպացի, Զինծիւցի, Մարգարենի, Սե-
րաստիացի և Օրուացի ընտանիքներ: Հայ զազութը համեմա-
տարար նոր է, թէև 20 տարի առաջ առ Հասաւատուած բնաւ-
նիքներ կան բայց վերջին 10—12 տարուան բնթացքին զազու-
թին թիւը զգայի աճուած ունեցած է, մ աճաւանոր այրիներու առ
ու ծախի հետեւանքով արեւելքին շատ մը բնաւնիքներ զայ-
թած ու Հասաւատուած են: Հայ ժողովուրդը առ Հասարակ
բարեկեցիկ է, պատերազմէն առաջ և կողներ աւելի բաւ զիր-
քերու տիրացած են, իրենց զնած այլիները խրացներով: Կալ-
ուածի տէր հայեր քիչ չեն, քաղաքին ամենէն բաւ մէկ հօթէլը
Ատրըրդցի Անալիկան անուն հայու մը կը պատկանի: Հայեր
մէծ մասամբ այցելուն են և այզեստաններու մէջ կը
բնակին, քաղաքին մէջ հազիւ 20-ի շափ բնաւնիքներ կան:
Քաղաքին մէջ հայ խանութեազններ 8—10 հատ են, զերձակ,


ի օշկակար, նոպարագանցու և այլն. զինջերու Հայկական սրճարանն մը ու ալ բացուեցաւ:

Ի՞նչուի Հայտառանեայց Եկեղեցւոյ Հայ հաստրակութիւնը Եկեղեցական կազմակերպութենէ զուրկ է, իսկ Հայ Աւետ. ժողովուրդը 2—3 տարիէ թիեր ունի կազմակերպութ Ժող. Եկեղեցի մը, որուն պաշտամունքները կը կատարուին Լամ անուն ժողովասրահն մէջ: Յոյս ունին մօտիկ ապազայի մէջ ձեւք րերերս սեփական Եկեղեցի մը: Այս Եկեղեցին ունի իր մէջը կադմակերպութ կիրակօքարեայ վարժարան, երիտասարդաց ջանից րնկ. Հայ հանանց ընկ. որ ոչ միայն Եկեղեցին այլ բարյուր Ազգ. զործերան կը նոպաւէ: Եկեղեցի յանոնսոցներուն միջին է 100—150, Հոմիւն է Վեր. Վահան Սասյան (Սոզգացի), որ 2—3 տարի առաջ Եկեղեցին ինք կազմակերպութ է և կը շարունակ իր հովուական պաշտօնը ցարդ: Բիուլի Հայ Աւետ. Ժող. Եկեղեցին իր ընկերութներով, զատախառկան և այլն ժողովներով ոչ միայն Հայ Աւետ. ժողովուրդին, այլ ընդհանուր Հայ զազութին օգտակար ըլլալ կը ձգտի:

Բիուլի Հայ զազութին մէջ կայ Ազգ. զարոց մը, 6—7 տարի առաջ հաւաքական և թէ անհաւասկան ձեռնարկներով բացուած, և կը շարունակ այժմ իր զոյտութիւնը: Բացի առակէ Բիուլի Հայ զազութիր ունի Հետեւուայ կազմակերպութիւնները, Տիգրանակերպութիւններու Վերաշինութեան ընկ., Հիւսէ յնիցիներու յառակէ կազմակերպութիւն, Հայ Կարմիր Խաչ, Հ. Բ. Բ. Միութիւն, Ռամկազար Ազգաւական, Դաշնակցական և Ա. Դ. Հեղակեան կուսակցութիւններ: Ժողովուրդին մէջ կը բացակային բարյուսական մորութիւններ, ինչպէս անոնց զրադաւմէն յայտնի է, Հայութեան մէծ մասը այդիներու մէջ կը ընտելին և հեռու են քաղաքի հեանքին ազմուկներէն և թանալից միջավայրէն, ընտանիքի աէր են առ Հաստրակ:

Բիուլի մէջ Հ. Բ. Բ. Միութիւնը Հիւսուած է Օզոսա. 4, 1912 թուականին: 1912, Յուլիսին Ֆրէզույի մասանձբեցէն նամակ մը կուզայ Յովսէփ Յակոբեանին, Բիուլի մէջ մասնաւուզի մը Հիւսարկութեան Համար: Պրն. Յակոբեան նամակը կարդայու և մասնաւուզի Հիմնազրութեան չուրջ խորհրդածութիւններ կատարելու նպատական իր առներ կը Հրամիքի միքանի ազգայիններ, Յակոր Կիւլյանան, Ճօրդ Նորյայան,

Міністерство освіти та науки України
Державний підприємство «Укркнигвидав»
Відділ видавництва та розподілу



Յովհաննէս Պօյաճեան, Առշատուր Մանուկեան, Թուման Բալբացեան և այլն։ Ներկաները Բարեգործականի շուրջ զազափարի փոխանակութիւններ և կարգ մը խորհրդակցութիւններ կատարելէ վերջ իրենց անունները կուտան անդամակցութեան։ Ազգ Օգոստ 4ին անդամական ժողով տեղի ունենալով, Պրե-Կրոպ Զանգայիանի տունը, 19 ազգայիններ, իրեւ Հիմնադիր անդամներ կ'ընտրեն իրենց վարչութիւնը Հետեւեալ կերպով, Յովհաննէս Պակորեան՝ առենապետ, Պետրոս Մուսուլեալն՝ փոխ-առանձնապետ, Առհակ Տուտայիստան՝ առենադպիր, Թագէոս Արդարեան՝ փոխ-առանձնապպիր, և Թուման Բալբացեան՝ զանձապահ։

1913-ին մասնաճիւղը կունենայ 42 անդամ և Հետեւեալ վարչական կազմը, Յովհաննէս Պակորեան՝ առենապետ, Պ. Մուսուլեան՝ փոխ-առանձնապետ, Առհակ Տուտայիստան՝ առենադպիր Թագէոս Արդարեան՝ փոխ-առանձնապպիր, Թուման Բալբացեան զանձապահ։ այս վարչութիւնը նոյնն է 1912-ի վարչութեան հետ։ Յաջորդ տարիներու մէջ 1914-ին և 1915-ին մասնաճիւղը մեծ զործունէութիւն չէ ունեցած, և 1916-ին կ'ունենայ 70 անդամ և նոր կենսունակութիւն, վարչութեան Առենապետն է Արսէն Տիրան, Բ. Առենապետ և Յ. Յարութիւննեան, Առենապպիր Ս. Թիմիքիւնան, Բ. Առենապպիր Մ. Տ. Պակորեան, զանձապահ Յ. Պօյաճեան, Յ. Կիւլիսանան և Ս. Կարապետան խորհրդական։ 1917-ին Արսէն Տիրան Առենապետ, Յ. Պակորեան փոխ Առենապետ, Ս. Թիմիքիւնան Առենապպիր, Մ. Տ. Պակորեան փոխ Առենապպիր, Յ. Պօյաճեան զանձապահ, Յովհաննէս Շիբուլ Առաջին Արքան Պակորեան։ Անդամներուն թիւը 82 է։

1918-ին անդամներու թիւը 86 է և վարչութեան կազմը Հետեւեալը, Յովհաննէս Պակորեան Առենապետ, Կրոպ Զանգայի փոխ Առենապետ, Մ. Պակորեան Առենապպիր, Պատու Առենապետ և պահապահ, Պ. Պակորեան Համապահ, Պ. Թիմիքիւնան Համապահ, Ս. Արագետիւն Առենապպիր, Մ. Տ. Պակորեան փոխ Առենապպիր, Յ. Պօյաճեան զանձապահ։ 1919-ին անդամներուն թիւը կը բարձրանայ 162-ի, և վարչութեան Առենապետն է Նազարէթ Ֆրէնկիւլեան, փոխ Առենապետ Բ. Արդարեան, Առենապպիր Ս. Թիմիքիւնան, փոխ Առենապպիր Պ. Մուսուլեան, զանձապահ Մ. Յովհաննէս, Լուսեր Այգապետն է Արշակ Երէցեան խորհրդական։ 1920-ին անդամներուն

թիւր 108 և վարչութեան Առենապետն է Պ. Պազմառարեան,
Առենապետն է Յ. Տէր Յակոբեան, զանձազան Յր. Դաւիթ-
եան և խորհրդականներ Ա. Պօղոսեան և Պ. Մուռուցեան:
1921-ին վարչութիւնը նոյնը կը մնայ և անգամներուն թիւր
184-ի կը բարձրանայ, իսկ 1922-ին վարչութեան Առենապետն
է Մ. Մրացեան, Առենապետն Ա. Թիւթէլեան, զանձազան
Ա. Մուռուցեան, Յ. Կիւյխասեան և Յր. Դաւիթեան խորհրդա-
կան: Այս տարի անգամներուն թիւր 194 է, և վերջին տարի-
ներուն հետ բազգառակազմ մասնաճիւղը ներկային կենսունակ
ժիշտակի մէջ է:

Բ Ա Բ Լ Ի Ը Ը Ը

Բարլիսը քաղաքը Ֆրէդնոյէն 20 մղոն Հարաւային արեւելք
կը գտնուի և հիմնաւած է Մր. Բարլիսը անուն Ամերիկացիի Ժը
միջոցաւ մասնուրապէս 30 տարի առաջ՝ այս առենները յիշ-
ելուր մաս մը հոգ զնած և այդ տեղ բնակչութիւն հաստատած



Աշխարհի մեծագոյն քուզի ծառը Բարլիսը մէջ

է, և իրմէ եւր ուրիշ բնառնիքներ ևս հաստատելով հոն,



Левицкий Евгений Николаевич, Г. С. Ушаков, А. А. Красильников, А. А. Красильников, А. А. Красильников

քաղաքը կոչուած է հիմնադրի անունով Բարյերը։ Մր. Բարյերը այս տոթիւ թուզի ծառ մը անկած է իր հոգին վրայ որ հիմա աշխարհին ամենամեծ թղթենին կը նկատուի, որուն առաջ 300—400 հոգի շատ դիւրութեամբ կրնան նստիլ։ Այս ծառին քոյ հասուցուած տան մը կար, որուն մէկ ժամը մէկ անգամ և մնացածը երկրորդ անգամ ամրագծութեամբ ուրիշ տեղ փոխադրրել հարկ եղաւ, այս հոկայ ծառին մէծաքայլ աճութեն ու ծառալումը շարպիլելու համար։

Իսկ Բարյերի հայ զազութը հաստատուած է մօտաւորապէս 1900—1902-ին միջեւ։ Այս ժամանակուան մէջ Բարյերը զազմող հայերուն մէջ կը զանուին հետեւալ արձինք։ Տիգրան Յակովեան, Վեր. Յր. Ֆիլիան, Յր. Գևորգեան, Յակովեան Արարատ, Միասնական Արարատ, Թ. Դանիելեան, Պօղոս Մագաէստան, Պօղոս Ահարոնեան և այլն։ Բարյերի հոգը Սան Ազին հոգինի ամենաբերրի հոգերէն կը նկատուի, և հետեւարար հետզհետէ Երկրին այլ և այլ տեղերէն բազգաժաններներ կուգան կը հաստատուին հան, և որով այժմ բազգարին բնակչութեան թիւը 1500 հոգիի և շրջականներով միամբն 4000-ի հասած է։

Հայ բնակչութեան թիւը 400 է և շրջականներով միամբն 500-ի կը համարի։ Բայց հայերը բնոց հանրապէս քաղաքին շուրջը այդիներու մէջ կը բնակին, քաղաքին մէջ հազի 2—3 տասն հայ կայ, 1—2 ալ հայ խանութեան, կօշկակար, նպարագամառ և այլն։

Բարյերի հայեր մէծ ժամամբ Եսոպանի շրջականներէն են կած են, Խարբերզցի և Մարգուանցի և այլն տեղերէ բնաւանիքներ ալ կան։ Ասկէ տաւշ հաս Ազգ-զորոց կար Հ. Բ. Բ. Միութեան ջանքերուն շնորհիւ, բայց ներկային հայ զազութը զրբելուած է անկէ։ Իրրի հայկական էազգակերպութիւններ Հ. Բ. Բ. Բ. Միութեան զատ հաս կան Մարգուանի Հայ Բարյերաց ընկ-Հայ Բող. եկեղեցի, Անմէտապար Ազգաւական և Դաշնակցական ակումբներ։ Հայ Լուսաւորչական ժողովուրդը զուրկ է եկեղեցիէ։

Հայ Բող. եկեղեցին Զիթենեաց անունը կը կրէ և սկսականութիւնն է ժողովուրդին, և տարիէ իջեր կը պաշտօնավարէ իրին հոգին Վեր. Յարութիւն Գառթողեան։ Այս եկեղեցին ու-

նի իր մէջը մանկանց կիր . վարժարան, ջանից ընկ . երիտասարդաց յասուկ , որ որր մը կը պաշտպանեն , և ժողովուրդին բարյական զարգացման աշխատազ կանանց օժանդակ կազմակերպութիւն մը , որուն հովանաւորութեան ներքի կը խնամուին մի քանի որրեր : Այս որբախնամ կանանց օժանդակ կազմակերպութիւնը հիմնուած է 1921-ին , 20-ի չափ անդամուհիներով , որոնք պազարներով , ձաշկերոյթներով ու այլ և այլ ձեռագործներ անուրդի զներով դրամ կը հայթայթեն , ի նպաստ որբերու : Այս կազմակերպութիւնը ունի կրիկ մարդոցմէ բարկացեալ պատուայ անդամներ եւս , որոնք այ կ'աշխատախն զօրավիճ հանդիսանալ անոր , իրեց նիւթական ու բարոյական աջակցութեամբ : Առաջին նախազանը եղած է այս բնկերութեան Տիեզերական , և առաջին քանձապետը Տիեզերական Փոլ Վարդանեան , և առաջին գանձապետը Տիեզերական Պետրոս Դավիթի կամաց ամենամասն անոր , և մէծագչու զնուհատնի է Բարդիրքի եկեղեցւոյ հոգի Վեր . Յ . Գառթօնցեանի և իր տիեզոջ զործակցութիւնը այս կազմակերպութեան հետ :

Բարդիրքի Հ . Բ . Բ . Միութիւնը հիմնուած է 1917 Յունի . 1-ին : 1916-ի վերջին ամիսներուն մէջ Պրի . Արակն Տիեզերական և Պրի . Պօղոս Վարդանեան կը խորհին մասնաճիւղ մը հիմնել Բարդիրքի մէջ և ուստի այդ ուղղութեամբ կ'աշխատախն Բարեգործականի չուրջ համակերներու շրջանակ մը ստեղծել Հայ զազութիւն մէջ : Երբ Համակերներուն բազմանալը կը զիտեն 1917-ի Յունի . ին սկիզբը անմիջապէս Բարդիրքի Ամերիկեան վարժարանին սրանը ժողով մը զումարելով անդամներու անուններ կ'արձանագրեն և 24 հիմնադիր անդամներով մասնաճիւղը կը հիմնեն մէծ խանդավառութեամբ : Այս ժողովին մէջ կ'ընտարեն նաև 5 անզամէ բարկացեալ վարչութիւն մը որ իր զիւանը կը կազմէ Համակայ կերպով . Պօղոս Վարդանեան Ամենապետ , Միշրան Այժմապետն Ամենապետի , Արագ . Քէշիշեան զանձապահ , Միշրան Արութեան և Ահարոն Այժմապետն խորհրդական : Տարուան բաթացքին Կրտ . Քէշիշեան հրամանաւութիւնը անոր անդ զանձապահ կ'ընտրուի Գր . Խուսեիսեան :

Երբ վարչութիւնը կը կազմէ իր զիւանը կը անզեկազրէ մասնաճիւղին հիմնարկութիւնը կեղրուն , և կեղրունը մասնաճիւղը վաերացնելով յարաբերութեան կը մտնէ անոր հետ ան-

Ժիշտողէս : 1918-ին մէջ կը շարունակէ նաև այս վարչութիւնը և մասնաճիւղի անդամներուն թիւը կը բարձրանայ 57-ի : 1919-ին Առենապետ կ'ընտրուի Սամուէլ Աժտէրեան, Առենապաղիր Մ. Այվազեան, գանձապահ Յակ. Արսլանեան, թորոս Խնկեան և Միհրան Երեցեան խորհրդական . անդամներուն թիւը կը հասնի 125-ի : 1920-ին մէջ 75-ի կ'իշխայ անդամներուն թիւը կարգ մը ընտանիքներու ուրիշ տեղ դադթած ըլլալուն Համար, և վարչութեան դիւներ կը կազմուի սասպէս . թ. Խընկեան Առենապետ, Մ. Աժտէրեան Առենապաղիր, Յ. Արսլանեան գանձապահ, Ա. Այվազեան և Մ. Երեցեան խորհրդական : 1921-ին Պօղոս Վարդանեան Առենապետ, Գր. Զագրըեան Առենապաղիր, Յակ. Արսլանեան գանձապահ, Մ. Արութեան և Ա. Այվազեան խորհրդական : Անդամներուն թիւը 60 :

1922-ին Մ. Աժտէրեան Առենապետ, Պ. Վարդանեան Առենապաղիր, Մ. Արութեան գանձապահ, Ա. Այվազեան փոխ Առենապետ և Գր. Զագրըեան փոխ Առենապաղիր : Բարիիրը մասնաճիւղի այս տարուան անդամներուն թիւը 90-ի հասած է : Այս մասնաճիւղը գրադարան մը ունի, որով աշխատած է ժողովուրդին մէջ տարածել Հայերէն լեզուով ընթերցասիրութիւնը, իր գաստիօսական ժողովներով լուսաւորած է նաև զաղութին միաբը և անցեալի մէջ իր բացած Հայկական դպրոցով ալ զարդ տուած է տահմային գաստիօտակութեան :



ԳԱՂԱՓԱՐԻ ԲԵԿԱՐՆԵՐ

— Այս աշխարհի մէջ բարեզօքծութիւններ մոխիրներու մէջ պահուած ածուխներ են, շինելու համար վաղուան կրակը :
Օ՛ԸՐՊԻ

— Մի ձանձրանաբ բարին զործելէ : Ա . ԳԻՒՔ

Ո Բ Բ Ե Բ Ո Խ Հ Ա Մ Ա Ր

Յիշէ՛ թէ հո՞ն — մեր երկրին —
Որբեր կան որ կը տանչուի՞ն,
Ենքակայ են թիրտ մահուա՞ն,
Թէ հայք օգնել չի փուրան :

Որբերն ու խեղն այրիներ,
Անգին զանձն են ազգին մեր,
Թէ որ ամոնց չենք օգներ,
Կը կործանի ազգը մեր :

Եսի առենն է անցեր,
Կը մեռնի՛ տե՛ս Ազգը մեր,
Թէ ցոյց չի տանի միմիանց ուր,
Եւ շազատենի մեր որբեր :

— Հ . Բ . Ը . ՄԻՌԻԹԵԱԼՆ անդամական և երապարակային
բոլոր ժողովներուն ներկայ եղիր, և տարեվճարներդ վճարէ
նիշդ առեննին կանոնաւորապէս և կատարեալ նշդապահու-
թեամբ :

ԱՅՆԻՐԻ, ԱՅԼՄԱՑԻ ԵՒ ՔԻՆԿՁՊԸՐԻՒ ՀԱՅ ԳԱՎԱԽԹՆԵՐԻ
ԵԽ Հ. Բ. Ռ. ՄԻԱԽԹԵԱՆ ՄԱԽՄԱՃԻՎՆԵՐԸ

Ա Ե Ն Կ Բ Բ

Ակնիրը, ժամաւրապէս 3000 հոգի բնակչութիւն ունեցող փոքրիկ քաղաք մընէ, Ֆրէզնոյէն 15 մզոն զէս արեւելք։ Քաղաքին հայ բնակչութեան թիւը իր չքականերով 250 հոգի կը հաշուի, որոնք մեծ մասամբ Տիգրանակերտոցի են, կան անոնց մէջ նաև Առուշէն, Խորքերգին, Վանէն և Կիւրինէն զաղթած բնաւանիքներ։ Հայ ժողովուրդը տնտեսապէս քարեկեցիկ է, և մեծ մասամբ արդեզուն բլլարնուն այդ հաստանեներու մէջ կը բնակին։ Քաղաքին մէջ կայ միայն երեք հայ զերձակ, 1 կաշկառ, 1 ասիրիէ և 2 հայ նպարագաճառի խանութ։

Հայ ժողովուրդը զուրկ է եկեղեցական կազմակերպութենէ և Ազգ-զպրոցէ, ժողովուրդի մէջ կան վանեցիներու, Տարօնցիներու, Մշեցիներու յասուկ բնիկերու թիւնեներու պատկանոցներ, բայց քաղաքին մէջ էը պակախն զօրաւոր կազմակերպութիւններու կամ մասնաճիւղեր անոնց վերաբերեալ։ Հայ զաղութիւններ մէջ կայ իրքի զօրաւոր կազմակերպութիւն Հ. Բ. Ռ. Միութեան մասնաճիւղ մը, որ ունի 172 անդամներ, կայ նաև Առաջի-Ազգաւական կուսակցութեան ակումբ մը 28 անդամներով, և Դաշնակցական քիլուց մի քանի անդամներով։

Աէնկորի Հ. Բ. Ռ. Միութեան մասնաճիւղը հիմնուած է 1918 Մարտ 10-ին, Կիրակի օրը, 30-ի ժամ հիմնադիր անդամներով։ 1918 Մարտ 10-ին Պրէ. Յր. Մարգարեակեան, Ֆրէզնոյէն իր հետ առնելուց Տօրթ. Արք. Շահնուրազեան, և Տիգրան Մ. Խոյինիկեան, Մ. Տէր Յովհաննէսիսան և Վ. Յ. Բարսեկեան, կ'երթան Աէնկորը ու կը կազմէն մասնաճիւղը հան, պատաշատ ժողով մը ևս ունենալուով։ Յետոյ առաջին տարուան համար վարչութիւն մը կ'ընարաւի որ կը կազմէ իր զիւանը այսպէս։ Արամ Զարիկեան Առնենապետ, Ա. Ա. Աստիկեան Առնեապոքիր, Կրոգ-



Հ. Բ. Ը. Միարկան Աշկենցի վարչութեան խթանից
զայտի դէղով ուժի սուբիկ գործի Տ. Պաղապահ, Վ. Կայուսանց, Խ. Հանդի շարժի գործի Տ. Ս. Գառանչան,
Յ. ձէրքունակ և Վ. Զանգանցան.

Դրիգորեան զանձապետ, Վ. Յովսէփեան վորի Առենապետ, Գ. Դարրինեան վորի Առենապպիր, Յ. Զաբլեան և Մ. Զաբլեան խորհրդական:

1919-ին վարչութեան Առենապետ կ'ընտրուի Տ. Թէոդորոս Քչնյ. Խառակեան, Բ. Առենապետ Կրտ. Դրիգորեան, Առենապպիր Տիգրան Ռազմուպետ, Բ. Առենապպիր Մ. Զուլցեան, և զանձապահ Վարդան Յովսէփեան: Անդամներուն թիւը 30-էն մէկն բարձրացած է այս տարուան ընթացքին 92-ի: Եւ 1920-ին վարչութիւնը առած է Հետեւեալ ձեւը. Վ. Յովսէփեան Առենապետ, Մ. Մալխասեան Առենապպիր, Մ. Զուլցեան զանձապահ, Ա. Քիւրքճեան, Տ. Թէոդորոս Քչնյ. և Յակոբ Բրուստեան խորհրդական: Անդամներուն թիւը ելած է 134-ի: 1921-ին Տ. Բագուպետան Առենապետ, Ա. Զաբլեան վորի Առենապետ, Մ. Մալխասեան Առենապպիր, Վազարշակ Գալյուստեան վորի Առենապպիր, Մ. Յովսէփեան զանձապահ, Յ. Բրուստեան և Ա. Խառիկեան խորհրդական, անդամներուն թիւը 158: 1922-ին անդամներուն թիւը աւելի բարձրանալով Հասած է 172-ի, ներկայ վարչութեան դիւնն է Հետեւեալը: Տ. Բագուպետան Առենապետ, Ա. Զաբլեան վորի Առենապետ, Վ. Գալյուստեան Առենապպիր, Ղ. Շահարզեան վորի Առենապպիր, Յ. Ճերանական խորհրդական:

Սէնկրրի մասնաճիւղը միշտ յաջող եղած է իր դործունէութեան մէջ, 1920-ին իր կարգին յաւագոյն զործ արագրած ըլլարուն Քայիֆ. բոլոր մասնաճիւղերուն մէջ, Համաժողովի զրնահասութեան արժանացած է շահելով առաջին մրցանակը:

Ա Է Լ Մ Ա

Սէլմա, քաղաքը կը զանուի Ֆրէզնոյէն 15 մզոն զէօֆի Հարաւային արեւելք, Յառուլիի և Քինկղոզըրեկի մէջտեղ, մօսաւորապէս 5000 բնակչութեամբ: Այս տեղ կան Չնզուչցի, Տիգրանակերացի և մեծ մասամբ Խարբերդի զաշտէն զաղթած Հայեր, որոնց մօսաւոր թիւը կը հասնի 250-ի և շրջականերով



Հայոց հայ գլուխ օնք, առնիկ է շորջիկ գլուխ՝ Պ. Բայրութի կողմէն կազմակերպված հայոց հայ գլուխ օնք, Պատմական, Ա. Զարգարական, Խոհեմարդութեան, Ա. Տերյանի կողմէն կազմակերպված հայոց հայ գլուխ օնք, Պատմական, Ա. Քաջազնուածական.

300-ի : Հայ ժողովուրդը քաղաքէն դուրս այցիներու մէջ կը բնակի, քաղաքին մէջ հայ ժիտյն մէկ հայ գերձակ, և հայ նրա պարագանար, և մէկ հայ կօշկակար :

Աէլմա Հասատագուոց առաջին հայ զաղթականները եղած էն Մըրբեան, Թորոսիան, Աճման բնաւանիքներ, և ասց առարուէ առրի Հասատագուոց էն Զարարեան, Տապաշեան, Թուի մասեան և այլն հայ բնաւանիքներ : Աէլմայի հայ զաղութը չունի ոչ եկեղեցի և ոչ ալ Անդ - զորոց : Ժաղովուրդին մէջ Հայոց Գէկոսէեան անունով հայ Լամոլիկ մարդաբան մը կայ միտյն, որ այլ և այլ ազգերէ բաղկացեալ կամույիկ ժողովուրդներու համար կրօնական պաշտամունք կը կատարէ Անդ - յեզուով և որևէ հասոց չունի հայ զաղութի համ :

Աէլմայի մէջ Հ. Բ. Ռ. Միութենէն զառ կան Հետեւեաց կազմակերպութիւնները հայ ժողովուրդին մէջ . Թամհամայր Աշոցաւական կուսակցութիւն, Դաշնակցական կազմակերպութիւն, Ս. Դ. Հնջակեան կուսակցութիւն, հայ կանոնց բարեսիրական օժանդակ միութիւն որ որբեր խնամերու զործով կ'զրագի : Այս Միութեննը Հ. Բ. Ռ. Միութեան միջոցու Յ որբեր կը խնամէ, որոնց առքեկան ծախքը կը զրկէ կանոնառարակու : Դրամը կը զոյանայ բնեկերու հինգամէսիրէ, բացաւիկ նույիրատութիւններէ, առքեկան պազարի և Հանդէնիքրու միջոցու :

Այս կանոնց Բարեսիրական Օժանդակ Միութիւնը որպահնամ զործէն զարս մասնակցած է նույ Զօր . Անդրանիկի փրկութեան Հանդանական միուն և Ի. Հերեանի միջոցու ձեռնարկուած ի նպաստ որբերու Հանդանական միուն, ինչպէս նույ օդուակար ու զնաւատելի զործունելութիւն ցոյց առան է Հ. Բ. Ռ. Միութեան 1922-ի Համազայութային պազարին առթիւ ի Ֆրէզու :

Աէլմայի Հ. Բ. Ռ. Միութիւնը հիմնաւած է 1916 Օգոստ . 13-ին : Այս թուականին Արքէեաններու առարակին վրայ անդի կ'ունենայ, Աէլմայի մէջ մասնամելու մը Հիմնելու մատորութեամբ, խորհրդակցական ժողով մը, անզույն հայ ազգայիններէ բաղկացեալ, որոնք Հ. Բ. Ռ. Միութեան շուրջ զաղութարի փոխանակութիւններ բնելի վերջ, կ'որոշեն Հիմնել մասնամելու մը, 27 Հիմնադիր անդամներու ներկայութեամբ : Այս

Հիմնադիր անդամները Յ անձէ բազկացեալ կ'ընտրեն առժամանաց վարչութիւն մը , Առնուկ Աճէմեան Առենապետ , Արտէն Տապագեան Առենապետ և Արտան Արքեան դանձագուհ :

1917-ին անդամներուն թիւը կը բարձրանայ 65-ի , և վարչութիւնը կունենայ Հետեւեալ դիւնելը . Պետրոս Թովմանեան (Թոմարն) Առենապետ , Ա. Տապագեան Առենապետ , Յր Քիւրքեան դանձագուհ , Արշակիր Զարարեան և Ա. Աճէմեան խորհրդական : 1918-ին Պ. Թովմանեան Առենապետ , Արփիար Քարտասեան Առենապետ , Արտան Արքեան խորհրդական : 1919-ին Պ. Թովմանեան Առենապետ : 1920-ին Պ. Թովմանեան Առենապետ , Ա. Մայխանեան Առենապետ , Ա. Զարարեան դանձագուհ , Ա. Սրբեան և Ն. Ճանեան խորհրդական , անդամներուն թիւը 79 : 1920-ին Հմայեակ Խազուն Առենապետ , Կրոգ Տէր Արքանակելուն Առենապետ , Յակոր Մայմէսէն դանձագուհ , Առանուր Գասպարեան և Կ. Սրբեան խորհրդական , անդամներուն թիւը 85 : 1921-ի մէջ նոյն վարչութիւնը կը շարունակէ , անդամներուն թիւը 63-ի կ'իջնայ : 1922-ին անդամներուն թիւը 73ի բարձրացած է և վարչութիւնը Հետեւեալ դիւնելը . Պ. Թովմանեան Առենապետ , Ա. Տապագեան Առենապետ , Յ. Զարարեան և Կ. Մայխանեան խորհրդական :

Աէլմայի մասնաճիւղը 1917-ին , Դեկտ . 16 , Հանդահակած է ի հոգասա Հայ Ազգ - Միութեան \$1100 . 00 , 1919 Դեկ . ին Հանդահակած է \$3792 . 50 , որուն 428 . 50 առարր քրէսիթ եղած է Յրէ զնոյի մրայ Անցեալ տարի Ազգի ամսոյն սկիզբը , Յրէ զնոյի մէջ տեղի ունեցած Քայլիք - չրջանակի Հ . Բ . Բ . Միութեան Համազարութային պազարին առթիւ Աէլմայի մասնաճիւղը շահեցաւ մրցանակը , իր ցոյց տուած եռանգուն աշխատութեան վայսութիւն վայսութիւն :

Թ Ե Կ Ե Ա Զ Պ Բ Ա

Քինկզարքի, մոռրիկ բազար մընէ, Հազի 1500 հազի րը-
նակչութեամբ, Սէլմայէն 5 մզոն զէօյի Հարաւային արեւելու :
Հայ բնակչութիւնը 200 հազի մասէ, որոնց կը բնակին բազա-
րէն գուրս այդիներու մէջ : Ժաղավարդը Հազի իր Հացը կը
հարէ և աշքի զարնազ Հարուստներ կը պակախին հոս : Քինկըզ-
որքի Հայերն են ընդՀանրապէս Վանեցի, Խարբեզցի, Պի՛յացի
և Խոզուացի : Հայ զաղութը բարոյապէս բարձր և ա-
ռարներու զնահատութեան արժանի մակարդակի վրայ գրա-
նուած է հոս միջու :

Հայաստանեաց Եկեղեցին որիէ հազմակերպութիւն շունչի
այս բազարին մէջ, բայց կայ Հայ Բազ. Եկեղեցի, «Հայ Մար-
տիրոսաց Երիցական Եկեղեցի» անունով, Հիմնուած 1916-ին,
Վեր. Ե. Ա. Խշոտանիի միջոցու : Երշաբթի արդ թուականէն
ոկանալ մինչև այժմ կը շարունակէ իր պաշտօնը մէջ ձեռնհա-
սութեամբ և յաջողութեամբ : Եկեղեցին ունի 26 անգամ, Եկե-
ղեցի կը յանախան միջին հաշուով 50—60 անձինք : Եկեղեցին
իր Հավանաւորութեան ներքեւ ունի կանանց օժանդակ բնկ-, զե-
ռաստիներու ջանից բնկ- և Հայ մանկանց Համար ալ կիրակեար-
եայ զօրոց : Բարեկարծականէն զատ ժողովուրդին մէջ կայ
Դաշնակցութեան մասնաճիւղ մը :

Հայէ. Բարեկարծական Բնկ-Հ. Միութիւնը Հիմնուած է Հոս
1918, Յուլիս 7-ին, Կիրակի օրը : Քինկզարքի Հայ զաղութիւն
մէջ և Հայ Մարտիրոսաց Երիցական Եկեղեցիով Հիմնուրկութե-
նէն բան երկու առքի վերջը, 1918-ի չընանի Քայլիք : Երջ-
Յանձնաժողովը իր Ազգ. 28-ի նիստին մէջ կ'որոշէ Հիմնել Քին-
կզարքի մէջ մասնաճիւղ մը, և ապա Յուլիս 21-ի նիստին մէջ
այս մասնաճիւղի Հիմնարկութեան խնդիրը կը յանձնուի Տիար
Մարզար Տէր Յովհաննէսկանին, որ անձնազէս տեսակցելով
Պըն . Մարզար Թորոսեանի Հայ, առնէ Հոն մասնաճիւղի մը
կազմութեան նախնական բայլերը : Այս նախնական բայլերը



Հ. Բ. Լ. Սփյառհան Գիլիուսը Պարզ կամաց կամաց պատճենները, Ա. Խորենակ, Մ. Մովսեսակ, Մ. Քոչար, Ե. Ք. Բաշինեակ, Պ. Ալֆրեդակ

առնելէ վերջ Յուլիս 7, Կիր. օրը Տիար Մ. Տէր Յովհաննէ ասան և Տօքթ. Ա. Մ. Լոնկ, Ֆրէզնոյէն իրենց Հետ միասին կը տանին Փրոֆ. Մ. Միհաման, և Հոն Հայ Մարտիրոսաց Եկեղեցւոյ մէջ Հանգիս ժաղավոր մը կը Հիմնեն մասնաճիւղը 51 անդամներով և կը վերապատճան յաջորդութեամբ ի Ֆրէզնո :

Հ. Բ. Բ. Միութեան Քինկղզըրկի մասնաճիւղը Եկեղեցիսց սկսած է և Եկեղեցին եղած է միշտ անոր ժաղավարանը, և Եկեղեցւոյ ամսաբոնը անոր ծանուցայրը : Վեր. Ռշտունի իրարիւ Հոփի միշտ Հետամուռ եղած է տեսնելութեամբ առորքիրը, խոսում մները, ճիշդ առնին կը վճարուին և կը զրկուին պատկանած վայրերը : Յանախ վարչական ժողովներուն ներկայ եղած և օգանկար թելազրութիւններ ըրած է Հ. Բ. Բ. Միութեան ծաւարձան զորձին Համար : Քինկղզըրկի մէջ Հ. Բ. Բ. Միութեան յաջորդութեան զազանիքը այս Մարտիրոսաց Եկեղեցւոյ ներկայութիւնը եղած է, արգէն մէծաւ մասամբ Միութեան անդամները այս Եկեղեցին ալ անզամները ևն միանցամայն :

Երր մասնաճիւղը Հիմնուեցաւ առաջին տարուան վարչութիւնը կազմեց իր զիւտներ այսպէս : Դաւիթ Աէֆէրեան Աստիւնապէտ, Արբրիտոն (Գուրզէն) Հաւուն Առենազպիր, Տրդատ Վարդապետան զանձազաւ, Մուրասեան և Յ. Ասրանեան բարձրութիւնն : 1919-ին անզամներուն թիւր կը բարձրանայ 55-ի և վարչութեան թիւր կը մնայ նոյնը : 1920-ին նոյն վարչութիւնը զարգեալ կը շարունակէ իր սպաշտուր և անզամներուն թիւր ալ կը մնայ առանց փախուելու, յնուայ 1921-ին կրկին Դաւիթ Աէֆէրեան Աստիւնապէտ, Յր. Ասրանեան Առենազպիր, Տրդատ Վարդապետան զանձազաւ, Յօվհաննէն Առեներեան և Մուրատ Մուրասեան խորհրդական : Անզամներուն թիւր 71 : 1922-ին անզամներուն թիւր և վարչութեան կազմը նոյնը է միայն զանձազեան Տրդատ Վարդապետան մնած ըլլարուն անոր անց վարչութեան մէջ առնուած է Վեր. Ե. Բ. Բ. Ռշտունի, և զանձազեաբն բայրոր զորձիրը վարուծ է Տիար Յր. Ասրանեան :

Քինկղզըրկի մասնաճիւղը ամէն տարի կռւնենայ յուրջ զորձունէւթիւն մը իր կարազութեան առնմանին մէջ, 1921-ին Քայլիթ - շրջանակի մասնաճիւղիրուն մէջ առնենէն կատարեալ զորձը ինք ըրած ըլլարով ստացաւ տարեկան մրցանակը :

ԳԱՂԱՓԱՐԻ ԲԵԿՈՒՆԵՐ

— Առատանեանուրինը կը կայտնայ դատողուրեամբ տալու մէջ :

Կիկերոն

— Տարեզործուրինը զեղեցկուրին մըն է իր լաւագոյն վիճակին մէջ :

ՄԱՐԻՕ

ՈՐԲՈՒԿԻՒՆ ԴԻՄՈՒՄԸ

Կւանքերնիս՝ ծով ալեկոծ,
 Ու որտերնիս՝ խորունկ խոց,
 Մենք, Հայ որբեր անպաշտողան,
 Կարօտ ենք ձեր օգնութեան,
 Հայե՛ր տարարնոտկ
 Յիշեցէք մեզ, մի՛ մոռնաք:

— Ընտանեկան նուիրական յարկին տակ զաւակներուդ կրրուրին տալու ատեն, մի՛ մոռնաք անոնց պատմել Հ. Բ. Ը. Միուրեան ազգօգուտ ծառայուրեանց շուրջ :

ԵՐԵՄԻ, ՏԱՅՆՈՒԹԱՅԻ ԵԽ ԹԱԿԱՐԱՅԻ ՀԱՅ ԴԱՊՈՒԹՆԵՐԸ

ԵԽ Հ. Բ. Ը. ՄԻԱՆԹԵԱՆ ՄԱՍԻԱՃԻՎԱՅՐԸ

Ե Դ Ե Մ

Եղեմ Հայարձնուկ գիւղը հազիւ 20 տարուան պատմութիւն ունի, որուն Հիմնագիրները կը նկատուին Մովսէս ճէնանեան, Նազարէթ Արքէջեան, և Մոլաթթիացի Գարբիէլ Պաղտօնեան, որ 1901-ին առաջին անգամ 40 արտավար հազ կը զնէ Եղեմի մէջ, և իրմէ 6 ամիս վերջը Եօզզացի Զենոր ձօզէֆեան կը Հաստատուի: 1902-ին Մկրտիչ Թուխմանեան Պօմթոնէն կուզայ Եղեմ, առաջ Յովհաննէս Թայեան, Նարին Արամեան և Պատ ճէնանեան և աարի մը վերջը Արարանեան Եղբարք Յակոր և Գրիգոր կուզան կը Հաստատուին Հան:

1912-ին Եղեմ ունիր Հազիւ 300 հազի բնակչութիւն, ոյժմ այս թիւը կրկնապատկուած է, և չըջականերով միասին Հայերուն թիւը 800-ի կը Հասնի: Եղեմ Ֆրէզնոյէն 42 մզոն Հարաւային արեւելեան կողմը կ'իյնայ, Ֆրէզնոյէն Լոս Անձիլրս զացող երկաթուղիին վրայ: Եղեմի բնակիչները մէծ մասամբ կրկնեցիներ են, Առանայէն, Մարաչէն, Զէյթունէն և այլն անզերէ զազթած, կան նաև Ասերբայզգի, Չոմազցի և ուրիշ անզացի Հայ ընտանիքներ: Եղեմի մէջ կայ Փոքրիկ շուկայ մը, նամակատուն, կոտայքարական զօրոց, զրադարան: Տարի մը տառջ շինուեցաւ նաև ինքնաշարժի զեղեցիկ պողոտայ մը (հայ ուկ) որ առելցուց Եղեմին վաստը:

Եղեմ ունի երկու նկեղեցի, (1) Հայաստանեայց Առաքելական և (2) Հայ Բոզոք. Երիցական եկեղեցի: Առաջինը 11 տարի առաջ շինուած և օծուած է 1911-ին, Ս. Աստուածածնայ Եկեղեցի անունով: Այս Եկեղեցին թէկ մինչեւ Հիմա զուրկ էր մնայուն Եկեղեցական պաշտօնեայէ մը, եկեղեցին կը բացուէր կիր: Օրեր զպիրներու կողմէն կատարուած պարզ ժամերգութեանց Համար, Մնանդի, Զատկի և ուրիշ կարեւոր տօներու տաթիւ: Հոգարարձութիւնը զուրուն կը ճարէր Եկեղեցական մը, բայց Եկեղեցոյ հոգարարձութիւնը վերջը Եղեմին պահպատայ մը,

քահանայ մը բերել տարով ունեցու իր տռահմին և մնայուն քահանան յանձնին Արք . Տէր Վահան Հայր Կիրապետանի : Իսկ միւս Հայ Բազոքական եկեղեցւոյ մէջ այժմ կը պաշտօնագարէ Վեր . Յ . Գնաճանան , Յորէ զնոյի Հայ Երիցական եկեղեցւոյ նախակին հովիք :

Եկեղեցական կազմակերպութիւններէ գուրս այժմ Եղեմի մէջ կան Հետեւար կազմակերպութիւններ : Հ . Բ . Բ . Միւս թիւն , Հայկական Դպրոց , Հայուսանեաց Եկեղեցւոյ Եկեղեցառուկ Տիկինաց Միւսթիւն , Դիրասանական խոմմր , Վահանականական անհետակ , Մարմանարզական քիւնու , Առաջկատար Ազգառական Կուսակցութիւն , Դաշնակցութիւն մի բանի անդամներով , Հայուսանեաց Եկեղեցւոյ մէջ Կիրակնօրեայ վարժարան և Գրադարանի Միւսթիւն , որ ունի Եկեղեցւոյ կից անհետակի մէջ Հայկական զիրքեր պարանական զրադարան մը , Հայ Բազոք . Եկեղեցւոյ մէջ Կուսակց Բարեսփառական - ընկ . — Երիտասարդաց ջանից ընկ . և մանկանց կիրակնօրեայ վարժարան : Ժազովուրդը մէծ մասամբ այզեզանութեամբ կ'զրացի , և Հետեւարար Եղեմ չը ջազարաւուած է այզիններով ամէն կոզմէն : Եղեմի Հայութիւնը միշտ սիրով մասնակցած է ազգային , քաղաքական , բարեսփառական բարոր մասնարկներուն և Հանգանակութեանց , և առասորէն ալ տաւած է ամէն տանին իրմէ ակրնեկարուած բաժինը :

Հ . Բ . Բ . Միւսթիւնը Եղեմի մէջ Հիմնուած է Յուլիս 17 , 1911 - ին : Այս թուականէն տառջ Յորէ զնոյի մասնաճիշի Հիմնարկութիւնն անմիջապէս յիսոյ Հ . Բ . Բ . Միւսթիւնը բարեկանմաներէն ունանը Միւսթիւն նորաւասկի բրոբականուած ընկուռ Համար Յորէ զնոյի մասնաւորարար Վայրէկինա և Եղեմ երթայից կ'աշխատին , և որոնց աշխատութեան իրու արդիւնքը , արդէն ովէտք եղած զիւտինը կը պատրաստաի Եղեմի մէջ Հ . Բ . Բ . Միւսթիւն մասնաճիշի մը Հիմնարկութեան համար :

Այս անձնուէր ազգայիններու մէջ յիշուելու արժանի է Տիւար Վահան Բազրերանի Ասրդիսեան , որ ոչ թէ մինակ այս ուզութեամբ ծառայած է Բարեգործական Միւսթիւն ծառայուածին , այլ Յորէ զնոյի մէջ բազաւմներու առթիւ ինպատ Հ . Բ . Բ . Միւսթիւն գորիան ծագկեազակի նույնընէր Հաւաքելու զրութիւնը Հաստատագներէն ալ մին եզած է :

Բայց Առանձիւզի բան Հիմնարկութիւնը տեղի ունեցած է Մաշեզ Եպիսկոպոսի ձևոր, Եղեմի Համարտակաց վարժարանի շենքին մէջ, որ Մաշեզ Եպիսկոպոս խոսելով ներկաներուն ազգային պարտականութեանց շարքը, շեշտած է Բարեկարծականին կարեւորութիւնը, և անզեկութիւններ տարրով Եպիսկոպոսի մէջ վկած։ Պատուի Փաշան Նուօպարի նախազահութեամբ կազմած այս Միաթեան ազգազուտ շարժումներին հանդիպ, քաջարածած է ժողովուրդը որ Եղեմի մէջ և կազմաւի Բարեկարծականի յառակե մասնակիութեամբ որ մը : Եղեմաները այս առաջարկը սիրով բնակուներով 45 անդամներ անմիջապէս կ'արձաւագրաւին եւ որով Հ. Բ. Բ. Միաթեան Հիմր կը զրուի Եղեմի մէջ։ Տարածական միեւնուրուն անդամներուն թիւը կը հասնի 62-ի :

Յուրին 17-ի այս ժողովին մէջ բակոյն բնարութիւն կատարուելով բաց քայլով մասնաճիւզի վարչութեան անդամ կ'ընտրութիւն Հետեւեալները, Յակով Համարկան Առենազգական, Յայ-Հաննես Նազարեթեան Առենազգագիր, Եղեմի Քէնուէ կենսեա զանձազաւ, Նազարեթ Ապէնչեան և Յակով Արագանեան խորհրդատու ու Գորեկին Տիշչէքնեան Հայուսեաններ : 1911 Հոկտ. 21-ի անդամական ժողովին մէջ իրրե Հանգէնիքը սորցով Յանձնախութեամբ կ'ընտրութիւն Հետեւեայ անձնաւորութիւնը, Կրոջ Խանրահան, Յայ-Հ. Նազարեթեան, Շէյխ Երկանեան, Փայ Շէնանեան և Հայկ Ապէնչեան :

1912-ին և 1913-ին նոյն վարչութիւնը կը շարունակէ իր պաշտօնը, իսկ 1914-ին Վ. Ա. Միքայէլեան վարչութեան Առենազգեար կ'ըլլայ, Յայ-Հ. Նազարեթեան Առենազգագիր, Է. Քէնուրիկան զանձազաւ, Վ. Ա. Միքրոն Շէնանեան և Մկրտիչ Թուխանեան խորհրդատու : 1914-ի այս վարչութիւնը կը շարունակէ իր պաշտօնը յառաջիկայ տարիներու մէջ և առաջ 1917-ին Վ. Ա. Միքայէլեան կ'ընտրութիւն կրկին Առենազգական, Յայ-Հ. Նազարեթեան Առենազգագիր, Մ. Տէյրիշեան զանձազաւ, Յակով Համարկան, Յ. Շահովկան և Քէնուրիկան և Մկրտիչ Թուխանեան խորհրդատու : 1918ին Պ. Գևոսեան Առենազգական, Յայ-Հ. Նազարեթեան Առենազգագիր, Մ. Փիլիպոսեան զանձազաւ, Տարթ. Ա. Շէնանեան, Յ. Գևոսեան Վայ-Հ. Միքայէլեան խորհրդական :

1919-ին Վ. Ա. Միքայէլեան Առենազգական, Յայ-Հ. Նազարեթեան Առենազգագիր, Մկրտիչ Թուխանեան զանձազաւ, Վ. Ա.



Հ. Բ. Ը. Մինասյան Երեմի պատրիարքական խթանությունը
Առաջին շարքից ձեզ են՝ Փիլիսոփա, Խաչեղի Յարսովիլիան, և Պ. Եղանձան
Համար շարքից ձեզ են՝ Շահնշահ, Ս. Փիլիպովան, Տ. Խաչեղի Քաջան

Մ . Ճէնանեան , Նշան Յովսէփեան , Պ . Պէտօնան և Իսկէնտէր
Իսկէնտէրեան խորհրդական : 1920-ին մէր . Մ . Ճէնանեան Ա-
տենապիտ , Յովհ . Նազարէթեան Առենապպիր , Ամառէլ Յա-
րաւթիւնեան զանձագան , Միամբ Փիլիպոպուեան , Միհրան
Թէրզեան , Ի . Իսկէնտէրեան և Պ . Պէտօնան խորհրդական :
1921-ին մէր . Մ . Ճէնանեան Առենապիտ , Մարտիրոս Փիլուան
Առենապպիր , Ս . Յարութիւնեան զանձագան , Միամբ Փիլիպ-
ոպուեան , Մ . Թէրզեան , Արմենակ Սիմոնեան , Դազար Շահպար-
եան խորհրդական : 1922-ին Ս . Յարութիւնեան Առենապիտ ,
Մ . Փիլուան Առենապպիր , Յ . Համալիեան զանձագան (մեռած
ըլլուրան վերջին իրեն տեղը ընտրուեցաւ Պէտրոս Երամեան) ,
Մ . Փիլիպոպուեան , Պ . Սիմոնեան , Դ . Շահպարեան , և Տիգրան
Իսկէնտէրեան խորհրդական :



Յավիք Ա . Կալոյանի լուսապատճեն
Հիմնադիր Անդրա Խոհեմի Առաջնախորհին

Եղեմի մասնաճիւղը , 1921 Նոյեմբեր 20-ին տօ-
նեց իր տառամաշեայի տարեկարձը , ազգ - սրբահին մէջ Հանդէռ-
հրապարակային ժողովով մը , որ մէծարէս զնանառուեցաւ
Տիգր Յովհ . Նազարէթեանին 10 տարի շարունակ , իրբ Առե-

նորոգիր, Եղեմի Հ. Բ. Բ. Միութեան մասուցած ողջօդուտ
ծոսայութիւնը :

1911-ին սկսեալ անզամներուն թիւր եղած է համեստալը .
1911-ին 62, 1912-ին 74, 1913-ին 70, 1914-ին 72,
1915-ին 72, 1916-ին 103, 1917-ին 104,
1918-ին 171, 1919-ին 137, 1920-ին 120,
1921-ին 122, 1922-ին 122 :

Տ Ա Յ Ն Ո Ւ Պ Ա

Տայնուպս, վորքիկ քաղաք մըն է, Միութեան 5 մզոն դէսի
Հարաւային արեւելք, աւելի քան 3000 բնակիչներով : Հայ բը-
նակշռութիւնը 100—150 անձ կը հաշուի և շրջականերով մօտա-
ւորովէ ո 200 հոգի : Հայեր մէծ մասամբ Խարբերդցի, Օրոսու-
ցի և Զննուցի են, և կ'զբաղին ընդհանրապէս այցելումնու-
թեամբ, քաղաքին մէջ միայն 4 հատ հայու խանութ կայ, 1
դերձակ, 2 կոշկակար և 1 հազուսա մաքրող (Քլինիկի շափ),
իբրև հայկական որոշ կազմակերպութիւն Հ. Բ. Բ. Միութեա-
նը ունի միայն իր մասնաւոր տեղ՝ ժողովուրդին մէջ :

Հ. Բ. Բ. Միութեանը հիմնուած է Հառ 1919 Յունի. 19ին :
Այս թուականէն առաջ Տայնուպսից մէջ Հայ տիկիններու յա-
տուի Հ. Բ. Բ. Միութեանը ունի մասնաւոր մը որ մի քանի
տարի շարունակուելէ յետոյ կազմալուծուած ըյլալուն 1919
Յունի. 19-ին, Հայկական Շնունդին որը հիմնուեցաւ Տայնու-
պսից այս մասնամիջր անոր տեղ 17 անզամներու ներկայու-
թեամբ, Պրն. Գ. Խայրեանի տունը, որոճիչ Տիգր Ա. կը մաս-
հանի առաջնորդութեամբ : Այս ասթիւ բնարուած է նախ 3
անորամէ բազկացեալ առաջնոյ վարչութիւն մը, Գ. Խայրեան
Առենապետ, Պ. Պաղասան Առենապետ, Տիգր Ա. Պահապահան
դահնձնագուած :

Այս դիւնքը երբ յաւառ տարաւ բայ բաւականի մասնաւոր-
ութիւն կազմակերպական գործը, ապա Ալլր. 6-ին կիր. որ Պրն.
Թորիկեանի տունը օրինաւոր անզամական ժողովով մը բնա-
րուեցաւ 1919-ի մեռյան վարչութիւնը, որուն յանձնուեցաւ
անմիջապէս վարել մասնաւորին գործերը : Այս մեռյան
վարչութեան Առենապետն է Վաստ Շահաւորեան, Առենապետ

Տիկ. Եփրաբսի Պողոսեան, գանձապահ Յակոբ Մ. Ֆրէնքեան, Արշակ Երէցեան և Յակոբ Բարեջանեան խորհրդական : 1920-ին Յովհ. Ազատեան Առենապետ, Տիկ Եփրաբսի Պողոսեան Առենապետ, Յ. Մ. Ֆրէնքեան գանձապահ, Մ. Տէր Յակոբեան և Յ. Շահնզէտեան խորհրդապատու : 1921-ին ձօրմ Եսյլեան Առենապետ, Վաստ ձգնուորեան Առենապետ, Յր. Մաթոսեան գանձապահ, Բնիքամբին Պողոսեան և Յակոբ Բարեջանեան խորհրդապատու :

1922-ին վարչութեան առենապետն է Վաստ ձգնուորեան, փոխ Առենապետ Յովհ. Ազատեան, Առենապետ-Յովհ. Յակոբեան, գանձապահ Յր. Միքայէլեան և խորհրդապատու ձօրմ Եսյլեան : Տայնուոյնի մասնաճիշգր ունեցած է 1919-ին 30, 1920-ին 38, 1921-ին 30 և 1922-ին 35 անդամներ :

Ծ Ա Խ Լ Ա Բ Ա

Թուլարա, Ֆրէզնոյէն Լոս Անձլիրս Երկարող Երկաթուղիին զրայ է, 45 մզոն դէպի Հարաւային արեւելք, 4—5000 րնակիչ-ներով : Հայ բնակչութեան թիւը 150-ի մատ է, չրջականերով 200 հոգիի կը համնի : Ասէլ 10 տարի առաջ 70 հոգի կը հաշմէր :

Թուլարա քաղաքը Հայուսանուող առաջին հայն է Բազմաշնչցի Մկրտիչ Կարապետեան, 1902 թուականին : Իսկ 1903ին իր եղբայրները Աւոյ և Խարայէլ Կարապետեան, և յետոյ Հայրապետ և Նիկողիոս Ստեփանեան կուզան ու կը Հայուսանուող հան : 1904-ին Պետրոս Աստատորեան, Մավսէս Յավհանեան, Արրանամ և Տատիէ Խազարեան կը առաջուորուին : Առաջին հոգառէր Հայք, Հայրապետ և Նիկողոս Ստեփանեան եղբայրներ Եղած են, յետոյ Տատիէ Խազարեան, Մավսէս Յավհանեան, Արրանամ Դաղարեան, և Պետրոս Աստատորեան կունենան իւրից հոգերը :

Թուլարայի Հայ դաղութը մեծ մասամբ Բազմաշնչցի է, բայց, կեռարացի և Առանացի մի քանի ընտանիքներ ու կան անոնց մէջ : Ժողովուրդը որդեպան է ընդհանրապէս : Քա-



Հ. Բ. Ը. Մինչուն քիմիկական գործությունները
Առջև շարժի դրամ առջև գործ պ. Արդիական հ. Վ. Կ. Խաչատրյան
Ենձի շարժի դրամ Պ. Արդիական հ. Արդիական հ. Բ. Առաքելյան.

զարբին մէջ կայ միայն մէկ հայ կօչկանկար, մէկ հայ զերձակ և մէ հայ սամիրից : Հայ զազութը ոչ եկեղեցի և ոչ ալ Ազգ՝ զբարցոց ունի . Առաջ Ազգական և Դաշնակցական կուսակցական մասնաճիւղերէն զայ ժազովութքին մէջ կան նուև Հետեւայ կազմակերպութիւններ, Բազմաշխնի Առաջապահութաց Միութիւն, Բազմաշխնակ Տիկինաց Ընկերութիւն և Հ. Բ. Է. Միութիւն :

Հայկ . Բարեգործական Ընդհ . Միութիւնը հիմնուած է 1911, Յուլիս 18-ին, 21 հիմնադիր անդամներով : 1911-ին Մուշեղ Եղիսակոս այցելեց Թուլարայի Հայ զազութը, և պարզեց ժազովութքին Հ. Բ. Է. Միութիւն ծրագիրը, զործունէութիւնը և Ազգ . անսուր օգտակարութիւնը : Յետոյ զազութի անդամներուն հրաւէր կարգարով անոնց անունները արձանագրած է, և որով հիմնուած է Թուլարայի մասնաճիւղը : Ազատ ձեռնարկած է բնարեց վարչութիւն մը որ իր դիւնքը կարգած է Հետեւայ կերպով : Պետրոս Աստուրեան Առենացին, Գէորգ Աստուրեան Առենացովիր, Հայրապետ Առենացեան զանձապահ, Արք . Կազմական Էնքանդան, Աստուրեան Առենացան խորհրդական :

Մասնաճիւղը մի քանի տարի թոյտ պիճակի մը մէջ մնալով 1917-ին, 19 անդամներով Բարդիչ Եղիսակոսով նախաձեռնութեամբ էր վերակազմուի և կունենայ Հետեւայ դիւնքը, Մանուկ Տէր Աստրիսեան Առենացին, Գէորգ Աստուրեան Առենացովիր, Ասեփան Հայրապետան զանձապահ, Վարդէռ Աստուրեան Հաւաքիք : 1918ին Պ. Աստուրեան Առենացին, Գէորգ Աստուրեան Առենացովիր, Հայրապետ Ասեփանեան զանձապահ, Տ. Աստուրեան կերպարեան և Գ. Աստուրեան Հաւաքիք : 1919-ին Պետրոս Մութունեան Առենացին, Գէորգ Աստիշեան Առենացովիր, Տ. Աստուրեան զանձապահ, Թ. Աստուրեան և Գ. Աստրիսեան խորհրդատու : 1920-ին Պ. Մորթանեան Առենացին, Գ. Ասիշեան Առենացին, Վարդէռ Աստուրեան զանձապահ, Թ. Աստուրեան և Գ. Աստրիսեան խորհրդատու : 1921-ի և 1922-ի մէջ նոյն վարչութիւնը էր շարունակէ իր պաշտօնը : Անդամներուն թիւը 1911-ին 21, 1912-ին 21, 1917-ին 19, 1918-ին 17, 1919-ին 21, 1920-ին 30, 1921-ին 35, 1922-ին 35 :

ԳԱԼՈՒՓԱՐԻ ԲԵԿԱՐՆԵՐ

— Բարեգործ անձը, որպէս մշտահռու աղբիւր, դրախտի կը վերածէ անցրդի անազատները, և ուստի աւելի պատուական է տարբ ժամ ընդունիլը :

ԵՊԻԿՈՐՈՍ

— Փոքրիկ մոմ մը ինչպէս հեռուները կը նետէ իր նառագայրները, նոյնպէս նարի զործ մը կը փայլի ամէն ուրեմ այս չար աշխարհի մէջ :

ԾԵՑՔՍՄԻՑՐ

ՈՐԲԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Յիշէ՛ թէ հո՛ն — մեր երկրին —
Որբեր կան որ կը տանջուին՝,
Ենթակայ են բիրտ մահուան՝,
Թէ հայք օգնել չի-վուովթան :

Որբերն ու խեղճ այրիներ,
Անզին դանձն են ազգին մեր,
Թէ որ անոնց չենք օգներ,
Կը կործանի ազգը մեր :

Եսի տառենն է անցեր,
Կը մեռնի՛ տե՛ս ազգը մեր,
Թէ ցոյց չի տանք միմեանց ուր,
Եւ չազատենք մեր որբեր :

— Մի՛ մռնար քէ Հ. Բ. Ը. Միուրեան որդեզրած ու պաշտպանած որբերը վեզի ազգակից են, ուլրէդ ուլր և արխունէդ արիւն :

ԼՕՍ ԱՆՁԵՐՈՒ, ԲԱԱԱՏԻՎԱՅԻ ԵՒ ՎՃԵ ՆԱՅԱՐ ՀԱՅ
ԳԱՐԱԿԻԹՆԵՐՆ ԵՒ Հ. Բ. Բ. ՄԻՋԱԿԻԹՆԱՐ ՄԱԱԱԱԱԱԿԱՐԵՐ

Լ Օ Ս Ա Ն Ձ Ե Լ Ը Ա

Լօս Անձերու, Քայլիփորնիոյ Հարաւային մտաբն մէջ է, ու-
շիքի քան 800,000 բնակչութեամբ: Այս բազարը հիմնաւած է
առաջին անգամ Սովորացիներու ձեռոք 1781-ին, ապա 1846ին
Ամերիկացիք առած են զայն: Քաղաքը 1860-ին ունէր միայն
1610 բնակիչ, 1900-ին ունեցաւ 102,479, 1912-ին 335,000 և
չիմա ունի 859,300:

Լօս Անձերու բազարը արագ կերպով կ'աճի առառեկ տա-
րի, զերջին տարիներու հետեւալ բազարաւթինը ցոյց կու-
տայ որոշապէս զայն:

	1922	1921
Population	857,300	770,300
Bank clearings	\$5,152,311,839	\$4,204,813,574
Post Office Receipts	5,790,261	4,880,869
Official city income	41,302,387	23,287,312
Building Permits	121,250,000	82,761,000

Հայ զաղաքը Լօս Անձերուի մէջ հաստատուած է բնզ Հան-
րապէս 1900 թուականին սկսած:

Լօս Անձերու Էկոզ ու Հաստատուաց 1900-ի տառենները առ-
աջին Հայ անհատներէն մին Եղած է Պրե. Թովմաս Սոլեան,
որ զարդ կը ծախէր Սարաֆեանի Հայւայի, անոր Հայ զրեթէ
նոյն տառն կը Հաստատուի Հան Փոլ Գուրեան, բայց որովհետեւ
Փոլ Գուրեան Բանաստայի մէջ ալ ճիւզ ունէր և այդ պատճառու
կարող չէր միշտ Լօս Անձերու զանուիլ, իր զարծերը կը վարէր
Փոլ Ռոբարեան: Յետոյ Լօս Անձերու կուզան կը Հաստա-
տուին Աւետիս Էնքիէ ճան, Յովհաննէս Փաշկեան, Պատ: Հայ-
կակ Խոզոյեան, Յովհաննէս Առաքելեան, Տիկ: Էլմաս և որդի

Տիեզնոն, Տիգրան Առաքելուն, Տիկ. Մ. Ժամկոչյան, Պարրիկէ Կոպրուն, Փատնուկ Եկաբ Գարսուշյան և այլն։ Պատ. Ա. Կոռա-
տանցին և իր ընտանիքը կը համեմ 1902-ին Հակոնմարքի վերջինը, և պատուելին՝ կը մեռի հան հաւանելին երկու ամիս վերջը։ 1905-ին Լու Անձելլրսի հայերուն թիւր 100 էր, 1905—
1908-ին, նոր զաղթականներու համարաւանց ուստահայոց զա-
լը թիւր 500-ի կը բարձրացնէ, ուստի 1912-ին թիւր 2—3000-ի
կը համեմ, բայց պատերազմի շրջանին ուստահայեր մեծ մո-
սամբ զինուոր եղած են և թիւր իջած է զարձեալ 2000-ի։

Այժմ Հայ զաղութիւն թիւր 2000-ի մատ է, որոնց մէջ բա-
ւական թիւուի ուստահայեր ենն, իսկ Տաճկահայերը զաղթած
են Տիգրանակերպի և Խորրերդի դաշտէն, Աւրասափայի, Մու-
շի և Այթապի շրջանակներէն։ Լու Անձելլրսի մէջ Հայ ժաղու-
գարդը ընդհանրապէս արհեստուոր է, ուստաւուի, վաճառա-
կանութեամբ և մասամբ ու զործաւորութեամբ կ'զրապի։ Լու
Անձելլրս քաղաքի մէջ այժմ 10—12 հատ զորդի մեծաքանակ և
փոքրաքանակ Հայ վաճառաստուններ ենն, բաւական թուուի ու
Հայ զերծակներ, կօշկակարներ, Հբաններ, որենապիրներ,
հարստապեսներ, փերկապիներ, և նպարագամաններ կը զրտ-
նուին քաղաքին այլ և այլ մասին մէջ։ Ժաղովուրդին անու-
անդան կացութիւնը զոհացուցիչ է։

Լու Անձելլրս քաղաքին մէջ կայ երկու Հայ Եկեղեցի (1)
Հայ Բագուր, Ժաղովական Եկեղեցի Գեթսեմանի անունով, որ
սկսած է 1905-ին վերջին մասին մէջ մի քանի Եկեղեցառէր ան-
ձեռու և Պարրիկէ Կարօնանի սառչուրզութեամբ, Հօփ սրբիրի
վրայ Քըրու Քանիկիկէշընը Եկեղեցւոյ մէջ։ Եկեղեցւոյ այս
նախական ոչ կարգակերպեալ ձեւին մէջ կը քարոզին հան մերթ
ընդ մէրթ Վ. Ի. Հազարյան, Պարրիկէ Կարօնան և Մկրտիչ
Պաղանձեան։ Յետոյ Եկեղեցին է՛ռանձնայ իր պաշտօնական ու-
սուցին հոգին ու կարգակերպիչը յանձնին Կոմիտասայ Համալ-
պարանական բարեսաշտ Երիտրամարդի մը, Տիար Ենոյք Տէր
Ատելիանանի, որ իր զոլէ ճական ուսումը ստացուծ էր Եփտա-
Գորէ ճի մէջ։ Այս պատառական Հայուն աղօնից եղած են ուրիշ
երկու Եկեղեցառէր Եկեղեցականներ՝ Վ. Վ. Հայկակ Յ. Առ-
զարյան և Վ. Վ. Յանդիկյան։

Հօս Անձէլլրախ հայ զազութը մի քանի տարի կրօնական ժա-
զացներով շարանակած է պաշտամունքները վերայիշեալ ան-
ձեռու առաջնորդութեամբ մինչև 1908-ին, որ տանը պաշտօ-
նագիս կը կազմակերպուի եկեղեցին Ամերիկան և հայ ժողո-
վական Եկեղեցիներու ներկայացուցիչներու կողմանէ իրեւ-
նիւոյ Հօս Անձէլլրախ Ամերիկան Առաջին ժապով Եկեղեցւոյն:

Կազմակերպութենէն վերջ առաջին Հովիւր կ'ըլլայ Ասմ-
անի նախակին Հովիւր՝ Վեր Սիմէռն Պատպատինեան որ երկու
տարի միայն կը շարունակէ պաշտօնը:

1910-ին Եկեղեցւոյ կողմանէ կը հրատիրուի Խարբերդի
Եփրատ Գորէճի ուսուցիչներէն՝ Տիար Արամ Մ. Երէցեան որ
նոր լրացուցած Շիքակօ Համալսարանի կրօնական, կրթական
և բնկերաբանական ձեւութերը և կը պատրաստուէր զանալ հայ-
րենիք ուր հրատիրուած էր Եփրատ Գորէճի Հովիւր վրօֆէուրը
լինելու, բայց Առանայի ջարգերը արգելվ կը զանան Հոյրե-
նիք զանալու: Տիար Երէցեան կ'ընդունի Գեթսեմանի Եկե-
ղեցւոյ հրատէրը և վեց տասնուն պայմանագամով կ'ակախ զար-
ծը: Ինքը կը սիրէ ժողովուրդը և ժողովուրդը զինքը կը սիրէ
և 1913-ին կը ձեռնապրուի իրեւ Հովիւր Եկեղեցւոյն և անկէ իմէր
կը շարունակէ իր նույիրական պաշտօնը:

Գեթսեմանի Եկեղեցին հօթը տարիներէ խիեր է որ իր անձ-
նական շնորին տիրացած է: Փառաւոր շնոր մը որ արդիական
պահանջները լինուին կը զոհացնէ: Հօս՝ այս տաճարին մէջ
տեղի կ'աւանդան կրօնական, ոզզասիրական, կրթական և բա-
րեսիրական ժողովները: Հ. Բ. Բ. Միութեան բայրը ժողով-
ները յանախ այս Եկեղեցւոյ մէջ սրահին մէջ տեղի կաւանդան:

Եկեղեցւոյ անդամակցութեան թիւր այժմ 80-ի կը համար:
Անի իր մէջ Հայեան կործուն կազմակերպութիւնները:

1. Կանանց Օժանդակի ընկ: որ Տ որր կը պահէ, 2. Ք. Զառ-
նից ընկ: որ 2 որր կը պահէ, 3. Կովկ: թաղի տաճարայիթիւնը
որ Լզակի է Ամերիկայի զազութին մէջ, 4. Կիրակօրեայ դրո-
ւոց իր ձեւութերով:

Հօս Անձէլլրախ զազութի աճման հետ մէկանդ կ'ամի Եկեղե-
ցին ևս իր հոգեւոր օրհնութիւնները բաշխելով հայութեան:

(2) Հայուսանեաց Առարկանեան Եկեղեցի, որուն առաջին հսկիչը եղած է 1912—1914 հանգուցեալ Առաջակ Վրդ. Նառզարէթեան, Երկրորդը՝ Տ. Թէպորոս Քչնչ. Բառհակեան, որ պաշտօնագրած է միայն մէկ տարի 1913—1914:

Յաջորդ Երկու տարիներու ընթացքին Լոռ Անձէլրսի թեժը մնացած է անհաջի և Եկեղեցական-Հագեար-մասակարարութիւնները եղած են Ֆրէզնոյէն պարրերաբար այցելող հիւր Եկեղեցականերու ձեւորդ:

1916-ին, Դեկտ. առաջ մէջ Հայ Եկեղեցւոյ զաւակունք բնորդ անդամական ժայռվ զաւարելով՝ միաձայնութեամբ հսկիչ կ'ընտրեն Ա. Երուսաղէմի նախկին Միարան-Ռևուցիչ և Իզդիրի քարափանց Փրանսական պաշտօնեալ Տիար Միհրան Մէլիքեանը: Յիշեալի ընտրութիւնը կը վաւերացուի Ամեն-Հայոց վեհաժման Հայրապետէն, և Առաջնորդարանի կարգադրութեամբ 1917 Մարտ 8-ի զիշերը Լոռ Անձէլրսի նոյիսկուպոսականաց Հոյական Եկեղեցւոյն մէջ, ի ներկայութեան խուն բազմութեան տեղի կ'ունենայ նորընարի հսկիչին ձեռնադրութեան հանդէսը հայոց և որ հայուսական թեամբ Տ. Բարդէն Եղան-Կիւէսէթեանի և ազա Հսկիչը կը կոչուի Տ. Առաջ. Բառհականը Մէլիքեան:

Առ ի շպոյէ սեփական Հայ Եկեղեցւոյ, պաշտօնաւունք տեղի կ'ունենային Երբեմն Եպիսկ. Եկեղեցիներու և Երբեմն վարձեալ պահներու մէջ:

1922-ին Տ. Առաջ Հայ Երկիցու մէծ ճամբարզութիւններու ձեռնարկելով ի նոյանու Եկեղեցւոյ շինութեան Հանգանակութեան զարծը ի զրուխ կը հանէ և այսոր Լոռ Անձէլրսի Արեւելան մասին մէջ, Խոր 20րդ և Մէլիքի Եվլին վազացի մէջ, իրբեւ կեզրոն և նպատակայարժար վայր մը կանգնուած է զեղեցիկ Հայկական տաճար մը, որ պատի կը բերէ Հայութեան:

Եկեղեցին քառամթեւ է: Աւելի Առաջ խորան և Երկու վարդիկ խորաններ, կանանց յասուկ վերնասուն և վարդիկ կաթողիկէ մը: Երկու Հարիւրի շափ Երեքարական լապտերներ կը լուսազարդն խորանները, կաթողիկէն և ամբողջ ձեզունը: 1000 հազի կրնայ պարունակէլ Հանգիստ կերպով: Երնութեան զարծին մէջ ամենէն մէծ զոհարերողը եղած է Տիար Գրիգոր

Ազթունեան, ոչ սակաւ բաժին ունեցած է նաև Տիար Անդրանիկ Գարրիկէնան : Եթևութեան ծախը եղած է զետինով միասին 27,000 տարար : Ճարտարապետներն էին Պատմապետ եղբայրներ :

Եկեղեցւոյ Հոգածաւորութեան ներքի այժմ կան երկսեռ զպրաց երգչախոմմր, զպրապետութեամբ Տիար Օննիկ Սարբողովեանի :

Եկեղեցառէր Տիեկունց Միութիւնն ալ, նուիրուած իր գործին, լուազոյնը կ'ընէ ի նպաստ Մայր Եկեղեցւոյն :

Նոր կազմուած է նաև Կիրակօրեայ Դպրացի մը վարչութիւնը առաջնորդութեամբ Օռիորդ Հերման Վարսավիրեանի :

Բացի Եկեղեցական կազմակերպութիւններէ Լոս Անձէլլոսի Հայ զազմութին մէջ կան Հետեւեալ կազմակերպութիւններ :

(1) Երիտասարդաց Միութիւն, զրտկան և զեղարտեասաւկան զարգացումի համար :

(2) Ռամելուար Ազատական կուսակցութիւն :

(3) Դաշնակցական կուսակցութիւն (Բէ Աշխատաւորական և թէ ոչ աշխատաւորական) :

(4) Երկու Եկեղեցիներու յառակ Տիեկունց Միութիւններ :

(5) » » Կիրակօրեայ վարժարաններ և յարակից կազմակերպութիւններ :

(6) Հ. Բ. Բ. Միութիւն :

Հ. Բ. Բ. Միութիւնը Հիմնուած է Հուն 1911 Յունիս 25-ին, Կիրակի օր, Մուշեղ Եղիսկովոսի Խարամեանուութեամբ : Մուշեղ Եղիսկովոս Յունիս 15-ին Լոս Անձէլլոս այցելութեան կուզայ և Յունիս 25-ին քաղաքին Հայ քահականթիւնը Լուս . և թէ Բողոքական կը հաւաքէ Հայ Աւետ . Գեթաւմանի Եկեղեցւոյ սրբաւորին մէջ, և Հոն ազգու քարազով մը կը քաջալերէ զանոնք և Հրաւէր կը կարգայ որ Բարեկարծականի շուրջ միանալով ողնին Մայր Հայրենիքին : Այս ժողովին մէջ կ'արոշուի, իրիկուն մը առանձին ժողովով մը, Հիմնել Հ. Բ. Բ. Միութեան անունայի ժողով մասնանիւղ մը :



Համբեկ զեղութ առէն, առջիկ շարժէն գլուխ, Արք. Խաչեցան, Արքայական, Ա. Չառըն հանհ կ. Գ. Ալթանասով,

Այս որոշման համեմատ ճիշդ նոյն երեկոյ յիշեալ եկեղեցւոյ մէջ տեղի կունենայ ժողով մը, ուր Մուշեղ Եղիսակոսոսէն զատ կը խօսի նուև Տիգր Ա. Մ. Ժամկոչեան, որը Մանչէսթրէն փոխադրուելով հաստատուած էր ի Լոռ Անձէլրա: Ազա բազարի հայ զազութիւ անզամներէն ՅՇ Հոգի կ'արձանադրուին անժամապէս, և որով կը հիմուսի այդ երեկոյ մասնաճիշը Հ. Բ. Ռ. Միաթեան անունով: Այս ժողովին վերջին մասին մէջ կ'ըստրուի նոն վարչութիւն մը որ կը կազմէ իր գիւտնը հետեւալ կերպով: Ա. Մ. Ժամկոչեան Ասենապէտ, Յովհ. Մ. Փաշկեան փախ Ասենապէտ, Ն. Ֆրէնկիւլիւան Ասենապէպիր, Ա. Մ. Էնֆիյէնեան զանձապահ, Ա. Արակեան, Յ. Կոստանեան և Կ. Կ. Մովիկեան խորհրդական: Տարուան վերջին մասին մէջ զիւտնը փախախութիւն կրելով Փաշկեան Ասենապէտ և Ժամկոչեան զանձապէտ կ'ըլլայ:

1912-ին Յ. Ա. Փաշկեան Ասենապէտ, Ա. Մ. Էնֆիյէնեան փախ Ասենապէտ, Թ. Կ. Մովիկեան Ասենապէպիր, Ա. Մ. Ժամկոչեան զանձապէտ, Յ. Կոստանեան խորհրդական, Կոյնովէս Ա. Արակեան և Վեր. Խազոյեան խորհրդական: 1913-ին Ա. Էնֆիյէնեան Ասենապէտ, Միհրան Թէքրիզեան փախ Ասենապէտ, Յովհէփ Բզնուաբասեան Ասենապէպիր, Մ. Տէր Յովհաննէս սեան զանձապահ, և Եղուարդ Փաշկեան խորհրդական: 1914-ին մասնաճիշը մասամբ կը բայցայտի, 1915-ի Դեկտեմբերին երբ Տիգր Վ. Քիւրքեան կ'այցելէ մասնաճիշը, Յ անզամէ բազկացեալ վարիչ մարմին մը կ'առեղծուի, 1913-ի չին վարչութեան կողքին և մասնաճիշը կ'սկսի կըկին կենսունակութեան նշաններ ցոյց տալ: Այս վարիչ մարմնոյ անզամներն են Ս. Մանուշեան Ասենապէտ, Ն. Ֆրէնկիւլիւան զանձապահ և Ն. Արակեան հաւաքիչ: Երբ 1916-ը կը բոլորէ մասնաճիշը այս ուզութեամբ 1917-ին նոր վարչութիւնը կը կազմէ իր գիւտնը հետեւալ կերպով: Վեր. Ա. Երէցեան Ասենապէտ, Ա. Բզնուաբասեան փախ Ասենապէտ, Ն. Ֆրէնկիւլիւան զանձապահ, Լ. Մինասեան, Պ. Համարեան, Լ. Կանաքեան, Պ. Արքունիքեան, Օ. Սարգսրդեան և Ա. Մանուչեան խորհրդական:

1918-ին Տէր Ասուճ Հայր Մելիքեան Ասենապէտ, Յ. Բւզնեան փախ Ասենապէտ, Ա. Առաքելեան Ասենապէպիր, Գ. Յ. Կարսեան փախ Ասենապէպիր, Գր. Ազամեան զանձապահ, Պ.

Աւելաբուհան և Առաքել Իզնասինսկան խորհրդատու : 1919-ին
Յր . Սարկաւագեան Առենապետ , Գ . Շամձեան փախ Առենա-
պետ , Ե . Գասպարեան Առենապետիր , Ա . Աւելաբուհան փախ Ա-
ռենապետիր , Դ . Տէրթիշեան գանձապահ , Գ . Իզնասինսկան և
Ա . Աւելաբուհան խորհրդատու : 1920-ին Յր . Սարկաւագեան Ա-
ռենապետ , Ե . Գասպարեան Առենապետիր , Դ . Տէրթիշեան գան-
ձապահ , Ա . Ֆէրէչէթեան և Ա . Շիրինեան խորհրդական :
1921-ին Վէր . Ա . Երէցեան Առենապետ , Ա . Ֆէրէչէթեան Առե-
նապետիր , Գր . Ալթունեան գանձապահ , Ապօնոն Պամբաճեան
և Ա . Էնֆիյէճեան խորհրդական : 1922-ին Տէր Առուն Քչնյ . Մէ-
րժիքեան Առենապետ , Ա . Գասպաճեան Առենապետիր , Գր . Ալ-
թունեան գանձապահ , Վէր . Ա . Երէցեան և Կ . Գարակիովեան
խորհրդական :

Անդամներուն թիւր 1911-ին 37 , 1912-ին 40 , 1913-ին 40 ,
1914 և 1915-ին կենսաւուակութենէ զուրկ , 1916-ին 105 , 1917ին
140 , 1918-ին 175 , 1919-ին 155 , 1920-ին 107 .
1921-ին 125 , և 1922-ին 246 : Մասնաճիւղը 1919—1921 զար-
ձեալ կը տկարանայ , իսկ 1921-էն սկսեալ կրկին աճումի նշան-
ներ ցոյց կաւացայ , և այժմ խիստ նախանձելի զիրքի մէջ է ,
ունենալով 246 անդամ , զոր չէ ունեցած ցարդ :

Բ Ա Ս Ա Տ Ե Կ Ա

Բասարին , նոր քաղաք մը ի 45 հազար բնակիչներով և
կը զանուի Լու Անձէլրսէն 10 մզուն անդին Հիւսիսային արեւել-
եան կողմքը : Հայ զաղութիւն թիւր մօսաւորապէս 150 հոգի կը
հաշուի : Քազարին մէջ կայ Հայէրու պատկանող Յ զորդի զա-
մառապատճ և 4 հայ կոշկակար , 5 հայ զերձակ , 2 հիւսն , 1 նը-
պարապաճառ , 1 հայ որմնապիր և այլն :

Հայ զաղութիւն մէջ կան Յ հայէրու կողմակիրութիւն-
ներ . (1) Յիրէնոց առ Արմինիս , որ կիններէ բազկացեալ բնկե-
րութիւն մը ի , Հիւսիսաւ 1916-ին , որը իր խնամելու մասպր-
րութեամքը : Իր կողմակիրութիւն թուականէն սկսեալ ոգնած

University of Illinois
Graduate School
of Education
and Psychology
H. H. Hartman,
H. H. Hartman,
H. H. Hartman



է նիւթապէս այլ և այլ որրեխնամ հաստառութիւններուն կար բերդի, Ասրաշու, Հաճընի, Առանայի, Տարսոնի, Կ. Պոլոց և այլն տեղերու մէջ։ Անցեալ տարի սահմանած է Հոգատարութիւնը 4 որրեխու, Հ. Բ. Բ. Միութեան Հովանուսութեան ներքեւ։ Այս ընկերութիւնը այժմ ունի 24 անդամ և կը կատագրուի հետեւեալ վարչական կազմով։ Տիկին Յավհ. Փաշկեան Առնասպետուհի, Օր. Մ. Սալիկեան Առենազպուհի, Տիկին Շիհուայք Մ., Կոստանեան և Բ. Կէրմէնեան խորհրդատու։


(2) Եկեղեցական կազմակերպութիւն, որ սկսած է Բառատինայի Հայ Բող. Համայնքին մէջ 1922 Յունիսին իմեր։ Այս Եկեղեցին իր եղունակուն պաշտամունքները կունենայ Բառատինայի Կ. Ա. Բ. Հնիքին մէջ։ Եկեղեցոյ առաջին Հոգին եղած է Վ. Բ. Սահապուտկ Շանդեան, իսկ այժմ կը պաշտամունքարէ Վ. Բ. Մ. Այճեան։

(3) Հ. Բ. Բ. Միութեան։

Բառատինայի մէջ բաւական թուով կան Հաճընցիներ, Խոյնոյի և Ասրբերդցի, Այսթաղցի և այլն տեղերէ զաղթած Հայ բնաւոնիներ։ Բառատինայի կրիմուն շատ հաճելի է, ոմանք Քայլիբարնիոյ զրախուր կը նկատեն զայն։

Հ. Բ. Բ. Միութեան Բառատինայի մասնաճիւղը Հինձուեցաւ 1921 Դեկտ. 11-ին, Կիրակի էկոսորէ վերջ Ամեր. Երիտ. Քրիստ. ընկերութեան Հնիքին մէջ ներկայ զարծիչին նախաձեռնութեամբ։ Մասնաճիւղը Հինձուեցաւ 43 անդամներով զորս զանելու և զրելու զարծին մէջ զարծիչին անձնութեամբ ոգնեց Տօրի. Կրոգ. Պայտանան (առաջնարույժ)։ Հ. Բ. Բ. Միութեան Բառատինայի մասնաճիւղը կը հոգայ 5 որրեր, որոնցը մին կը պաշտպանուի Պրն. Արամ Փաշկեանի հոգմէ, որ զաւակին է Պրն. Յավհ. Փաշկեանի, իսկ միւս 4-ը կը խնամուի Ֆրէնոպ առ Առմինայի միջնացաւ։

Բառատինայի մասնաճիւղին անդրանիկի Հրազդ. Ժողովը տեղի ունեցաւ Դեկտ. 11, Կիրակի օր, առենուութեամբ Տիար Ասպամոն Պատմաճեանի։ Առենումաներն էին զարծիչին զատ Վ. Բ. Ասպամոն Պատմաճեանի Տիար Յավհ. Փաշկեան։ Յետոյ Խոյն ժողովին մէջ զաղանի քառեւորկութեամբ բնորուած վարչու-



Մասն 10. Վերելք
Բառատինայի Արեւելիսն կողմը

թիւնը կազմած է իր գիւանը հետեւայ կերպով . Մինչրան Կոստանդնուպոլիս, Տօքի . Կրոգ . Պօյաձեան Առենապօլիք, Նազուոյ Միսիբիւն զանձապահ , Ասրգիս Մարտիրոսան և Ասմուչի Շիրկեան խորհրդական : 1922-ին մէջ Տօքի . Կրոգ . Պօյաձեան Ֆրէզնո զազթած ըլլալուն անոր տեղ Առենապօլ-տութեան պաշտօնին հրատիրուած է Վէր . Ա . Շանկեան : Բառապինայի մասնաճիւղը հիմա 73 անգամ ունի , և իր մէկ տարուան իւնանքը ցոյց տուա թէ շատ կենառնակ և անոն պիճակի մէջ է :

Ա. Ե. Ն. Ա. Յ. Ա

Վ.Է. Նայս (VAN NUYS) 10—15 տարուան նար բազար մրէ է , Լոս Անձելլուսէն 18 մզոն Հիւսիսային արեւմտեան կողմը : Բնակչութիւնը այժմ 6000 հոգի էր հաշտի , որուն մէջ 7—8 տան հայ բնաւանիքներ կան , հաստատուած վերջին 4—5 տարիներու ընթացքին : Քաղաքին մէջ 1 հատ հայ կօշկակար կայ , միւս հայեր ընդհանրապէս երկրագործութեամբ կ'զրացին : Քաղաքը ծովեղերքին 800 ոտք բարձր , և ծովին 15 մզոն հեռու է , չըջարատուած գեղեցիկ պողոտաներով , վարդենիներով , ընկոյզի , զեղձի և ծիրանի պարտէզներով : Օզը ձմեռը տաք , և ամառը զով է : Քաղաքը ունի փայտ-օրկլինի զործարան մր , ինչպէս նաև այլ և այլ յարանուանութիւններու պատկանող 10-ի շատ եկեղեցիներ , կրէմբը և հայ սրբալիներ , տառջիւր 800 և վերջինը 300 ուսանողներով : Ինչպէս Վէն Նայս , նոյնպէս մատակայ լէնքէրչիմ , Անն Ֆէրնանտո , և Պրոպէնը բազարները կր զանուին Անն Ֆէրնանտի հայիտին մէջ :

Հայ զաղութին թիւր հոգի 25—30 հոգի է , և զուրկ է ոնէ ազգային կազմակերպութենէ , ի բաց առեւլ Հ . Բ . Բ . Միութեան մասնաճիւղը որ հիմնուեցաւ 1922 Յուլիս 23-ին :

Հ . Բ . Բ . Միութեան սոյն մասնաճիւղը հիմնուեցաւ այս թուականին Կիրակի օր , Տիոր ձօրմ Օտագաշանի բնակար-

նին մէջ, դործիչի ձեռօք և Առն Տիակոյի զինուորական զարժարանի ուսուցիչ և Հարբիրտովեա Գէորգ Սարաֆեանի մասնաւոր աշխատառթեամբը։ Այս մասնաճիւղը Հիմնուեցաւ 11 անդամներով, որոնք նոյն օրը Յուլիս 23-ին ընտրեցին իրենց վարչութիւնը նաև, սրուն զիւանը կազմուեցաւ այսպէս։ Տիկ Մարիցա Մուրաֆեան Առենապետուչի, ձօրձ Օսմակաշեան փախ Առենապետ, Գրիգոր Գրլընեան Առենապոպիր, Նազարէմ Մուրաֆեան փոխ Առենապոպիր, և Յարէթ Էկեան զանձազաւ։



ԳԱՎԱՓՈԱՐԻ ԲԵԿՈՐՆԵՐ

— Բարեսուրիւնք պէտք է ունենայ իր նպաստակալեար,
այլապէս ոչինչ կ'արժէ : ԷՄԸՐՍԸԸՆ

— Մեծ են մինակ այն հոգիներ որոնք զիսեն թէ ինչ միծ
վեհուրիւն կայ բարեզործուրեան մէջ : ՍՕՅԵՒԱԼԵՍ

ՀԱՅ ԱՐԲՈՒԽԻՆ ԱԴՅՈԹՔՆ

*Անունները որ սովհցոյ
Օրբանիս մէկ մունջ ու ժողուոն,
Մէկ մէկ ինկան կրտսկին վրայ,
Ու մնացիր, Տէ՛ր, միտյն դուն:*

*Շիթեր արեան, Տէ՛ր, կը ճզեն,
Ոտքերէս փոկ ու առբազիր,
Ու կողերուո՞ կը ճորժոքին,
Սակրին վէրքերը զեռ կարժիր :*

*Բայց չեմ ուզեր, Տէ՛ր բալասան,
Ո՞չ զարուն օր, ո՞չ սիրոյ հուր...
Թո՞ղ խոցերըս անկատ մնան,
Միտյն թէ զիս շուտով մէծցուր...:*

Ա. Ա. ՑԱԿՈԲԵԱՆ

— Յիշէ՛ միշտ թէ Թիւրքէն վրէժ լուծելու լաւազոյն մէկ
կերպը Հ. Բ. Բ. Միուրեան միշոցաւ որը մը պաշտպանի և
զանիկու առքեցնել է :

ՍԱՆ ՅԵՐԱԿԱՆԱԳՐՈՅԻ ԵՒ ԹԵՐԱՎԵՔԻ ՀԱՅ ԴԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՒ Հ. Բ. Շ. ՄԻՋԻԹԵԱԿԱ ՄԱՍՆԱՀԱՅԻՆՆԵՐԸ

ԱԱՆ ՅԵՐԱԿԱՆԱԳՐԸ

Սահի Յերախիս բազմիք, Քայլի փորնիոյ Հիւսիսային կողմը, Խաղաղականի վրայ բլուրներով ու գեղեցիկ տեսարաններով զարդարուած մէծ նաև անուշանդիքնատ մըն է 700,000 բնակչութեամբ, քաղաքը ունի թէ ծովային և թէ ցամաքային կիրածայ: Եւրոպացիները այս քաղաքը այցելեցին առաջին անգամ 1769ին աշուներ, որ առեն այս քաղաքը տառ իր Սան Յերականագրու անունը: 1776ին Յերանչխակեան երկու եկեղեցականներ, Բարու և Քամուր անունով եկան ու բնակեցան Հան, Հնդիկներու մէջ կրօնական զարծ մը սկսելու նախառակատ: Յետոյ Եւրոպացիներ այլ և այլ առիթներով զարով Հաստատուեցան քաղաքին մէջ տակաւ ու տակաւ, 1847ին Ամերիկացիք առին զայն Մերսիգացիներէն: 1906 Ազրիլ 18ին քաղաքը մասամբ կործանուեցաւ անզի ունեցած երկրաշարժին պատճառաւ, քիչ յետոյ վերացինուեցաւ անմիջապէս, բայց զեռ քաղաքին մէջ տեղ տեղ Հետոքերը կ'երեւան երկրաշարժի աւերակներուն: Սան Յերանչխարոյի փողոցները սովորականնեն աւելի յայն և յաւ սարայատակուած են, զիխուոր զազտան Մարքէթ փողոցն է 120 սար բայնութեամբ, Հան 1915ին արտեհատանդէս մը անզի ունեցաւ, որ առեն տանախմբուեցաւ Փանամայի բացումը և քաղաքին վերացինութենիր:

Հայ զաղութը Հաստատուած է ի Սան Յերանչխար մօտաւորապէս քառասուն տարի առաջ 1883ին: 1883ին իրրիւ ուսաժին Հայ Մ. Մարզարիան, և մի քանի ամիս յետոյ Պոլսցի Մանուկ Մանուկեան կուզան կը Հաստատուին: 1885ին Պոլսցի Պուրեան Եղբայրներ Սան Յերանչխարոյի մէջ կը Հիմնեն զարդի վաճառատուն մը, առաջ հետզհետէ եկած Հաստատուած են նոյն քաղաքին մէջ, Մինչրան Աէրայլեան, Ցովհաննէս Զընկեան, Թէրզեան Եղբայրներ՝ Տոքթոր Փըրսի և իր Եղբայրը, Լիւրի ճենան եղբարք, Հրանտ Ազերանդրեան, Սան Յեր-

բանսիստոյի մերձակայ Ալամէտայի մէջ Խարբերդցի Աւետիս
Մատթէսնան, Պոլսեցի Թում Գլբնան, Պոլսեցի Երուանդ Ա-
զամհան և այլն :

Սան Ֆրանսիստոյի հայ բնակիչներէն վաթէնթ առած են՝
գերձակ Պետրոս Բէլըզիստաշան և իւղանկարիչ Միհրան Աէ-
րայլեան, իսկ արձանագործ Հայի Բաղիկեան նահանդին բո-
յոր արձանագործական մրցումներուն մէջ առաջնութիւնը շա-
հած է միշտ : Տիար Մ. Աէրայլեան 15 տարի պիտի վայելէ
իր վաթէնթին առանձնաշնորհումը, զոր սասցած էր կառա-
վարութենէն 1917ին : Այս վաթէնթը առած է Տիար Աէրայլ-



Տիար Աէրայլ Ալքիմիկն

և ան իր հնորութ այն մեքենային համար, որուն միջոցաւ կարե-
լի է խաղողին և կամ ունէ պատուին ջուրը առնել, առանց
վախցնելու անօր համն ու հուր : Այս մեքենան հնարելու հա-
մար Պըրքիի համարարանին մէջ, Ամերիկացի տարրարան մը
15 երկար տարիներ աշխատած է բայց չէ յաջողած :

Տաքմար Մ. Վայելունի, իրեւ հայ տարրարան, նաև ու-
րիշ նշանաւոր գէմք մըն է և Պըրքիի մէջ իր զիւտերով հե-

զինակութիւն մը կր հանցուի ռատարներուն մէջ։ Պըրքլիի Համալսարանէն շրջանաւարտ Օր. Ասազիկ Անէմեանն ալ Հայ վաստարանունի մըն է զազութիւն մէջ։

Սան Ֆրանսիլոյի մէջ 1912ին Հազիւ 150 հոգի Հայեր կային միայն, այժմ Հայերուն թիւը 300ի մոտ է, բայց մասակայ Օքլէնորի, Պըրքլիի և Ալամէտույի և այլն շրջակայ տեղերու մէջ ցըսած Հայերն ալ նկատի առնելով թիւը 450ի կր բարձրանայ, 300 Սան Ֆրանսիլոն և 150 Հոգի շրջակաները Հաշուելով։ Պըրքլիի Համալսարանին մէջ այս ստարի կ'ուստինին 20էն առելի Հայ երկան ուսանողներ։ Սան Ֆրանսիլոյի Հայերը մէծ մասամբ Խարքերցի, Պիթլիսի, Քդեցի, Մշեցի, Մարգարենցի, Վանեցի, Պոլեցի, Խզերցի, Կեարիսացի, Առանցի և Սանցի ևն Ասեցմէ զատ մաս մըն ալ Ռուսահայեր կան զազութիւն մէջ։

Հայ ժողովարդին մէջ իրեւ աշքի զարնոց կազմակերպութիւններ ևն Համեմայները։ Հ. Բ. Ռ. Միութիւն, Թամկամայար Ալամական կուսակցութիւն, Դաշնակցութիւն, Ա. Դ. Հեղափառաններու կազմակերպութիւն, Հայ Երիտ. Յառաջդիմական բնկերութիւն և Հայունեաց Որրախնամ Միութիւն, որ կր բարդկանայ Սան Ֆրանսիլոյի և շրջակայից Հայ ազնիւ տիկիններէ, 1922ին կազմուած և որդեզրած է շարս որր Հ. Բ. Ռ. Միութիւնն միջնոր։

Սան Ֆրանսիլոյի Հայ ժողովարդին մէծ մասը զործառութեամբ կամ կրազի, առեւտուրով և արհեստով զրազոցներ ալ կան։ Քազարին մէջ կայ այժմ Հայերու վերաբերեալ չորս զորքի վաճառատաւն, որոնցմէ ուժանք նորոգութեամբ ալ կր զրազին, ինչպէս նաև կայ Երիտ. Հայ առամենարայք, Շ Հայ բաւանկարիչ, երկու Հայ արձանադարձ, երկու Հայերական հաւաքան, մի քանի Հայ զերձակ և կաշկակար, ու Հայ ծաղկավաճառներ և այլն։

Գորգամանառներէն Պըն. Թամ Գրիգորեանին պատմական մէկ զորքին վրայ սառազրուած է Վերսայիի զաշնազրութիւնը։ Սան Ֆրանսիլոյի մէջ եկեղեցական կազմակերպութիւն չի կար Հայ զազութիւն մէջ։ Այս զզալի պակասը լրացնելու Համար Պատ. Մ. Ալամթեան ներկայիս կ'աշխատի ընել իր բա-

ւոզոյնը, Հայ ժողովուրդը ի մի հաւաքելով, զանոնք Հոգեւորապէս մխիթարելու Համար :

Այս քաղաքին մէջ Հ. Բ. Միտթիւնը Հիմնուած է 1921 Յուլիս 24ին, Կիրակի օրը, Իկրլո Հոլ անուն շնորին մէջ գործիչն նախաձեռնութեամբը : Մասնաճիւղը Հիմնուեցաւ 35 անգամներով, այս անգամները զանելու և զրելու զարծին մէջ դործիչին օգնած է Տիգր Ամրատ Ճիշտիան, որ Յառույրէն զարոյ ընկերակցած է իրեն, մասնաճիւղ Հիմնելու Համար, Սան Ֆրանսիսկո երթալու առեն : Այս Հիմնագրութեան ժողովին մէջ գործիչէն զան խօսած է նաև Միհրան Աէրայլեան և Տիգրան Կէոլճիքեան, Արշակ Մանուսանեանի առենապետաթեամբը : Ենայ վարչութիւն մը ընտրուելով զիւանը կազմուած է այս ձեւով, Միհրան Աէրայլեան՝ առենապետ, Պոլոս Նախանական՝ առենապետիր, Դագար Նամարեան՝ զանձապահ, Տօրթ Մուշեղ Վայկունի՝ խորհրդական և Մարգիս Զօրուրեան՝ խորհրդական : Անգամներուն թիւը Հիմնակ 45 է :

Թէև Մուշեղ Եղիսակ ի ձեռքով 1911ին Սան Ֆրանսիքոյի մէջ Հ. Բ. Բ. Միտթիւն մասնաճիւղ մը Հիմնուած է բայց չէ շարունակած : Առէկ երեք շարս տարի առաջ կրկին չանքեր եղած են մասնաճիւղը վերահիմնելու դարձեալ ազարդիւն եղած են չանքերը, իսկ 1921ին ձեռնարկը յաջողած ըլլալով մասնաճիւղը կը շարունակէ Հիմնակ իր զոյտթիւնը

ԹԸՐԱԼԻՔ

Թըրլարք բաղաքը՝ Սան Ռզբին հովհանքն հիւսիսյին մասին մէջ, Մթանիսլոց գաւառակի Երկրորդ մէծ բազարն է, իրը շորս հազար բնակչութեամբ։ Հայ զաղութին թիւր վաթունի մաս է, չըջակայ Մօտէսթօն ալ մէջը առնելով Հայերու թիւր հարիւրի կը հանի, որոնք մէծ մասամբ Մարզուանցի են։ Գուգութին մէջ երեք հատ հայկական կազմակերպութիւններ կան։


(1) Հայ Բոզ - Եկեղեցի մը, Վ. կը - Ա. Վարդանեանի նախաձեռնութեամբ բացուած, բայց պաշտօնական հանգամանքն զուրկ է, այլ միշբն մըն է լոկ։ Վ. կը - Վարդանեան ամէն Կիրակի կը քարոզէ հան, առանց նիւթական վարձատրութիւն մը սառանալու ժաղովուրդն է։ Այս Եկեղեցին ութը տարիներէ ի վեր պահած է իր շարունակութիւնը, առանց ուեւէ յարանուական գոյն առնելու։ Եկեղեցին կից կայ համեև հայկական գրոց բոց մը, որ կը բացուի ամենուան եղանակին, տահմային կրթութիւն տալու համար հայ նոր սերունդին։

(2) Կանանց Արքան - Ընկերութիւն որ կը բաղկահայ հայ աղօնիւ բարեսէր տիկիններէ, որոնք Հ. Բ. Բ. Միութեան ֆրէզ-նոյի մասնաճիւղին հետ կազուած չարս որբերուն ծախըր կը վճարեն ամէն տարի։ Այս ընկերութիւնը հիմնուեցաւ 1917-ին, այժմ ունի 17 անգամուշիններ։

(3) Հ. Բ. Բ. Միութիւն 53 անգամներով։

Թըրլարքի հայ զաղութը այդեպան է բնզ հանրապէս, քաղաքին մէջ միայն մէկ հատ հայ խանութօպան կայ։ Ժաղովուրդին անահասկան կացութիւնը միշտ միշտ է, իսկ բարոյական կացութիւնը լաւ, ժաղովուրդին բարոյականին զէմ մինչեւ հիմն ուեւէ զանգառ լուսած չէ, առուսնալունում և բարոյական ախտ երեւած չեն զաղութին մէջ։

Թըրլարքի Հ. Բ. Բ. Միութիւնը հիմնուած է 1919, Նոյ-Զին, Կիրակի օրը, ՅԱ հիմնադիր անգամներով, Տիար Մարզար



Հ. Բ. Ա. Մինասյան ՏՊՈՒՀԵԿ կուսական խորհրդի
Առջևի շաբաթ Տ. Խոստիկյան, Վ. Լ. Ա. Վարդանյան, Վ. Ա. Խոստիկյան, Տ. Բագրատիս, Տ. Խոստիկյան,

Տէր Յովհաննէսեանի նախաձեռնութեամբ : Նոյ . 9ին ժամանակացիքն հիմնարկութեան ժողովը տեղի ունեցեր է Պէն Առաքել-Հանին ազարտակը , Վեր . Ա . Վարդանեանի առենապետութեամբ ուր խօսած է Տիգր Մ . Տէր Յովհաննէսեան , որը բացատրելով Հ . Բ . Բ . Միութեան նպաստակը , կը համոզէ ներկաները որ միանան անոր , որով կը հիմնուի մասնաճիշը ՅՅ-Հիմնադիր անդամներով :

Մասնաճիշիքն առաջին առրուան վարչութեան դիւանը կը կազմուի Հետեւեալ կերպով , Վեր . Ա . Վարդանեան՝ առենապետ , Տիգրան Էօմիրեան՝ առենապոլիք , Տիգրան Առաքել-Հան՝ զանձագուհ , Վահան Աժտէրեան և Հէնրի Սիմիթէնան՝ խորհրդական Մասնաճիշը 1920ին կառավարուած է նոյն վարչութեամբ , և 1921ին Վեր . Ա . Վարդանեան կրկին առենապետ , Էսուրը Գալէմ՝ առենապոլիք , Վահան Աժտէրեան՝ զանձագուհ , Տիգրան Առաքել-Հան , Ճան Առաքել-Հան՝ Տիգրան Էօմիրեան՝ խորհրդական : 1922ին զարձեալ Վեր . Ա . Վարդանեան՝ առենապետ , Յովհէփ Յովհէփեան՝ առենապրոպիք , Տիգրան Առաքել-Հան՝ զանձագուհ , Ճան Առաքել-Հան՝ խորհրդական :

Անդամներու թիւը եղած է առաջին աարի 33 , 1920ին 36 , 1921ին 42 , 1922ին 53 :



ԳԱՐԱՓԱԼԻ ԲԵԿՈՐՆԵՐ

— Աղեկ աչք ունեցողը օրինեալ կ'ըլլայ, վասնզի իր հացէն
աղքատին կուտայ :

ՍՊԸՆՄՄՈՒՆ

— Կեանիքը բաւական երկայն է, երէ զայն գործածելու ար-
ևսասին տեղեակ ես :

ՍԵՆԵԿԱՆ

ՀԱՅ ՈՐԲՈՒԿԻՒՆ ԱՂՋԹՔԸ

Տակու, սեմին վրայ կեանքիս,
Շրթներուս տակ խաչդ սարսուսց,
Ու երբ մինակ թողուցիր զիս,
Ես նորէն քեզ եկայ, Աստուած :

Գուցէ հիմա զիս չճանչնաս,
Այրքն ու մրրիկն անապատին,
Հեռը մարդուն, բնկան վրաս,
Բըզիկ բըզիկ զիս յօշեցին:

Բայց չեմ ուզեր, Տէ՛ր բալասան,
Ո՛չ զարուն օր, ո՛չ սիրոյ հուր . . .
Թո՞ղ խոցերըս անկատ մնան,
Միայն թէ զիս չուտով մեծցուր . . .

Ա. Ա. ՅԱԿՈԲԵԱՆ

— Երէ զաւակ չունիս մի՛ յուսահատիք, Հ. Բ. Ք. Միու-
րեան դիմելով որը մը որդեզըէ, եւ զանիկա բեզի զաւակ ըրէ:

ԱՐՓՈՓՈԽՄ ԵՒ ՎԵՃԱԿԱՑՈՅՑ

Նախընթաց զլուխներ ցոյց կուտան թէ Քայլիփորնիոյ Հայ զազութը հազիւ 42 տարուան կարճ պատմութիւն մը ունի : Այս 42 տարուան միջոցին հայութիւնը մէկ կողմէն՝ երկրին արեւելքան նահանգներէն եւ միւս կողմէն ուզզակի մայր Հայրէնիքն զազթելով տեղաւորուած է նահանգին այլ եւ այլ ժամանուն, եւ մասնաւորաբար Ֆրէզնոյի եւ անոր շրջակայքին մէջ : Այս շրջանին թէ զրաչն նորեկներու եւ թէ ներաչն ընտեսն աճումի իրր հետեւանք, Քայլիփորնիոյ Հայութեան թիւը բազմացած է, եւ այժմ կը Հասնի տանը վեց հազարի : Իսկ Հ. Բ. Բ. Միութեան ազգօգուտ շարժումը կը սկսի 1910ին, եւ հիմակ տարածուած է այս 13 տարուան ընթացքին, 15 տարրէր մասնաճիւղերով, նահանգին այլ եւ այլ մասերուն մէջ, ունենալով 2670 անդամ եւ որուազքելով 172,933 տոլոր ֆէ սէնթ :

Յաջորդ էջի Վիճակացոյդէն որոշապէս կ'երեւ թէ վերջին 13 տարուան ընթացքին Քայլիփ . մէջ Հ. Բ. Բ. Միութեան անունով հիմնուած 15 մասնաճիւղեր այժմ անին 2670 անդամներ, իսկ օրաշաբանուած որեւրուն թիւը 540 է, մասնաւորապէս 320 տարրէր անձերու եւ մասամբ ալ ընկերութիւններու կողմէն բնամուած : Բայց կը ցաւինք որ այս որբազաշապաններէն ոմանք զրժած են իրենց խոստումները, որոնց անունները զեռ Հանոււած չեն տեսրակին, նկատելով թէ անոնք ուշ թէ կանուխ վերջապէս պիտի յարգին իրենց խոստումը :

Քայլիփ . մասնաճիւղերու 1915 Յուլիս 29ին մինչև 1922 ԱնունմբերՅ0, Տիար Մ. Գարակէօգնութին միջոցաւ կեզրոն զրկուած զրամին քանակը եղած է «172,933·22» : Այս հաշիւին մէջ Լոքէնին շարս տարի առանձինն զրկած \$1,440·00ը՝ Ֆրէզնոյի մասնաճիւղին զրկած \$124,431·86ին մէջ է : Լոքէն Ֆրէզնոյի մասնաճիւղին մէկ մասն է եւ եւ մասնանդ երկու տարին ի վեր Ֆրէզնոյի մասնաճիւղին Հայ կազմուած բլույս անոր Հաշիւը զատ որուած չէ :

1.	Ֆելիքս	1910	Փետր.	21	1200	327	\$124,431.86	6000	2000	8000
2.	Ֆանուլը	1911	Յուլիս	27	250	48	8,415.95	1100	500	1600
3.	Շառիկ	1912	Օգոստ.	4	194	38	7,370.51	600	150	750
4.	Բարիկը	1917	Յնիք.	1	90	8	2,023.70	400	100	500
5.	Ալեքս.	1918	Մարտ	10	172	25	6,428.00	200	50	250
6.	Աշմա.	1916	Օգոստ.	13	73	14	6,310.26	250	50	300
7.	Քիմիկըրը	1918	Յուլիս	7	71	22	3,444.45	200	200	200
8.	Երեմ'	1911	Յուլիս	17	122	42	3,753.23	600	200	800
9.	Տայնակա	1919	Յնիք.	19	35	2	2,936.54	150	50	200
10.	Թութան	1911	Յուլիս	18	35		1,197.00	150	50	200
11.	Լու Աննէլին	1911	Յունիս	25	246	5	3,528.67	2000	200	2200
12.	Բանանէնա	1921	Գետն.	11	73	5	542.26	150	—	150
13.	Վեն Կայս	1922	Յուլիս	23	11		25	—	25	25
14.	Ման Ֆրանսիսօ	1921	Յուլիս	24	45	4	107.25	300	150	450
15.	Քըրիստ	1919	Նոյ.	9	53		1,348.54	60	40	100
—	Հրդին Յանձնադիր						1,065.00			
—	Այլ և այլ տեհեր Ցրտան									225
—	Քնիք. Գումար, 15 Մայնինիդ 1910 —	1922			2670	540	\$172,463.22	12185	3540	15350

Վերեւ կը դնենք բաղդատական վիճակացործ մը որ կը պատկերացնէ աւելի յատակ վերոյիշեալ տեղեկութիւնները:

Այս զումարը Քայլիք . մասնաճիւղերուն այս շրջանին ամբողջ Հայոցիթը չներկայացներ , այլ ամբողջ Հայոցիթէն ծախրերը Հանելով ուզգակի կեղրոն զրկուած զուտ զրամին քանակը կը ներկայացնէ : Ինչպէս յայտնի է այս Տ172.9333-22ը Քայլիք . մասնաճիւղերուն միայն 1915 Յուլիս 20էն ի վեր Տիար Մ . Գառակէօղեանի միջոցաւ կեղրոն զրկուած զրամն է , ևթէ այս թուականէն առաջ բացուած մասնաճիւղերուն մինչեւ 1915 ուզգակի Եղիսակոս զրկած զրամն ալ մօտաւորապէս 10,000 տոլար նկատենք , այդ հաշուուզ Քայլիք . շրջանակին մինչեւ Հիմա կեղրոն զրկած զրամին զումարը կը Հասնի 182.9333 տուար 22 սէնթի : Երբ այս զումարին վրայ տեղցնենք նաև 1922 Անուն . 30էն յետոյ զրկուած զումարները , որոնց հաշիւը թէն պատրաստ չէ տակաւին , բայց Հաւականարար 200,000 տոլարը կ'անցնի մինչեւ Հիմա Քայլիք . շրջանակի մասնաճիւղերուն 1910էն սկսեալ կեղրոն զրկած զրամին քանակը , ի նպաստ երկրի կարօտելոց և որբերուն :

Բայց այս վիճակացոյի հայ զազութին թիւը 15,950 է , ասոր 15,725ը մասնաճիւղեր զոնուոց Հայոցաւ կեղրոններու և անոնց անմիջական շրջանակներուն մէջ է , իսկ 225ը նու Հանգին մէջ անդին անդին ցանցնուած են փոքր թուով : Այս թիւը Քայլիք . նահանգի հայ զազութին մօտաւոր թիւն է , կըր նայ ըլլալ որ ճշգրիտ թիւը քիչ մը աւելի և կամ քիչ մը պակաս ըլլայ , այն զոնելու Համար մասնաւոր մարզահամար մը թնել պէտք է : Մենք Հայ բնակչութեան մօտաւոր թիւը զոներու միայն ջանացեր ենք , պարզապէս Համար թէ իւրաքանչիւր մասնաճիւղի մէջ զոնուած Հայութեան Հարիւրին քանին մասնակցած է Հ . Բ . Բ . Միւթեան անդամակցութեան : Կը յուսանք ազգային մարմիններ մասնաւոր մարզահամար մը ընելով կը զոնեն ճշգրիտ թիւը ի մօտայ :

ԳԱՂԱՓԱՐԻ ԲԵԿՈԲՆԵՐ

— Հաղոց չուրիբուն երեսը ձգէ, վասնզի շատ մը օրերէն ետք զամիկա պիտի զանես :

ՍՊՎԱՄՄՈՒ

— Այն որ իր երջանկութենէն ի զատ ուրիշ նպատակ չունի, զէշ մարդ է : Այն՝ որուն նպատակը այլոց բարի կարծիքն է, տկար մարդ է : Այն՝ որ այլոց երջանկութիւնը իրեն նպատակ ունի, առաքինի մարդ է : Այն՝ որուն կեանքի առանցքը Ասուած է, մեծ մարդ է :

Լ. ԽՈՎԱՅՐՈՅ

ՀԱՅ ՈՐԲՈՒԿԻՒՆ ԵՐԳՔԸ

Առանց չորի, կօչիկի,
Թափառեցայ ևս թշուառ,
Այժմ օրերն իմ նօթի,
Երնեն զիս այնքան նիշար . . . :

Աչքերս յառած դէօլ ի վե՛ր,
Կ'աղօթեմ զիշեր ու տիւ,
Որ ինձ նման հէզ որրեր,
Ցուրտէն շանհետին անթիւ :

Ո՛վ, հայ եղբայր սիրելիի
Յիշէ հոգիս իմ հիւանդ,
Որ զուրկ տունէն մայրենի,
Զուզեր մեսնիւ անսւանդ . . . :

Վ.Ա.ՀԱՅՆ ՄԱԼԻԱՍԱՅԵԱՆ

— Յիշէ Աւետարանին այն խօսքը քէ որրի մը տրուած զաւքը մը պայ չուրը ունի իրեն յասուկ վարձքը :

ՆԱՐ ԿԱՐԵԼԻՈՒԹԻՒՆՆԵՐ Հ. Բ. Բ. ՄԻԱՅԹԻՒՆՆԵՐ

ԶՈՐԱՑՆԵԼՈՒ ՔԱՐԴՖԱՐՆԵՈՑ ՆԱՀԱԴԻՒՆՆԵՐ ՄԵՋ

Քայլիֆորնիոյ նահանգին մէջ Հ. Բ. Բ. Միայթեան շարժումը առելի զօրացնել կարելի է, եթէ նախազծուած Շրազը բով հաւաքական ջանքեր չխնայուին ու այդ:

(1) Այս զօրծը ի գլուխ հանելու համար նախ մասնաձիւզեր բացուելու ևն այն տեղեր ուր Հ. Բ. Բ. Միայթինը տակաւին շունի իրեն համար զօրծելու դեմքն մը: Այժմ թէ-և նահանգին բոլոր հայուշատ կեզրաններուն մէջ Բարեզօրծականին դրաշակը կը ծածանի ամէն ուրիշ, բայց Սան Ֆրանսիլանիի (*) և Լոս Անձելիսի շրջանակներուն մէջ զէթ մի քանի տեղեր տակաւին կարելի է հիմնել նոր մասնաձիւզեր, ուր հազ չէ թէ քիչ ևն թուով հայ ընտանիքներ որոնք կընան բազմանալ տարիններու ընթացքին մէջ:

(2) Բարեզօրծականը մարդասիրական ու բարեսիրական շարժում մըն է, եւ այս շարժումը ծաւալելու համար իզական սեսի մարդասիրական հակումներէն օգտուիլ անհրաժեշտ է: Այս հասկացողակիւածը ամէն մէկ մասնաձիւզ իր կողքին կամ պէտք է ունենայ հայ ազնիւ տիկիններէ բազկացեալ օժանդակի կազմակերպութիւն մը, եւ կամ ոլ իրաքանչիւր մասնաձիւզ իր անզամունիններու մէջէն պէտք է ընտրէ օժանդակ վարչական ժողով մը, որոնք զօրծը ըլլայ հայ տիկիններու մէջ ծաւալել անզամազբութեան զօրծը:

(3) Կառակ ընելու զրութիւնը նաև ընդհանրանալու է, իբրև հասոյթի ազրիւր մը, Հ. Բ. Բ. Միայթինը իբրև կազ-

(*) Խնայօք: — Աւրախ ենք յայտարարելու որ այս տաղերը շարուելու առեն հիմնուեցաւ Սան Ֆրանսիլանի մօտ, Պըրքիի մէջ 34 անզամներով նոր մասնաձիւզ մը, որով Քայլիֆորնիոյ շրջանակի մէջ Հ. Բ. Բ. Միայթեան մասնաձիւզերուն կը բարձրանայ թիւը տասնը վեցի:

մակերպութիւն վառերացնելով՝ Ամերիկան կառավարութեան կողմէ : Երբ առաջնակարգ հարուստներու մէջ մի քանի աշխատու կտակներ ամէն տարի իրարու եռեւ երեւան, յարժէ յետոյ ուրիշներ չատ զիւրաւ կը հետեւին անոնց, և որով սավարութիւն կը դառնայ կտակներ ընելու զրութիւնը : Անցեալ տարի Քալիֆ. Հրջանակը ունեցաւ հինգ կտակ, մին Ֆառուլլրի մէջ Տիար Պատրոս Պօրանեանի կտակը՝ §5000·00, հինգ տարին վճարելի, երկրորդը՝ §2000·00 Ֆրէզնոյի մէջ ուրիշ ազգաւուր հայու մը կողմէ որ ներկայիս շուզեր յայտնել իր անոնց հանրութեան : Իսկ միւս երեք կտակներ նոյնպէս Ֆրուզդոյի մէջ են, յետ մահուան զործազրելի, որոնց աէրերը նուեւ ու այժմ չեն ուզեր հրատարակել իրենց անունները ժագավարքին : Այս վերջին երեք կտակները զանուած ու առանցփուած են Տիար Վահան Քաջրերունի Սարգիսիանի մասնաւոր աշխատութեամբը որ արժանի է մեծապէս զնահատութեան : Յիշեալը տակուին մտազիր է զանելու ուրիշ նոր կտակներ :

Հարուստներու համար միշտ զիմում պէտք է ընել ու արդ, արժեցնելու համար իրենց հարստութիւնները : Հազեվարքի վայրկեաններուն մէջ առկի ունեցած կտակներ զործնական չատ արդիւնք չեն տար, և յաճախ ոչ կուներու պատճառ կը դառնան ժառանգործներու միջև : Կտակ ընելու բաւարարութիւնը առաջ է բանական, հանգիստ մտքով ու օրինուար ձեւով զայն կարգագրեն է : Բայց աւելի յաւը, Հարուստը պէտք է ինք իր ձեռքով զործադրէ իր կտակը մէկներէ ստաջ : Հարուստ թիւն մը որ ցեղին ազնուաւթեան ու երջանկութեան չնորամեր, ոչինչ կ'արժէ :

(4) Մասնաճիրուերու իրաքանչիւր ազնուամէն պահանջելու է որ բարձրացնէ իր ուրեզվարքին սակը, կրկնապատկելով, և ազգակերպելով եւ կամ քառապատկելով զայն : Ասիկա զործնականացնել չատ զժուար չէ, եթէ մասնաճիւղերու վարչութիւնները, նորի իրենք առնեն այս բայցը եւ յետոյ տարածեն նոյն վեհանձն ողին անդամներուն մէջ : Կերպով մը կ'ակնկայուի այս, զէթ այն բալոր անդամներէն որոնք ամէն տարի կը վճարեն միայն երեք տալար իրեւ նուազուայն սակ տարե-

վճարի, երբ նկատի առնենք կարօտելոց և որրերու ծախքերուն կրկնազատկութիւր վերջին տարիներու ընթացքին:

(5) Հ. Բ. Բ. Միամինը գորացնելու ուրիշ միջոց մ'ալ անզամազբութեան քէմփէյն մը բանադին է, ոչ թէ մի քանի մասնաւոր անհամաներու աշխատաթեամբ, այլ ամէն մէկ անզամը զործի մզելով: Քայիթ շրջանակը այժմ ունի 2670 անզամ, եթէ այս անզամներէն իւրաքանչիւրը յառաջիկայ տարուան մէջ, միայն մէկ անզամ զանէ, թիւր իսկոյն կը կրկնազատկուի: Ասիկա զիւրու կը յաջողի, երբ սիսթեմաթիկ ջանքերով սկսի այս քէմփէյնը: Մասնաճիւղերու վարչութիւնները նախազէս որոշելու են, 1923ի տարեվճարները գանձերու առնեն անզամներէն մէջ մէկ ալ նոր անզամ պահանջել: Ամէն մէկ անզամի համար մէկ նոր անզամ ապահովել շատ զիւրին է, եթէ մէկը իր ազգականներէն և կամ զրացիներէն մէկ նոր անզամ չկրնար զանել, զէթ կրնայ իր ընուանիքէն մէկ անզամ ներկայացնել իր պատկանած մասնաճիւղին, քանզի նորածին անհամաներ իսկ կրնան անզամակցիլ Հ. Բ. Բ. Միամին, թէ-եւ քաւկառու անզամ չեն նկատուիր: Յետոյ քէմփէյնը շրջացած պէտք է անուններու ցանկը մաս ու մաս հրատարակել թերթերուն մէջ այն անզամներուն, որոնք հաւատարմօրէն կատարած են իրենց այս համեստ պարտականութիւնը:

Քայիթ շրջանակի համար 5000 անզամ շատ չէ, նկատի ունենալով այս տեղի հայ զազութիւն թիւր: Եթէ 15,000 և աւելի հայ կայ հոս, զէթ անոր մէկ երրորդը՝ 5000ը առաջին առիթով միանալու է Հ. Բ. Բ. Միամին նման կազմակերպութեան մը, որուն ներկայութիւնը մէծ քաջալերութիւն մըն է հայութեան համար, ներկայ ճշնաժամային վայրկեաններու մէջ:

ԳԱՂԱՓԱՐԻ ԲՆԿՈՐՆԵՐԻ ,

— Ամէն օր հարցուր քու անձիդ քէ որքան քարի արամադը-
րուրիններ ցոյց տուած ես, ուրիշներուն հանդէպ:

ՄԱՐԿՈՍ ԱԿՐԵԼԻՈՍ

— Քարեզործուրինը ծայրայեղուրին չընդունիր, քայց
կրօնայ սլեպներ ունենալ :

ՊԱԴՐՈՆ

ՀԱՅ ՈՐԲՈՒԿԻՒՆ ԵՐԳԸ

Կը յիշեմ մահը ցեղիս
 Ու իմ մօր երգը անոյշ,
 Որ եղան իմ օրբանիս
 Տըխուրերզն ու վէրք մը անբոյժ:

 Իմ մօր սրտէն բաժնեցին
 Արցունքներով անարա՛մ...
 Ուսանց իմ մօր կաթողի՛ն
 Եղայ մանուկ մը անբախտ:

 Ո՞վ հայ եղբայր սիրելի՛,
 Ցիշէ՛ հոգիս իմ հիւանդ,
 Որ զուրկ՝ տունէն հայրենի,
 Զուզեր մեռնիլ անուա՛նդ...:

— Կեանիք կարն է եւ անցաւոր, այս վաղանցուկ կեանիքն ար-
ժեցնելու համար մի մոռնար Հ. Բ. Բ. Միուրեան անունով
կտակ ընի, եւ քու կենդանուրեան ատեն զորածդրել զայն :

THE ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION

Organization, Object and Character

A Society called **The Armenian General Benevolent Union** was founded in Egypt, on the initiative of His Excellency Boghos Pasha Nubar, the object of which is:

I. To assist in the moral and intellectual development of those Armenians who, faithful to their Fatherland, reside in Armenia.

II. To ameliorate their material and economical condition.

III. To encourage all publications or enterprises likely to bring about these ends.

The Society is essentially national and philanthropic.

The Armenian Benevolent Union founds or endows, by subsidies, Schools, Libraries, Reading Rooms, Public Workshops, Hospitals, Infirmarys, Orphanages, and all similar national public institutions.

It helps all necessities Armenians without distinction, more especially with a view to facilitating the return of refugees and exiles to their homes.

It assists the Armenian peasants by providing them with land, seeds, cattle, implements and tools. It stimulates the principles and methods of modern farming, and creates new means of labour and production.

It sends immediate relief to those in distress through famine, fire, or similar disasters.

In other words, the union, within the limit of its means and specific object, endeavours to strengthen the ties of brotherhood and the bonds of solidarity between all the Armenians dispersed all over the world, and by creating a general co-operation, to improve the condition of the unfortunate people of Armenia.

MEMBERSHIP

Any Armenian of either sex or either religious creed, may become a member of the Union.

Every member shall pay on his registration fee, which must not be less than \$1.00, also an annual subscription which must be not less than twenty five cents per month.

THE RESOURCES OF THE UNION

I. Initiation fees.

II. Annual dues.

III. Donations.

IV. Legacies.

V. Any other assets which may be realized by the Central Council.



ՅԱԽԵԼՈՒԱԾ

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՕԴՏԱԿԱՐՈՒԹԵԻՆԸ

Բարեգործութիւնը մարզկառիքան պայման, քաջարած կրթութեան օրէնք, և կրօնքի պահանջքն է։ Անհատը այնքան միայն մարդ կոչուելու արժանիք ունի որքան զարգացած է անոր մէջ մարզակարական զգացումը։ Քաջարակրթուած չի կրնար նկատուի մէկը, եթէ տկարը, անոպաշտանը, ձերը, արկածեալը, հիւանդը, և որրը խնամելու պարտականութեանէն կը հրաժարի։ Կրօնքը լոկ երեւակայական բան մը զարձած կ'ըլլայ, եթէ շքաջալերէ անօթիքն հաց, ու ծարուին չուր, մերկին հազուստ, բանարկեալին այցելութիւն և տառապեալին մխթարութիւն տալու սկզբունքը։ Բարեգործութիւնը առաքինութիւն մըն է, ինչոքէս միւս առաքինութիւններ, նոյնոքէս այս առաքինութիւնն ալ ունի իրեն յատակ ողակարութիւններն այլ և այլ տեսակէ աներէ։

Ա. — Բարեգործութեան առաջին օգտակարութիւնը զանիկա կառարողին համար է։ Բարեգործ անհատը նախ ինքնն է որ կ'օգտուի անկէ։ Բարեգործութիւնը իրեւ առաքինութիւն արդիւնք մըն է սոսկ, բայց այս արդիւնքը յառաջ բերող պահանոր մարզան է ութեանը մէջ զետեղուած զիթութեան զգացումն է, այս զգացումը բանի ճշակուի ու կրկնուի այնքան կը զօրանայ և անհատը այլ համեմատութեամբ կարեկից ու զըմառ էակ մը կը զարձնէ, և որուն իր հետեւանքը բարեգործութիւններ տեղի կ'ունենան մարզկային ընկերութեան կետնը մէջ։

Շնութեան մէջ ինչ որ աւելի կը զարծածուի, նոյն համեմատութեամբ կ'ուժավայ, և կամ ինչ որ վարժութեան ենթարկուած է, վարժութեան չենթարկուած բանէն աւելի զարցացած է։ Երբ բազուկս շզործածեմ անոր մկանունքները կը թույլան և ան պէտք եղած ոյժը չկրնար արտազրել, բայց

երբ երկաթազործի մուրճը ձեռքս առնեմ եւ սկսիմ զործել, ալ բազուկներս օր բատ օրէ ուժովիալու կը սկսին: Նոյնողէս եթէ մէկը իր աշքերը զացէ եւ մութ տեղ մը առանձնանայ ու մնայ երկար առնեն, կը ակարանան անոր աշքերը: Իսկ մէկը օր բացօթեայ դաշտերու ու լեռներու մէջ կը բնակի ու լոյսի մէջ կ'ապրի, անոր աշքերը աւելի զօրաւոր կ'ըլլան եւ աւելի հեռուները կը տեսնեն: Մարգկայցին միտքը զարձեալ նոյն օրէնքին կը հնազանդի, երբ անհատ մը հեռու պահէ ինքզինքը կրթութեան լոյսէն, անարգէ զպրոցը արհարմարնէ կուրտուրական շարժումը, անոր միտքը խոստան կը մնայ, շկրնար մը շակուած մտքի տէր մէկուն պէս ուեէ նիւթի վրայ մէթոտիկ կերպով ու տրամարանորէն խորհիւ, շկրնար հանազազօրեայ տեսած ու զիտած իրողութիւնները վերլուծել, եւ չկրնար նաև բնութեան զազտնիքներուն խորը թափանցել, իսկ ան օր կը մշակէ իր ուզեղը ու կը զատիքարակէ իր մտաւորական կարգութիւնները, ընդհակառակը կ'ունենայ աւելի սուր երեսակայութիւն, թափանցող միտք եւ աւելի հասուն զատոզութիւն:

Նմանապէս մարդուն բարոյական բնազզներն ու միտուներն ալ որքան կը մշակուին ու կը զործածուին այնքան կ'ամպին ու կը զօրանան: Գթութեան զզացումը ամէն մարդուն մէջ ալ կայ, ոմանց մէջ շատ, ոմանց մէջ քիչ, բայց երբ անիկա զործածուի աւելի կ'ուժովիայ: Մեր մէջ զոնուած զրութեան, կարելցութեան, համակրութեան ու վեհանձնութեան նման ազնիւ զզացումները զօրացնելու մանկալարժական միակ մերուր ուստի շարունակ բարեզործութիւն ընելն է:

Այսօր անօթի մը կը տեսնես, կը զթառ ու անոր հաց մը կուտաս, հիւանդի մը մասին լուր կ'առնես, կը խղճաս, կերթաս, կ'ացելիս բանարկեալի մը մասին կը լսես, բովք կ'երթաս կը միիթարես: կեանքի պայտարին մէջ զժրախտացած ու յուսահատած մէկուն կը հանդիսիս, իրեն մօմննալով կը քաջալերես, անօգնական որբի մը քով կ'ըլլաս, զանիկա խընամելով կ'ուրախացնես, այս բոլոր զործոզութիւններուն մէջ բարի տրամազրութիւններդ զոհացում կը զանեն եւ զուն որբատիդ մէջ անսակ մը երջանկութիւն կը զզառ օր անիկա զրումով շղնութիր: Վազր նոյն բարի զործերը կրկին կը շարունակես, եւ զարձեալ նոյն բարի տրամազրութեան մէջ կը զանը-

ւիս, երբորդ օրը, չորրորդ օրը գարձեալ, և այսպէս օրերով, չարաթներով, ամիսներով և տարիներով կը չարունակես բարիք զործել, և որով ինքզինքու առանկ բարի արամազրութիւններու մէջ երկար ատեն պահելով, ժամանակ մը վերջը ինքնարերարար բարի մարդ մը կ'ըլլաս: Աւրիշ խօսքով, ամէն օր բարեզործութեան կրկնումը մէկ օր առաջուանէ աւելի բարի արամազրութիւններուն մէջ կը պահէ քեզ, և ասիկա չարունակելով աւելի կարեկից, աւելի զթուա, աւելի համակրող, աւելի զոհող, ու աւելի աղնիւ անձ մը կը դառնաս:

Ասիկա Հոգերանական իրողութիւն է, ինչպէս Եկեղեցական մը իր քարոզներէն առաջին անգամ ինքն է որ կ'օգտուի, նոյնպէս եթէ բարիք զործել ուրիշ օգտակարութիւն մը չունենայ, մինակ մեր օգտան համար ըլլայ, մեր սիրաը լայնցնելու, մեր Հոգին ազնուացնելու համար կ'արժէ որ հետեւինք անոր, որովհետեւ այ սէ մինակ համբան զմեզ բարձրացնելու անհամապէս այս աշխարհի մէջ:

Բ.— Բարեզործութեան երկրորդ օգտակարութիւնը ուղղակի բարիք ընդունողին համար է: Երբ անօթի մը բարերարի մը ձեռքին պատառ մը հաց ընդունեի, ծարաւի մը զաւաթ մը պազ ջուր ստանայ, մերկը ձեռք մը հազուստ առնէ, որը մը պաշտպանի մը միջոցաւ ապրելու օգտանութիւն ունենայ, ասոնք ինքնին մէնձ օգտակարութիւններ ևն բարիք ընդունողին համար, զորս չենք կրնար ուրանալ: Բարի արամազրութիւններով օժտուած ազնուասիրա մարզու մը, մաքուր չարժառիթով ու աղնիւ հոգիով ըրած մէկ բարիքը զայն ընդունողին որտին մէջ երախտազխական զգացում մը կ'արթեցնէ, յետոյ այս զգացումը զնահատում ու յարզանք մը կը սանդզէ անոր որտին մէջ բարերարին հանզէօ, և որով բարիք ընդունող անհատին մէջ կը մշակուին բարիքը զնահատելու, բարերարը յարզելու և բարուրիմը սիրելու բարձր կարողութիւնները: Հետեւարար, բարիք ընդունողը ոչ թէ մինակ իր բարերարին միջոցաւ նիւթական բարիքը կը վայելէ, այլ անոր հետ միասին բարոյական ուրիշ օրհնութիւններուն ալ կը տիրանայ:

Որովհետեւ անօթիին արուած պատառ մը հացը այնքան կարեւար չէ որքան այդ հացին ետեւ կեցած կարեկցութիւնը:

Արրի մը Համար ծախոսուած մի քանի տորարը այնքան մեծ արժէք մը չը ներկայացներ որքան առոր ևսեւ կեցած Համակրութեան ողին : Աւստի երբ կարօտ մէկուն ազնիւ ու մարուր շարժառիթով բարիք մը բնենք, մեր բարիք ընելու ազնուազոյն մեթուր զանիկա մէկ կողմէն մեր երախորիքը ճանշնալու ազնիւ արամազրութեան մէջ կը դնէ, միւս կողմէն առկայն անոր մէջ փափաք մը կ'արթնցնէ Հետեւելու նոյն շատզին : Այսպէս մեր կողմէն կարօտելոց ցոյց արուած սիրոյ փոքրիկ ճառապայթ մը ուկը կը ծնի անոնց սրտին մէջ նոյնպէս ցոյց արուած կարեկցութիւնը կարեկցութիւն կը ծնի, Համակրութիւնը Համակրութիւն կը ծնի ու զթութիւնը զթութիւն կ'արտապրէ :

Աւստի բարիք ընելով ոչ թէ մինակ բարի արամազրութիւններու մէջ կը զանուինք, այլ ազնիւ շարժառիթով մեր բրած բարիքը բնդունող անհատն ալ նոյն բարի արամազրութիւններուն մէջ կը մնայ շարունակ, և որով թէ բարիք բնոցն և թէ բարիք բնդունողն կ'օգտանին միանողամայն :

Դ — Բայց մինակ այս չէ բարեզօրծութեան օգտակարութիւնը, անոր ուրիշ մէկ կրթիչ զերն ալ ցեղին ազնուացըն տևառիկանէ : Ցեղը անհատներէ կը բարկանայ, երբ անհատներու մէջ բարի արամազրութիւններ մշակուին ու զարգանան բարիք ընելով ու բարիք բնդունելով, առ երեւայթս անհատներ են անկէ օգտառզները, իրականութեան մէջ ցեղն է որ կը զարգանայ ու կ'ազնուանայ այս մեթուրով :

Ներկայ թուականէն երբ ևս երթանք զէպի այն շրջանը, ուր մէր նախահայրերը բազաքակրթութենէ զուրկ լեռներու և անտառներու մէջ կը պատէին վայրի զազաններու ոքէս, այն տառն ցեղը զուրկ էր որոշ շափով բարեզօրծելու կարողութենէն, ուր ամէն ոք իր անձին Համար կ'ապրէր, ինչպէս Հիմա կենդզանիներ կ'ապրին : Անկարը, հիւանդը, անօգնականը, ծերը, մարդոց զուրգուրաքի առարկայ չէին բլլար, քանզի զթութեան զգացումը մշակուած չէր անոնց մէջ : Բայց երբ ցեղը ինքնազիտակցութեան զազաքարին եկաւ, այդ թուականէն սկսեալ ան զթարու սկսու, և այդ զթարու միասմբ զարէ ի զար կրկնուելով ցեղը ներկայ զթուս զիմակին Հասու : Թէ եւ ցեղը Հիմա բաւազոյն զիմակին մէջ չէ, բայց Հետուոր անց-

Հայի վայրենի պիճակին հետ բազգատելով զէթ որոշ շամփով զարգացած է ու ազնուացման շաւղին մէջ կը զանուի այժմ : Մանաւանդ կին զասակարգը զաւակներ մէծցնելու առեն անոնց կարեկցութիւն ցոյց տալու աւելի ենթակայ ըլլալուն՝ անոնց մէջ կարեկցութիւն զգացումը աւելի յառաջացեալ պիճակի մէջ է :

Մեր նախահայրերը ըստ իրենց կարողութեան բարեսիրական շարժումներ ստեղծելով, հաստատութիւններ հիմնելով, կազմակերպութիւններ արամազրելով ցեղին մէջ իրր թագուն ոյժ պահուած բարի արամազրութիւնները, զէթ մասամբ զարդացուցած ու մեղի աւանդած են, մեր ալ պարագն է կարելի եղած ամէն միջոց զործածելով յաջորդ սերունդին յանձնել զանոնք, աւելի մշակուած ու աւելի ազնուացած : Ահաւասիկ ասով մնենք բաժին ունեցած կ'ըլլանք ցեղի ազնուացման զործին մէջ : Ասիկա ինքնին աւեղի կ'ունենայ երբ ընկերութեան ամէն մի անհատը վարժեցնէ ինքնինքը բարեկործելու բարի սովորութեան :

Ամէն անհատ ցեղի ամրագջութեան մէջ մասնիկ մըն է : Երբ մասնիկները բարի տրամադրութիւններու մէջ զարգանան, այդ մասնիկներէ կազմուած զանգուածն ալ ինքնին կը զարգանայ ու կ'ազնուանանայ : Աւատի կ'արժէ բարիք զործել թէ մեր օգտին, թէ կարօտեալներու օգտին և թէ ցեղի օգտին համար :

Հայկական Բարեկործական Ընդհանուր Միուրինը մեզի ուկի պատեհութիւն կ'ընծայէ, զարգացնելու այս բարեկործութեան առաջինութիւնները մեր մէջ : Անիկա մեր ցեղին համար իր ունեցած բազմակողմանի օգտակարութիւններէն զատ կաշում ունի նաև բարձրացնելու մեզ բարոյագէս : Քաջալերենք մեր մէջ ստեղծուած այս ազգօգուտ կոզմակերպութիւնը, որովհետեւ որքան զանիկա քաջալերենք նոյնիքան զմեկ բարձրացուցած ու ազնուացուցած կ'ըլլանք :

ԳԱՎԱՋԻԱՐԻ ԲԵԿՈՐՆԵՐ

— Աւրիշին բարիք ընող իրեն ալ ըրած կ'ըլլայ միանգամայն, ուրիշը երջանկացնելու առրիւ զուունակուրեան ներքին զիտակցուրիւնը բաւականաչափ վարձատրուրիւն է ինքնին :

ՍԵՆԵԿԱ

— Մեր անձնասիրուրիւնը զապելով ուրիշներուն վրայ մեզ-մէ աւելի խորիիլ, եւ անոնց վիշտերը մերինէն աւելի զզալ ու համակրիլ կատարելուրեան կը մդէ մեր մարդկային ընուրիւնը :

Է. ՄՄԻԹ

ՎԵՐԱՄԾՆՈՒՆԴԻ ԵՐԳԸ

Զարթիր ո՛վ հա՛յ, վեր կաց ընդուա,

Սուրբ վրէժին հասաւ ժամը,

Թիւրքն անօրէն բնիկ ազգիդ,

Մարեց լոյսը, քանզեց տունը:

Վայ է քեզի թէ չունենաս

Նոր օր, նոր ըկեանք, նոր Հայուսան:

Զոհողութիւն, պարո՞ն, տիկի՞ն,

Տուր քու բաժինդ վեհանձնօրէն,

Եւ Հայութիւնը իրրեւ փիւնիկ

Պիտի յառնէ աճիւններէն:

Օ՛ն հոգեսպինդ, մէկ սիրու, մէկ խումբ,

Զոհել գիտցիր Հայու սերունդ,

Հուստառ՝ խօսքիս, Յոյսն եմ ևս

Քեզ կ'աւետեմ վերածնունդ:

Երկինք վկա՞յ, տեսնես պիտի

Նոր օր նոր կեանք, նոր Հայուսան:

Վ. Մ. ՔԻՒՐՔՃԵԱՆ

— Զե՞ս ուզեր ազգիդ բեկորներուն բարերարներէն մին ըլլալ, որպէս զի զարգանան եռ մէջդ բարուրեան բազուն ոյժերը :

Հ . Բ . Ը . Մ ի ու թ ի ւ ն դ ր ո ւ լ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, իր Հիմնարկութեան թուականէն սկսեալ վերջին 17 տարուան ընթացքին կարեւոր զեր խաղցած է Հայ կեանքին մէջ։ Անոր օգտակարութեան կենզանի վկան իր զործն է, անիկա չխռատանար ապագային մէջ ծառայել Հայուն, այլ ծառայել ներկային զբական ու զործնական եղանակաւ, իր կարողութեան առհմանին մէջ։

Հ . Բ . Ը . Մ ի ու թ ի ւ ն դ ր ո ւ լ գործունէութեան մէջ ծածուկ և կամ զազանի բան մը չի կայ բնաւ, ինչ որ ունի և ինչ որ ըրած է կը տեղեկազրուի միշտ ժողովուրդին։ Անոր Հասայթը, ծախուրը, բաշխուած նպաստները, տարուէ տարի կը Հրատարակուին, և խորագանչիւր ոք կրնայ զայն մանրակրկիտ քննութենէ անցընել։ Անիկա իրաւամբ սենեակի մը նմանցուած է որ չորս կողմէն ապակիսվ չը ջազարառուած է, որուն մէջ եղած ամէն բան կ'երեւի ունէ կողմէն զայն զիսոզի աշքին։ Եւ ահա այս իսկ պատճառուա անիկա կը վայելէ այժմ Հայ ազգին ամենամեծ վստահութիւնը։

Հ . Բ . Ը . Մ ի ու թ ի ւ ն 1906—1916ին, իր Հիմնարկութեան տասնին տասը տարիներուն մէջ Հիմնած էր 42 վարժարաններ, որոնք կը ժառակարարուէին Հայոց Միացեալ Ընկերութեան ձևորով։ Պատերազմի շրջանին բացած էր Տօրթ Սայխոի մէջ Միունան վարժարանը 2250 երկսեռ աշակերտաներէն զատ, ունենալով նաև ժամկապարտէզի բաժին մը։ Վերջին 17 տարիներու ընթացքին կարեւոր կեղրոններու մէջ ունեցած է միշտ, աշխատանցներ, այրիանցներ, ապաստանարաններ, Հիւանզանցգրաբանառուններ, զեղարաններ, արհեստանցներ, որանոցներ, և այլն բարեսիրական Հաստատութիւններ։

Այժմ Հ . Բ . Ը . Մ ի ու թ ի ւ ն ունի Անտիոքի չուրջ Սուէտիոյ Հայկական վեց զիւղերուն մէջ Միունան անունով նախակրթարան վարժարաններ, ծաղկոցի և ժամկապարտէզի բաժիններով, ուր կը պաշտօնավարեն 19 երկսեռ ուսուցիչներ և կը

ՓՈՔՐ ԱՍԻՆ



զաստիարակեն 679 աշակերտներ։ Իսկէտէրունի մէջ իր դարձանատունէն զատ ունի Նուևարեան վարժարան, ևս հաւաքուած զաղթական Հայերու մանկանց համար։ Հարէպի մէջ ունի «Կիլիկեան» անունով, Երուսաղէմի մէջ «Արարատեան» և «Վասպուրական» իսկ Պէյրութի մէջ «Քէլէկեան» և «Միռուան» անուններու ներքեւ որբանոց-վարժարաններ, որոնց մէջ Հայ մանուկներ, Հ. Բ. Բ. Միռութեան Հովանիսին ներքեւ թէ կը կրթուին Հայացի զաստիարակութեամբ և թէ արհեաս կը սորզին քիչ վերջը ի վիճակի բլրարու համար իրենք զիրենք առցեցնելու։ Վերջերս Հ. Բ. Բ. Միռութիւնը կը չանայ արշեանոց մը Հիմնել նաև Կիպրոս կղզին մէջ։

Հ. Բ. Բ. Միռութիւնը տուած է նաև Հայ զիրզացին Հող, սերժեցու, և երկրագործական զորդիքներ։ Դժրախառարար վերջին տասը տարուան տասատրայից կացութեան մէջ տեղի ունեցած անզափախութիւններ, զաղթականական Հոսանքներ, տնկայուն ու թափառական կեանքը՝ Հայ զիրզացին տոիթ չեն տուած ըմբռչիններ։ Հ. Բ. Բ. Միռութեան իրեն ընծայուած բարիքները։

Հ. Բ. Բ. Միռութիւնը անխառականութեան և Եղբայրակցութեան ողին ալ ճշակած է, մէկզի թօթափելով Հայ ժողովուրդին մէջին յարածուածնեական մարեսանութիւններն ու խառութիւնները։ Զօրացուցած է նաև բարեսփրական միտումներն ու մարզասփրական զգացումները Հայուն մէջ։ Ազդի մը բազարակրթութեան շափանիշն է իր բրած բարեզործութիւնը։ Որքան Հայ ազգին բարեսփրական Հակումները բաջալիքներն իր ծոցէն զուրս ևկած բարեզործական կազմակերպութիւնը, նայերան Բարեզործականը փոխադարձարար բաժայերեց ու զարզացուց Հայուն սոյն մարզասփրական միտումներն ու բնազդները։

Եթէ Բարեզործական Հայկական ընդհ. Միռութիւնը տազ-նազայից տարիներու մէջ բազմակազմանի օգտակարութիւններ ունեցած է ևս ունի այսոր Հայ ազգին, որքան տուեկ ևս սիխոի նազառատէ ան Հայուն Փիբիքական, մտաւորական, անտեսական, և բարոյական զարզացման, Հայկական վերածնունդի շրջանին մէջ, երբ վարատարին մէկը բազարական Հորիզոնին շուրջ կուտակուած մութ ամպերն։

Հ. Բ. Բ. Արտութիւնը ներկայիս ունի 15,000է առելի անդամներ այլ և այլ երկիրներուն մէջ մոտ 216 մասնաճիւզային վարչութիւններով : Ամերիկայի մէջ անդամներուն թիւը 8000 է և մասնաճիւզերուն թիւը 96 : Այս 96 մասնաճիւզերը բաժնուած են շորս շրջանակներուն՝ Նիս Ինկլինտի, Նիս Եսրքի, Շիքսկոյի և Քալիֆորնիայ շրջանակներ անունի նիրքի : Պոսթոնի մէջ Ամերիկայի կեղրուական Յանձնաժողովին զատ, այս շորս շրջանակներն ամէն մէկը ունի իրեն յատակ շրջանակային յանձնախումբ որ պատասխանառու է Պոսթոնի կեղրունին :

Հ. Բ. Բ. Արտութեան առաջին հօթը առարիներու բնոշանուր հասոյթի զումարն էր շուրջ 385,000 տորար : 1913էն մինչեւ 1922ի վերջ Եղած ինը առարիներու բնոշանուր հասոյթը Եղած է 1,775,000 տորար : Համազումար 2,160,000 տորար : Այս զումարին 632,231 տորարը զոյցացած է Ամերիկային 1909էն ի վեր, որմէ շուրջ 8400,000ը յատաջ Եղած է միայն վերջի երեք 1919—1922 առարիներու միջոցին :

Ախալ է կարծել թէ Հ. Բ. Բ. Արտութիւնը որբախնամ կազմակերպութիւն մըն է : Անիկա որբեր կը խնամէ թէ և բայց որբախնամ հասանառութիւն մը չէ : Որբեր խնամել ներկայիս Հրամայական պահանջն է, իսկ Տարեկործականին ձգուածն է Հայր զարգացնել ու զօրացնել ներքնազէս, անահատկան, իժացական և բարոյական ահասկէտներէ : Հ. Բ. Բ. Արտութեան կոշումը արդարեւ շատ մէծ է և օգասկարութեան առարկէ զրշափականց լայն, ևթէ ազատութիւն ներկայ առաջնազայից շրջանէն և ողջաւուկ ազատութեան նորածագ արշալոյալը :

ԳԱՂԱՓԱՐԻ ԲԵԿԱՐՆԵՐ

— Քարեզործութիւնն է միայն իրական ու երջանիկ արարքը
մարդու մը կեսնիքին մէջ :

ՍԻՏԱՒ

— Ֆեղ պիտի երջանկացնէ անպաշտաբն որքի մը ցոյց տր-
ւած մպիտդ, ֆեղ պիտի նոյնացնէ ամօրիի մը տռւած հացդ, և
ֆեղ պիտի զօրացնէ տկարի մը ըրած օգնութիւնդ, և որով այն-
քան պիտի օգտուխու ուրիշներէն որքան բու նմաններդ օգտուխն
ժեզնէ :

ՊՐՈԼԻՆԵՐՆԵՐ

ՎԵՐ* ԿՈՅ !
(Երգ Միութեան)

Վեր կաց թշուառ վշտի զաւակ,
Վանէ թախիծդ անյուսութեան,
Շուտ կը հասնի քեզի երկնառաք
Զեռքն հայկական սուրբ միութեան :

Ասին էր տիրած խեղճ հայորդուն տնակը,
Հացի վերջին պատասն հատած էր արդէն,
Եւ յասահատ զիմումն էր զէս ու զէն,
Հէքն էր թաղուած սև մտածմանց յատակը,


Վեր կաց թշուառ վշտի զաւակ,
Վանէ թախիծդ անյուսութեան,
Շուտ կը հասնի քեզի երկնառաք
Զեռքն հայկական սուրբ Միութեան :

Գ. ԱԼԵՃԵԱՆ

— Հ. Բ. Բ. Միութեան կատարած հոկայ զործութեանը
մէջ դու՛ ի՞նչ քածիքն ունիս :

(*) Կանոքը — Այս էրզի համար եղանակ յօրինած է Աւրուրական
Հոթույք վրայ Տիուր Փրաֆֆ Դալֆուեն:

ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ



Վերեւ զրուած պատկերին մէջ երկու ձեռքեր զիրար բըռնած Հ. Բ. Ռ. Միութեան շարջ մէծ իրականութիւն մը կը մատնանշեն։ Այդ իրականութիւնը՝ այս բնկերութեան մէջ տեղի ունեցած համերաշխատ թիւն ացին է։ Երբեմն օտարները հայերուն վրայ անհապատ զարգացար մը կազմենալ կ'ըսնեն, հայերը չեն կրնար մխանալ, հայերը չեն զիտեր թէ ի՞նչ է համազործակցութիւն, ի՞նչ է միութիւն, բայց երբ զիտեն ու ուսումնառութիւն Հ. Բ. Ռ. Միութիւնը, իրենց սիալած բլ-լալը կը աւետնեն։

Իրեւ ազգ, թէեւ մէնք յստի կազմեր ունենք, ինչպէս ամէն ազգ ունի, բայց և այնպէս անուրանայի իրականութիւն է թէ մէր մէջ կան մարդկել որոնք խնկացէս զիտեն թէ ի՞նչ է համերաշխատ թիւն, ի՞նչ է համազործակցութիւն, ի՞նչ է ազ-զային կեանքի մէջ ներզաշնակութիւն, և մէկ խորաց ի՞նչ է միութիւն, որուն ցայտուն առացացյն է ահա Հ. Բ. Ռ. Միու-թեան հակայ կազմակերպութիւնը։

Միութեան վրայ խորհերու առեն կ'արժէ նկատի առնել նախ թէ Միութիւնը Զօրութիւնն է։ Դերձան մը ներքին մէծ բնու մը չկրնար զետնէն վեր քաշել, բայց երբ մէկէ աւելի զիր-ձաններ իրարու հետ կապակցութիւն ու անոնցմէ շատան մը շին-ուի, անոնց աւելի ծանր բնու մը զետնէն վեր քաշել թէ զիւրին է և թէ ապահով։ Երկաթեայ օգակ մը թէեւ իր ուրոյն ար-ժեքը ունի բայց նու առանձին անզօր է չափենաւի խարիսխին ծանր երկաթը ծովին յատակը իջեցնելու, մինչեւ որ ուրիշ օ-զակներու հետ միահարցով շղթմայ մը չկազմէ։ Կրակի կայժ մը զուրկ չէ Երբեք շահեկանութենէ, ոչ ոք կուրանայ զայն, սա-կայն նու չկրնար բնքին մէծ ջերմութիւն արտադրել, իսկ երբ

մանրուկ կրտսենք ի մի հաւաքուին, անոնք կրնան մեծ կաթ-
ռաներ և ացնել, մերենաներու մեծ անիւներ զարձնել, շաղե-
կառքի բարեցնել:

Ճիշդ այս եղանակու ալ բարեսիրա հայ անհատ մը որքան
ալ վեհանձն ու բայնասիրա ըլլայ, չկրնար առանձին մեծ զործ
արտագրել, բայց երբ առանկ բարեսիրա հայեր ձեռք ձեռքի
առալով բրարու հետ միանան ու մեծ ոյժ մը զոյտացնեն, անոնք
կրնան ազգային կետների մէջ, ոչ թէ միայն զործ արտագրել,
այլ մեծ հրաշքներ զործել: Միութիւնը զօրութիւն է, ուր նա
զոյտթիւն ունի հան ոյժը անսպառ է, ուր նա կը պակսի հան
ոյժը ինքնին կը ցրուի ու կ'անհետանայ յաւէս:

Երկրորդ, Միութիւնը ներդաշնակութիւն կը ստեղծէ: Հա-
յերէն լեզուի մէջ ունինք Յ՛ զիրեր, այս զիրերէն ունի մէկը
առանձին որոշ խմառ մը ցոյց չի տար: Երբ այս զիրերը ի-
րարու քավլով, ծրագրի մը համեմատ շարուին, անոնցմէ
խմառ պարունակող բառեր յառաջ կուզան, երբ բառեր իրա-
րու հետ միանան մասնաւոր նշանակութիւն տուող նախազա-
ռութիւններ ու խօսքեր կը չինուին: Գիրեր նոյն զիրեր են,
բայց որոշ ձևուով անոնց միացումը անոնցմէ յառաջ եկած բա-
զագրութեան մէջ ներդաշնակութիւն կը ծնի: Դեղազործի մը
զեղարանին մէջ շատ մը քիմիարանական տարրեր ու զեղի նիւ-
թեր կան, որոնք առանձին զուրկ են ներդաշնակութիւնէ: Երբ
զեղազործը որոշ ծրագրով զանոնք իրարու հետ միացնէ, ա-
նոնցմէ այլ եւ այլ ներդաշնակ բազագրութիւններ յառաջ զո-
յուով հիւանդներու համար փրկարար զիր կը կտարեն: Տիե-
զիրքը արարշագործութիւնէ առաջ բառային զինակի մը մէջ
էր, Արարշին խմառուն ձեռքը սակայն այս զոհ ու բռնի մէջ
եղած նիւթը առանկ կազակցութեան բերաւ իրարու հետ որ
այն ներդաշնակ ու զեղեցիկ տիեզերը ստեղծուեցաւ:

Ազգերու կեանքին մէջ ալ այսովէս է, ուր համերաշխաւ-
թիւն ու զործակցութիւն կայ՝ հան կարգապահութիւն կը տի-
րէ, ներդաշնակութիւն կ'իշխէ եւ զեղեցկութիւն կը թազա-
ւորէ: Ուր այս միութիւնը կը խախտի հան ազգի մը անհատնե-
րը, նոյն արիւնէն ու նոյն ուսկըն ըլլալով հանդերձ, զիրար կը
հալածէն, ու իրարու ոյժերը չեղացնելու կը ֆանան:

Երբորդ, Միուրինը ամէն մի ոյժին լաւազոյն կերպով արտայայտուելուն պատեհուրին կուտայ: Մարգկային մարմինը այլ և այլ դործարաններէ կը բացկանայ, այս դործարաններէն ամէն մէկը բրարու հւայ կազմակցուած միութիւն կը կազմէն: Այս միութեան մէջ, իւրաքանչիւրը իր ուրոյն պաշտօնը ունի, ու օգտակար է նաև իր պաշտօնին մէջ քանի միութիւնը կը շարունակուի: Մարմինը՝ իրեւ մէքենայ, դործարաններու կազմած այս միութեամբ է որ կը պահէ իր կենսունակութիւնն ու կորովը: Երբ այս միութիւնը քայլայուի, ուղղը սրտէն, սիրաը թռչն, թռքը սաամոքսէն անջառուին, կը գաղրի նաև անոնց օգտակարութիւնը: Շէնքի մը ամէն մի քարը կը խմանուն որմանադիրը մը ձեռօք իր լաւազոյն տեղը դրաւէ, աւելի օգտակարութիւն կ'ունենայ քան անջատ մրանայ ինքնիրեն: Քար մը կայ որ կամարի մէջ աւելի օգտակար է, քար մըն ալ որ տան սեմին վրայ:

Նմանապէս աղդի մը մէջ անհատներ կան սրտնք մտաւորապէս, անհատներ ալ սրտնք բազուկի ոյժով ու նիւթական հարստութեամբ օգտակար նն իրենց պատկանած ցեղին: Երբ համազօրծակցութեան ոգնն ափի անոնց մէջ, ու անով ամէն մէկը իր մտանաւոր տեղը դրաւէ Հոն, թէ ամէն անհատ իր տաղանդովք կը փայլի, և թէ մնե զործունեկութիւն յառաջ կուգայ ի նորաստ ցեղի յառաջդիմութեան: Աւստի ուր այս միութիւնը կը տիրապետէ Հոն ոյժերու լաւազոյն արտազրութիւնը երեւան կուգայ, և ուր այս միութիւն պակսի, Հոն կը պակսի նաև անհատներու յարարերական օգտակարութիւնը:

Աղդ մը շրկնար օգտաւիլ իր անհատներու տագանգէն ու ընդունակութիւններէն, ևթէ զանոնք զնահատելու անկարսզ է, ևթէ զանոնք համազօրծակցութեան բերելու անզօր է և ևթէ միութիւն յանի, սրուն պակասէն մոլորած որբա՞ն թարուն կարողութիւններ ժամանակէն սուաջ ամէն տարի կը թառամին, կը թոշնին ու կ'աներեւութանան ի սպառ:

Մայր Հայրենիքի մէջ մէր աշխարհագրական գիրքին բերմամբ ու անցեալի այլ և այլ պարագաներու ու զէպքերու պատճուաւ կը ցաւինք որ մէր մէջ միութեան կաովը տկարացեր է: Թուրքը պարագաներէն օգտաւ քաղելով աւելի տկարացուց աղցին միութեան կազը, կըմէնի միլլէրի, Բորէսրանի միլլէ-

թի և կարուիլ միլիէրի անունով մեզ երեքի բաժնելով։ Մէկ կողմէն առոր ցաւելով հանգերձ, միւս կողմէն ուրախ Ենք ըստու որ Հ. Բ. Բ. Միութիւնը՝ իրարժէ անջատուած այս երեք եղբայրները իրարու չոփ բերելով միացուց իր զրօշակին տակ։ Այժմ այս միութեան շնորհիւ Լուսաւորշական Բազուգականի, Բազուգական Կաթոլիկ Հայու խորթ աշխով չի նայիր, այլ իրարիւ եղբայր մեռք մեռքի տաւած կ'աշխատին նոյն ազգին համար։ Ի՞նչ զեղեցիկ է արդարեւ այս միութիւնը բնագէտ կ'երզէ Հրէից բանասակզծը, բահլով, «Զի բարի, զի վայելուչ, զի եղարք բնակին ի միասին»։

Այս միութիւնը մեր մէջ Հայուատուած, այլ եւս թող լրացն անձնական կիրքերը, թող մէկզի նկատին մեզմէ յարանաւական, կռւսակցական ու անձնական բոլոր մոլիսանզութիւններն ու զգուժ Հաշիւնները։ Հայ լուսաւորշական՝ իր ազգային Հեղինակութեամբ, Հայ բազուգական՝ իր 80 տարուան կրօնական դաստիարակութեամբն ու փորձառութեամբ, Հայ կաթոլիկ՝ իր կրօնական կարգապահութեամբ, Հայ Ռամզակար Ազատական՝ իր եփուն ու ազգայ զազափարներով, Հայ Դաշնակցական իր ազգայ թահշրով, Հայ Հնչակեան իր բաղարական փորձառութեամբ թող ամուր փորբին այս միութեան ազգագուտ նպատակին։ ԱրովՀետեւ մեր ազգային, բազուգական, անձնական, կրթական, բարեսիրական եւ կրօնական զարգացման Համար մէծագէս կը կարուինք այս միութեան։ Պէտք է յիշել այս առթիւ Ն.Մէզզորուրեանի Հետեւեալ խօսքը որ կ'ըսէ «Ազգերնիս մէկ», լիզունիս մէկ, Հաւատքնիս մէկ, Հայրենիքնիս մէկ, Հայրենիս մէկ, փառքերնիս մէկ, ինչո՞ւ չըլլայ որբակընիս մէկ»։

ԳԱՐԱՓԱԼԻ ԲԵԿՈՐՆԵՐ

— Կեանիքի տեսողութեան շրջանը կարճ է, խոյ պարագանուուրիններ անսահման: ՄԻԱՅԼՈՒ

— Բարեւտուրիննը ունի շդրայ մքն է, որոյ կազմուած են բնկերութեան անդամները իրարու հետ: ԿԱՅԹԵ

ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵԿԵ



Ի բիւր ձայնից բնութեան չքեղ
Թէ երգք թրոշին սիրողաբար,
Մասունք կուսին ամենազեղ
Թէ որ զարնեն փափուկ քրնար
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քոն զանձկալի եղբայր անուն:

Տուր ինձ ձեռքդ եղբայր ենք մենք,
Որ մըրկաւ էինք զատուած,
Բախտին ամէն ուս շաբանենգ,
Ի մի չամքոյր ցրուին ի բաց:

Ինդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,
Քոն զանձկալի եղբայր անուն:

Երբ ալեւոր Մայրն Հայտառան,
Տեսնէ զորդիդ իր քովէ քով,
Արսին խորունկ զէրքը զաժան
Քաղցր արտասուաց բուժին ցօղով:

Ինդ աստեղօք, եւն.

Մէկուղ լացինք մենք ի հնումն,
Եկէք զարձեալ յար անբաժան,

Խառնենք զարտօսր և բղինդում,
Որ բազմածնունդ ըլլայ մեր ջան:

Բնդ աստեղօք, եւն.

Մէկ տեղ յագնինք, մէկտեղ ցանենք,

Մէկտեղ թափին մեր քրտինքներ,

Բզնունձ բարեաց յերկինս հանենք,

Որ կեանք առնուն Հայոց զաշտեր:

Բնդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:

Մ . ՊԵՇԻՐԹԱՇԼԵԱՆ

— Հ . Յ . Ախուրինը հայ ազգին մէջ միուրեան ու եղբայրակցուրեան ուկի շզրայ մըն է , երէ կ'ուզես անոր օդակներէն մին ըլլալ , մի փախցներ պատեհութիւններդ անոր միտնալու :



Հ. Բ. Ը. ՄԻԱԽՐԵԱՆ ՔԱՂՖՅՈՐԴԻՑ ԵՐԱՄԵԼԻ
ԱԱԱԱԱՃԻՎԵՐՈՒ ՀԱԽԵՆԵՐԸ

ՅՊԼԶԵՅ ARM. GEN. BEN. UNION

Republican Bldg., Room 31, Fresno, Calif.

ՅԱԱԿԱՐ

Mr. A. Der Mgrdichian, R. A. Box 32A, Fowler, Calif.
ՊԲՏԼԻ

Mr. H. Davidian, R. A. Box 198, Reedley, Calif.
ԲԱԲԼԻՅԻ

Mr. P. Vartanian, 166 P. O. Box, Parlier, Calif.
ԱԼՎԱՐ

P. O. Box 452, Sanger, Calif.
ԱԵԼԱՐ

Mr. A. Dabaghian, R. B. Box 259, Selma, Calif.
ՔԻՆԻԶՊԼԻ

Mr. H. M. Aslan, R. A. Box 237, Kingsburg, Calif.
ԵՒԵԵՐ

Mr. M. H. Peloian, Cutler, Calif.
ՏԱԺԵԱԻՎԱ

Mr. John Azadian, P. O. Box 82, Dinuba, Calif.
ՊԱԽԱԱՐ

Mr. K. H. Adishian, R. G. Box 123, Tulare, Calif.
ԼՈՒ ԱՆՁԼԻՒ

Mr. S. B. Bastajian, 716 Beacon Ave., Los Angeles, Calif.
ԲԱԱԱՏԵԱԱ

Mr. S. Mardirosian, 23 South Raimond Ave., Pasadena, Cal.
ՎԵՆ ՆԱԱԱ

Mr. H. Kuljian, 545 P. O. Box, Van Nuys, Calif.
ԱԱՆ ՅԲԱՇԱԱԱՎՕ

Mr. P. Nalbandian, 868 Grove St., San Francisco, Calif.
ՊԲԲԱԱԲ

Rev. A. Vartanian, Box 211, Turlock, Calif.



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220041775

A II
41775

Հայոց

— ԳԻՆՆ Է \$1.00 —

Ամրող և առաջը յառկացուած է Հ. Բ. Ռ. Միարեան
Որբերուն